

ՏՊԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ ՈՒ ՅԻՇԱՏԱԿՆԵՐ

ԽՈՐՃՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԵՆ

Ա.

Լիօնի Ազգ . Գաւառուական Խորհուրդն
ովատգամաւոր ընտրուած էջմիածնի Ազգային—
Ընկեցական ժողովին համար , ևս նոյ . Յին մե-
այն կրցայ մեկնիլ Փարիզէն , Հայաստան հասայ
նոյ . 12ի առաւուը , մասնակցեցայ ժողովի վեր-
ջին նախին ուր կատարուեցաւ ամենայն Հայոց
Հայրապետի՝ ինչպէս եւ Գեր . Հոգեւոր Խոր-
չուրդի՝ ընտրութիւնը , ներկայ ևզայ նորընտիր
կաթողիկոսին օծման արարողութեան եւ օր մը
յետոյ՝ Զորագեսի ջրա - ելեկտրակայանին
բացման , ու էջմիածին գառնալով երկու օր եւս
Միարանութեան բարեկամներուս մօտ եւ Մա-
տենակարանի ձեռագիրներուն մէջ անցընելէ յե-
տոյ՝ զացի Երեւան , ուր մնացի քսանեւկեց օր .
յետոյ անցայ Թիֆլիս , ուր կեցայ չորս օր եւ
դարձայ Փարիզ նոյն ճամբով (Պաքու - Բոսթով
- Խարբով - Շեփեթովիքա) որով զացած էի Հայ-
յաստան : էջմիածնի ժողովին եւ Զորագեսի
բացման հանդէսին մանրամասն նկարագրութիւ-
նը եւ Երեւանի տպաւորութեանցս մասնակոս
ամփոփում մը արգէն հրատարակեցի Ապագայի
մէջ . ներկայ յօդուածիս մէջ պիտի ջանամ տալ
լիակատար պատկերացում մը այն երեսուն եր-
կու օրուան կեանքին զոր անցուցի Խորհ . Հա-
յաստանի մէջ եւ Համագրութիւնը այն խորհը-
դածութեանց զոր այդ մէկ ամսուան ընթացքին
տեսածներս ինծի ներշնչեցին :

ՄԵՐ ԵՐԵԿՆ ՈՒ ԱՅՍՈՐԸ

Տպաւորութիւններս արտայայտելէ , յիշա-
տակներս պատմելէ առաջ , պէտք է բանաձեւեմ
շարք մը մտածումներ , որ անհրաժեշտ են լու-
սարաննելու , բացատրելու համար այն ոգեւորու-
թիւնը զոր ընթերցողները տիրական պիտի գըս-
նեն — հակառակ որոշ կէտերու վրայ վերապահ-
մանց — այս էջերուս մէջ :

Ահա տասը տարի է որ ես ու իմ համախոհ
բարեկամներս կը նկատենք Խորհ . Հայաստանը
իբր միակ խարիսխնը հայ աղքի և հայ մշակոյթի
գոյութեանն իսկ ապահովման , կը ճանչնանք
այդ Հայաստանը իբր ինքնավար ազգային պե-
տութիւն , կը ճանչնանք հոն զործող կառավա-
րութիւնը իբր օրինաւոր կառավարութիւնն այդ
երկրին եւ կը գնահատենք անոր կատարած ժո-
ղովրդանուելք հայրենացէն զերը , մինչ այլք կը
նկատեն այդ երկիրը իբր պարզ նահանգ մը նոր
Ռիուսիոյ , իբր բանակալ օտար լուծի մը տակ հե-
ծող զերի երկիր մը , ուր կառավարութիւնը
Մոսկուայի վարձկան զործիքներու խումբէ մը
կը բաղկանայ , ուր ժողովուրդին կէսը գնդակա-
հարուած կամ Սիակերիա աքսորուած է եւ կէսն
ալ մերկ կը պտրտի եւ անօթութենէ կը ծիւրի ,
եւ ուր Հայութիւնն ու հայ մշակոյթը ապազգայ-

նացման ճամբան բանած՝ փճանալու դատապարտուած են։ Արդ, տեսայ մօտէն Խորհ։ Հայաստանիք, անոր մայրաքաղաքին մէջ ամիս մը ապրեցայ, անոր բարին ու չարը ձեռքովս չօշափեցի, անոր լոյսն ու ստուերները անձամբ դիտեցի, ու տւելի քան երեք համոզուեցայ թէ այդ երկիրը իրական հայաստան է, «Հայ լինքնավար Պետութիւն» է, սահմանափակ ինքնավարութիւնմը մը, բայց որուն սահմանափակումը — իրեն անհրաժեշտ եղաղ ապահովութեան ու խաղաղութեան եւ իր ապագային ամբացման տեսակէտով՝ բարերար, — անոր ապագային հանգամնքը չի խափաներ, այլ ընդհակառակն՝ Խորհ։ Միութիւնն ընդհանուր ու գերազոյն գլւկավարութիւնն ունեցող կուսակցութեան քաղաքական սկզբանքներուն համեմատ՝ կը չեշտէ, կը զօրացնէ, կը զարդացնէ զայն։ Տեսայ նաեւ որ Եթէ հոն ապրող ժողովուրդին մէջ անհատներ — ոչ բոլորը — ենթարկուած են, ոչ հիւծիչ թշուասութեան, այլ կեանքի նեղութեանց, զայնուութեանց, յօդուու ու լուզուրդին կատարուած չինարարական աշխատանքը անոր կը պատրաստէ բարօւթեան մէծ ապագայ մը։ Տեսայ որ միջազգային բանաձևեւու տակ՝ լրջօրէն ու խորագէս ազգային կեանք մըն է որ հոն կը կերտուի, և ժողովուրդը հոն՝ հեռու ապագայնանալէ ու ելի քան երեք հայերէն կը ժամանակ, կը բխուի, կը գրէ, կը զործէ, մարքսիան հայերէն մը, որ այնքան հարազատօրէն հայ է որքան հարազատօրէն հայ է բ քրիստոնէական հայերէնը երբ ան՝ առնուով՝ յաջորդեց շեմանուական հայերէնին։ Մեր ու արակուրդին էական բարձանքը, զոր զարերէ ի վեր սերունդներն իրարու փոխանցած էին — Հայ լիզդացին Տունի մը զոյսութիւնը — իրական համաձայնը մը լին կարելի չէր հիմնել այդքան ընդարձակ հողամասնի մը, ուր Հայերը փոքրամասնութիւնը կը կաղմէն զանազան այլազդ տարբերէ բաղկացած մահմետական զանգուածին մէջ, եւ չահերով այնքան տարբեր Դաշնակիցներուն այլպիսի ծըրագրի մը իրագործման տալիք հովանաւորութիւնն ալ արդէն անտեւական ու նոյն իսկ անկարելի բան մըն էր։ 1916ի գաղտնի համաձայնութիւնը մինչեւ Երբ մէջտեղ ելաւ, իմացանք որ այդ Երե

դալու եւ անկից հանուելիք զամերէն օգտուելու՝ ներկան չենք կարող յստակ ըմբռնել ու գնահատել եւ ուեէ ապազայ չենք կը բարել մէր ժողովուրդին համար, երբ շատ տարբեր մէր երազատես ու Փրազամու մնալու մէջ յամեց. զ հայրենակիցներէն, ես կը մտածեմ տասը տարիէ ի վեր — եւ այդ մտածումը մէջս տիրակսն էր ու դիտովութեանց ե զատումներուս սահմիքայ, ուղեցոյց կը կաղմէր՝ Խորհ։ Հայաստան ոտք դնելու րոպէն սկսեալ, — թէ այժմն ու մէր ունեցած Հայաստանին զնահատումը ճը դ կրնանք կատարել միմիայն մէր Երէկին անաշոտ, լուրջ, արի վերլուծումովը, Խորհ։ Հայաստանէն զուրս ցրուած գաղութահայութեան կացութեան որոշ տեսութեամբը եւ ամբողջ աշխարհի այժմեան անտեսական ու քաղաքական խառնաշփոթ, փոթորկային վանդաւուր վիճակին խորաթափանց րմբոննումովը։

Ի՞նչ է մէր Երէկին իրական պատմութիւնը։ Կուզեմ զայն ամփոփել հոս քանի մը լսյն զծ' բով։

Մեծ պատերազմին սկիզբները, մէնք ազգութին կ'ուզէինք Թուրքիային անչատուած ինքնավար Հայաստան մը (վեց նահանգներն ու Կիլիկիա) Ռուսիոյ, Ֆրանսայի եւ Անգլիոյ հովանաւորութեան տակ։ այդ էր պահանջը զոր մէր բուլոր կուսակցութեանց համաձայնութեամբ Ազգային Պատուիրակութիւնը ներկայացուց Դաշնակից Պետութեանց, պահանջ որ (Եթէ այսօր լուրջ վերլուծման մը Ենթարկենք զայն) անիրագործելի էր, որովհետեւ Հայ պետութիւն մը կարելի չէր հիմնել այդքան ընդարձակ հողամասնի մը, ուր Հայերը փոքրամասնութիւնը կը կաղմէն զանազան այլազդ տարբերէ բաղկացած մահմետական զանգուածին մէջ, եւ չահերով այնքան տարբեր Դաշնակիցներուն այլպիսի ծըրագրի մը իրագործման տալիք հովանաւորութիւնն ալ արդէն անտեւական ու նոյն իսկ անկարելի բան մըն էր։ 1916ի գաղտնի համաձայնութիւնը մինչեւ Երբ մէջտեղ ելաւ, իմացանք որ այդ Երե

զլիսաւոր Դաշնակից Տէրութիւնները մեր այդ պահանջը ունեէ չափով նկատի չէին առած, մեր այդ ձեւով ներկայացուցած դասը թաղած էին՝ Թուրքիան գրեթէ ամբողջովին պարզապէս բաժնելով իրենց միջւ։ Այն առեն տեղի ունեցան Ազգային Պատուիրակութեան նախագոհ Պօղոս Նուպար փաշայի դիմումները երեք Դաշնակից կառավարութեանց մօտ, մասնաւորապէս Փրանսականին և անզլիվականին, որպէս զի գէթ Թուրքիոյ հայ հողերու Փրանսական բաժինին մէջ (մասնաւորապէս Կիլիկիոյ) հայ ինքնավոր Տէրութիւն մը հիմնուէր Փրանսական հովանութեան տակ. ասիկա, որ միակ գործնական ու բեղմնաւոր ծրագիրն էր (քանի որ կովկասիան Հայաստանի մասին՝ ձարական իշխանութիւնը շատ գորեզ կարծուելով՝ ոչ ոք այդ միջնաց ընթաց յայս կրնար տածել), ընդունուեցաւ երնք Դաշնակիցներէն, և Սայքս-Փիֆո համաձայնապրով նուիրագործուեցաւ. Փրանսական կառավարութիւնը՝ բաւական մեծ ծախք յանձն առնելով՝ հայ կամաւորներով կազմեց արեւելեան լեզունը, որ Կիլիկիոյ մէջ ստեղծուելիք հայ ինքնավար Տէրութեան բանակին կորիզը պիտի դասնար. Դաշնակիցներուն յաղթանակէն յետոյ, Ֆրանսա այդ նպաստակով՝ դարձեալ մէծ գումարներ յատկացնելով այդ գործին, Կիլիկիոյ մէջ համախմբեց հազարաւորներ այն հայ դաղթականներէն որ տեղահանութեանց արհամիրքն կրցած էին աղատիլ եւ Սուրբա կամ Անատոլուի այլ եւ այլ անկիւնները մնացած էին: Բայց յաղթանակին իրականացումէն տարի մը առաջ, կը սպայթէր ուսւ յեղափոխութիւնը, ձարական բէժիմը կը տապալէր, ուսւ զօրքերը կը քաշուէին թրքահայաստանէն զոր գրաւած էին, Կովկասի հայ կամաւորներու խումբերո ն կողմէ փորձը զանոնք վերագրաւելու՝ շատ կարճ կը տեւէր, Թուրք բանակը նորէն կը տիրանար այդ հողերուն (ուր՝ ինչպէս եւ բովանդակ թրքահայաստանի եւ Անասոլուի մէջ՝ գտնուող Հայերը ջարդուած կամ տեղահանուած կամ Կովկաս աղաստանած էին պատերազմի մի-

ջոցին) այդ պահուն՝ իրաց բերմամբ ժամանակաւրապէս կազմուած համակովկասեան տեղական կառավարութիւնը (սէյմը) կը լուծուէր այն նախաձեռնութեամբ զոր Վրացիք կ'առնէին իրենց երկիրը անկախ հոչակելու, նախաձեռնութիւն որուն կը հետեւէր եւ Ազրպէնանը: Հայերը, ստիպուած, կը հետեւէին նոյնպէս, էն ետքը, — եւ աւելի՛ ժողովրդական կուսակցութեան մզումովը քան Դաշնակցութեան որ անխոհնեմ կը համարէր այդ քայլը . . .: Այս պայմաններուն մէջ ծնած անկախ Հայաստանի կառավարութիւնը քիչ յետոյ կ'որոշէր կոիւր միայնակ շարունակել Թուրքիոյ գէմ՝ դաշնակիցներու կողքին, այս վերջիններուն յաղթան կի պարագային Տաճկահայաստանը կարենալ ու համար միացնել աղատագրուած թուսահայաստանին. Թուրք բանակը, Գերմաններու ղեկավարութեամբ, կը խուժէր Կովկաս, մէկ կողմէ Պաքուին տիրանալու եւ միւս կողմէ նորածին ու թշնամի փոքրիկ Հայ Հանրապետութիւնը չափանիւլու համար: Կովկասեան Հայաստանը կ'աւելուէր ու արիւնի մէջ կը լողար. Թուրքը կը հասնէր մինչեւ Ալեքսանդրովու, եւ հայ փոքրիկ բանակը ինքնավաշտպանութեան զերագոյն ճիզով մը Ղարաքիլիսայի եւ Սարտարապատի կոիւներուն մէջ հերոսական դիմադրութեամբ մը Հայաստանի մնացորդին ու մանաւանդ Երեւանին ու կջմիածնին սպասնացող Վրասնակը կը հեռացնէր (ատենուան մը համար): Այդ միջնացին, Վրացիք, չուզելով (հակառակ իրենց քաղաքականապէս թրքամերձ ըլլալու) որ Թուրք Պետութիւնը իշխող գառնար կովկասի մէջ, Գերմանիոյ կը զիմէին եւ Վրաց անկախութիւնը անոնց պաշտպանութեան տակ կը զնէին. Գերմանացիք, նոյնպէս չցանկալով որ իրենց զաշնակից Թուրքը տիրապետող դառնար կովկասի մէջ (ուր Պաքուի քարիւղի հանքերը և Հնդկաստանի ճամբան իրենց ուղղակի աղդւցութեան տակ կ'ուղէին ունենալ) կը մզէին, գրեթէ կը ստիպէին Թուրքը որ 1918ի Պաթումի դաշնագրին մէջ ճանչնար այդ Հայ Տէրութեան անկախութիւնը, անկախութիւն որ

իրապէս բոլորավին անուանական էր՝ ըստ դա -
նակը ին, այդ տիքի մը չափ փոքրիկ, խեղդուած,
ուեւէ ելք չունեցող, չառ մը էական իրաւունքնեւ -
րէ զրկուած Հայաստանը թուրքիոյ թաթին տակ
գրուած էր : Եկաւ Դաշնակիցներու յաղբանա -
կը, անոնք ստիպեցին պարտուած թուրքը հե -
ռանալ ամբողջ Կովկասէն, որով Հայ Հանրապե -
տութիւնը տպարածուեցաւ սախկին ուստական
Հայաստանի բոլոր հողերուն մէջ՝ սակայն պոյ -
շեմիք շարժումը, որ արգէն տապալած էր Քե -
րենսքիի կառավարութիւնը եւ Ռուսիոյ մեծ մա -
սին տէր դարձած, կը զօրանար ու կը յառաջա -
նար, Անաւոլուի մէջ՝ քէմալական թուրք վե -
րականգնման շարժումը կը զարգանար հետզհե -
տէ, եւ այդ ուժը կը մօտենար, կը գաշնակցէր
պոլէվիք ուժին. անդին Հայ Հանրապետու -
թեան կառավարութիւնը այդ միջոցներուն նշա -
նաւոր զարգափարը կ'ունենար իր գրացի Վրաւ -
տանին հետ պատերազմելու, ինչ որ՝ հաղորդա -
կցութեան ձամրաները Վրաստանի կողմէ փակ -
ուելուն հետեւանքով՝ քանի մը հարիւր հ սզար
Հայու սովաման փանակուն պատճառ կը զառ -
նար : Քիչ յետոյ, Անգլիացիք որ Կովկաս քիչ մը
զօրք բերած էին պատերազմին վերջերը (Պա -
քուի սիրոյն), կը քաշէին իրենց զօրքը, զգաւով
որ պոլէվիք ուժերուն վայրէջքը անդիմադրելի
պիտի ըլլար եւ թէ կովկասեան երեք Հանրապե -
տութիւնները, անհամերաշխ ու թոյլ, անոնց
դէմ ուեւէ լուրջ պատուար չէին կրնար կազմել :
Հայ Հանրապետութիւնը, Վրաստանի հետ դէշ
աղէկ հաշտուած (Անգլիացւոց մնշման տակ)

բայց պաղ յարաբերութեանց մէջ, թուրքիոյ
զաշնակից Ազգակէնանի մուսավաթեան պետու -
թեան հետ բոլորովին անհաշտ, կը գտնուէր
պոլէվիք մուրճին եւ քէմալեան մուրճին մի -
ջեւ :

Այդ միջոցին, երկու կարելիութիւն կար,
կամ մեր ազգին քաղաքական ապագան տեսնել
զիսաւորապէս Կիլիկիոյ մէջ, հոն կերպոնացնել
մեր արտասահմանեան ուժերը եւ կրթընիլ ֆր -
րանսացի վրայ որ հոն մեզի բան մը խոստացած
էր, որ զօրք ունէր, որ իր ծախքով հայկական

լեզոն կազմած էր, եւ թողուլ որ կովկասեան
Հայաստանի ժողովութելը իր ճակատագիրը ո-
րոցէր ինքն իսկ, իր եւ իր շրջապատի պայման -
ներուն համեմատ . կամ Կիլիկիան՝ նոյն իսկ այն
պարագային ուր ֆրանսա հոն մնար՝ հայ հզօր
ու բարզաւած գաղութի մը բնակավայրը նկա -
տել եւ կերպոնանալ կովկասեան Հայաստանի
մէջ՝ ջանալով Թրքահայաստանի մերձաւոր նա -
հանգներէն գէթ մաս մը անոր կցել, եւ ատար
համար Ա . Միութեան եւ քեմալական թուրքիոյ
հետ համաձայնիլ : Մերոնք 1919ին, «զօրացնալ
Պատուիրակութեան» նիստերուն մէջ որոշած է -
ին միացնել Կովկասի մէջ գէպքերու բերմամբ
ծնած տկար ու խախուտ Հայաստանը եւ Կիլ -
կիոյ մէջ ծնելիք Հայաստանը ու պահանջել
Դաշնակիցներէն որ կազմէին Անւանայ լիճէն
մինչեւ Միջերկրական տարածուող հսկայական
Տէրութիւն մը . քիչ յետոյ Փարիզ կայացող Հա -
մագումարը իր առաջին նիստերուն Մէջ կը վա -
ւերացնէր այդ արտառոց ծրագիրը, որ կը ներ -
կայացուէր Դաշնակիցներու Գերագոյն Խոր -
հութիրին : Ու յանկարծ, կոնակ դարձնելով
Ֆրանսացին որուն հետ զործ մը սկսած էինք
Կիլիկիոյ մէջ, Համագումարը իր ստուար մե -
ծամանութեամբ նախընտրելի կը զտնէր Ամե -
րիկայի հոգատարութիւնը խնդրել այս ահագ -
նածաւալ Հայ Պետութեան համար . . . :

Սան - Ռեմօի մէջ, մեր երկու Պատուիրա -
կութեանց պետերը կը շատանային Թրքահա -
յաստանի երեք նահանգներուն՝ եւ Տրապիզոնի
նահանգին՝ մէկ մասին Հայ Հանրապետու -
թեան միացումով (Էրզրում եւ Տրապիզոն քա -
ղաքներուն անհամեշտութեան վրայ պնդելով)
որուն վրայ Ֆօշ կուտար իր վճիռը՝ «Այլովիսի
հողամաս մը, էրզրումի որէս կարեւոր բերդա -
քաղաքով մը, պաշտպանելու համար, հոգատար
պետութիւնը 300000 զինուոր պէտք է պահէ
հոն», եւ կը ծնէր Աէվրի զաշնակիրը, ուր Հայ
Հանրապետութեան անկախութիւնը պաշտօնա -
ուէս կը ճանչնային Դաշնակիցները, Թրքահա -
յաստանի երեք նահանգներուն եւ Տրապիզոնի
նահանգին մասամբ անոր կցումը ցանկալի կը

յայտարարէին, բայց տեսականապէս ընդարձակուելու իրաւունք ստացած այդ Հանրապետութեան թուրքիոյ կողմէն սահմաններուն ոռչումը կը յանձնէին Միացեալ նահանգաց նախազարին (նոյն ատեն հուսկ գիտում մը եւս ընկլով այս վերջնոյն որպէս զի իր երկրին ընդունիլ տար Հայաստանի հոգատարութիւնը)։ Միւս կողմէ, Դաշնակց կառավարութիւնները, որ յաղթանակէն իսկ առաջ սկսած էին իրարույթէն եսական չահամօլութիւններէ բջիած իրենց էնթրիկները, հետզհետէ աւելի բուռն ու յայտնի կերպով իրարու դէմ իրենց խաղերը կը չարունակէին (արեւելեան հարցին մէջ մասաւանդ)։ Ֆրանսա, արդէն Հայոց ամերիկամոլութիւնն նեղացած ու պաղած, անգլիական խոաշուկան էնթրիկներէն ջղայնացած, քեմալակուն թուրքիոյ հետ ամէն զնով համաձայնութեան դալու սիսալ ու աղետաւոր գաղափարին կը կառչէր, որ եւ վերջի վերջոյ կը յանդէր Կիլիկիոյ պարուղումին։ այն օրերուն երբ այդ պարսկումին համար քեմալական թուրքիոյ եւ ֆրանսայի միջին քաղաքութիւններն սկսած էին արգէն, երբ ամերիկեան հոգատարութեան վրայ այլ ես ոեէ յոյս կարելի չէր ունենալ, երբ բոլոր հորիզոնները մութ էին մեզի համար, երեւանի կառավարութիւնը, որմէ ժողովրդական կուսակցութեան պատկանող անդամները հեռացած է՛ն (դժբաղդարար) եւ որ այլ եւս միմիայն դաշնականներէ կը բաղկանար, յանկարծ, առանց թրքահայոց ներկայացուցիչ Ազգային Պատութրակութեան համաձայնութիւնն ունենալու, առանց նոյն իսկ Դաշնակց Տէրութեանց հաւանութիւնն ստանալու, ինք իր գլխուն թրքահայաստանը կովկասեան Հայ Հանրապետութեան կցուած կը հոչակէր 1919 Մայիս 28ի որոշմնագրով, ինչ որ թուրքիոյ դէմ տեսակ մը մարտահրաւէր էր, եւ մօտ տարի մը յետոյ կը գրաւէր թուրք հողամասերուն մէջ զտնուող 0լթին։

Յետով տեղի կ'ունենային համբաւուրանակայցութիւնները դաշնակցական կառավարութեան ներկայացուցիչներու եւ կ'ունենական ներկայացուցիչներու եւ կ'ունենական ներկայացուցիչներու միջւ։ Միւն

գամ մը եւս երեւան կուզար մէծ պատեհութիւն մը հայ ժողովրդին համար, որմէ օգտուելու աեղ՝ մերոնք ճիշդ հակառակը կ'ընէին։ Է Միւնթիւնը, որ կ'ուզէր իր գաշնակից թուրքիոյ հետ անմիջական հազորդակցութեան մէջ ըլլալ եւ Հայաստանի Հանրապետութիւնը պատար կը գտնէր իր խոստանար թուրքիան համոզել (այդ օրերուն ուր քեմալականք գես հեռու է ներդնապէս յաղթանակած ըլլալէ եւ անհրաժեշտ պէտք ունէին կ'ունթիւն մակարան աշակեցութեան, ատիկա բոլորովին կարելի բան մըն էր)։ Որ թրքահայաստանէն մաս մը, — Ալաշկերտի, Վանի, Պիմլիսի, Մուշի, Սասունի շրջանը, Բասենի հովիտը, ու թերեւս մինչև Թիգել, թողու Հայ Հանրապետութեան, ուայմանով որ այդ Հանրապետութիւնը Դաշնակցներէն զատուէր եւ իրեն մօտենար եւ իր միջնորդութեանը թուրքիոյ հետ լուրջ հաշտութիւն մը կ'ուքէր։ Դաշնակց կառավարութիւնը կը մերժէր արհամարհանքով այս առաջարկը, մինչ շատ կարելի էր Ազգային Պատուիրակունթեան յանձնել Կիլիկիոյ մէջ կեղրոնացած զուտ «թրքահայ գատր» (արդէն իսկ այլ եւս այնքան քիչ յուրաքանչյուղ), եւ ինքը՝ իրը Կովկասահայաստանի կառավարութիւն՝ առաջարկուած այդ համաձայնութիւնն ընդունիլ եւ զոյսութիւն ունեցող Հայ Տէրութիւնը պահել, ընդարձակել եւ արացած Դաշնակցական կառավարութիւնը է միայն արհամարհանքով կը մերժէր այդ առաջարկը (առանց՝ զարձեալ՝ այդ մասին ունէ խորհրդակցութիւն ունենալու Ազգային Պատուիրակունթեան հետ), այլ եւ Հայաստանի վարչական կառավարութիւնը Համա Օհանջանեան եւ պարլամենտի նախագահ Նիկոլ Ազրալեան կ'արտասանէին խորհրդակցութիւն երկու սպառնագին մասներ, ուր կը յայտարարէին թէ թուրքերու եւ պուշկիք Խուսեներու հետ բանակցութիւնները խղուած են, թէ անոնք աւելի արիւնկզակ զտղոններ են քան համբուեան թուրքերը եւ ձարա-

կան Ռուսիքը, և թէ անոնց հետ հայ բանակը միայն կրնայ խօսիլ այլ եւս . . . (այդ երկու ճառերը տպուած են) : Քեմալեան թուրք բանուելը կը յաստաջանար այն ատեն դէպի Հայաստան, պուշեփիք ուժը կը մօտենար վերէն՝ բնականարար այլ եւս իր երկարած ձեռքը մերժող կառավարութեան իրը՝ թշնամի, և Երեւանեան խորհրդարանի պոսոսախօս ճառերը կը յանգէին Կարսի խայտառակ ու բազմազէտ պարտութեան, Ալեքսանդրապոլի ամօթալի դաշնագլւին. դէպիքերէն ծնած Հայ Հանրապետութիւնը անգամ մը եւս կ'աւերուէր, կ'անդամառուէր, Երքայքայուէր եւ բնաջնջման վտանգին դէմ դիմ, ց կուգար՝ մեր քաղաքական գեկավարներուն արտասուելի ապիկարութեան պատճառով։ ԵՐԵ այդ միջոցին, Հայոց մէջ չգտնուէր Հայ համայնավար կուսակցութիւն մը, սակաւաթիւ բայց որ բազորուչ գեր կատարեց, Հայ Հանրապետութիւնը, որ ոչ մէկ բարեկամ ուներ իր չուրջը եւ զոր հեռաւոր Դաշնակիցները իր բազդին լքած էին, Ծնջուած, կ'ըլլար բոլորովին։ Այդ կուսակցութիւնը միջնորդը հանդիսացաւ «Ասորչը դարային Միութիւն» անունը կրող քաղաքական նորակերտ միջազգային հզօր կազմակերպութեան եւ Հայաստանին միջնեւ, ձեռք անցուց այդ երկրի իշխանութիւնը զոր Դաշնակցական կառավարութիւնը ինքն իսկ յանձնեց անոր։

Ասով սակայն ցանկալի խաղաղութիւնը, որուն ծարաւ էր չարչարանքի բոլոր տեսակները կրած մեր ժողովուրդը, չէր ստացուեր իսկոյն։ Կառավարութիւնը յանձնող դաշնակցական պետերու ոչ-«լուայեալ» վերաբերմունքը, ստորերկրեայ էնթրիկները, Հայ համայնավարութեան առաջին շրջանի ինչ ինչ զեկավարներու անթաքթ ու բիբու վարմունքը, ձեռք առած հայածողական ծայրայեղ խստութիւնները, կը յանգէին փետր 18ի յուսահատական, աղեատառ և անել ապստամբութեան, որուն կը մասնակցէին այդ համատարած խստութիւններէն դժուհ ժողովուրդին այլազան տարբերը, բայց զոր մասնաւորապէս կը հրահրէր ու կը վարէր Դաշ-

նակցութիւնը (փոխանակ դիմելու՝ սքանչելի թումանեանին պէս՝ նոր բէժիմին գերազոյն զեկավարներուն, Օքտօնիքիցէի մը, կամ նոյն ինքն էնինին, այդ անտեղի խստութեանց դէմ բողոքելու եւ անոնց զաղարումը խնդրելու համար)։ Եղբայրասպան կոուի քսամնելի շրջան, ուր Հայ արիւնը կը հոսէր Հայերու ձեռքով եւ որուն յիշատակը պէտք էր, եթէ կարելի ըլլար, Ծնջել մեր պատմութենէն՝ փոխանակ զայն հանդիսաւորապէս տօնախմբելու ամօյ ամի շրջան ուր Դաշնակցութիւնը, քանի մը ամսուան համար իր իշխանութիւնը վերահաստատելով երկրին մէկ մասին մէջ, Հայ համայնավարներուն ու նոյն իսկ Ասորչ Միութեան կեզր։ Կառավարութեան դէմ իր մզած պայքարին մէջ իրեն օգնութեան կը կանչէր Քեազիմ Քարապէտի բիրը որ զես քիչ ասած Հայաստանը գրաւեր էր, որպէս զի ան իր թուրք զօրքերով գար իրեն միանալու հայ եւ ուսւ համայնավար ուժերուն դէմ . . . թուրք զօրքերը չէին գար բնականարար իրենց դաշնակցից Ասորչ Միութեան ուժերուն դէմ կուտելու, բայց անոնց դիւնագէտները այդ դիմումը Մոսկուայի մէջ կը շահագործէին ի մաս Հայաստանի Վերջի վերջոյ համայնավար ուժերուը կը յաղթէին, նոր բէժիմը կրկին կը հաստատին Հայաստանի մէջ, և դաշնակցական կառավարութիւնը, պարտուած, կը ստիպուէր երկրէն հեռանալ։

Օքտօնիքիցէ լսեց թումանեանի կոչը եւ միջամտեց, Լենին ինքն իսկ վրդովեցաւ իմանալով Հայաստանը արիւնոտող դէպիքերը, եւ աշխատեցաւ Հայաստանի մէջ կրքերը հանդարեցնել, անդորր մթնոլորտ մը ստեղծել, հեռացուեցան այն համայնավար գեկավարները որ իրենց ծայրայեղութիւններով այդ ընդվլման շրժումին ընդլայնման պատճառ Եղած էին, Լենին Հայաստան զրկեց իր մտերիմ ընկերը, Միասնիկեանը, այդ մեծ մտքով ու մաքուր սրտով Հայը, որ Լենինի իրեն ուղղած պատմական նամակին մէջ բանաձեւուած իմաստուարապէս կը հրահրէր զործագրեց կորովով ու

թաքթով, ցոյց տալով թէ կարելի է ըլլալ միւնդամայն հարազատ Հայ ու համոզուած համայնավար: Անկից ի վեր, նոր շրջանմըն է որ բացուեցաւ Հայաստանի համար, շրջան ուր ամէն ինչ հեռու է վարդապոյն ու կատարեալ րւլալէ, բայց ուր ապահովութիւնն ու խաղաղութիւնը — անդին բարիքներ — վերջնապէս հաստատուեցան՝ պատերազմի, սովի, ներքին կոիւի աղէտներէն քայլայուած այդ գժբազդ երկրին մէջ, և Հաստատուեցան՝ հովանույն տակ Խորհ. Միութեան կեզր՝ կառավարութեան՝ շրնորհիւ Միասնիկեանի պէս պետերէ զեկավարուած Հայ համայնավար կուսակցութեան, որ այդ ուժաքամ Հայաստանը վերականդնեց, զայն ժեծցուց, խուռած հողամասերէն եւ առնելով ինչ որ կարելի էր այդ շրջանին՝ ա'յնքան ծանր սխալներէ յետոյ, եւ աւելի քան տասը տարիէ ի վեր, զործակցութեամբ երկրին բոլոր տարբերուն՝ անկուսակցական թէ համայնավար, ու որոշ չափով նաև զործակցութեամբ արտասահմանի Հայութեան իրատես ու լրջամիտ մասին, զայն իր զօրացնէ, կը ճոխացնէ նիւթական ու մտաւոր վերաշինութեան անդուլ ճիգով մը:

Այս էր — շատ հակիրձ կերպով ամփոփուած ու մեկնարանուած — մեր երէկը: Անշուշտ, մեր համայնավար Հայրենակիցները որ կը գրեն թէ թրքահայ զատի զեկավարները եւ, բոպական «կապիտալիստ» Տէրութեանց գրգումով ըրած են ամէն ինչ, թէ իրենք իսկ դրամատիրական մտայնութեամբ, շահագիտական նըսպատակներով է որ վարած են այդ գործը, կը սխալին: Թրքահայ պատապքական ընդիմուն շարժում մը անխուսափելի էր, բնական եւ արդար զայն սոնդողներն ու վարողները մտարականներ եղած են, ու զայն վարած են ոչ թէ դրամատիրական տէրութեանց կամ Հայ դրամատէրներու զրգմամբ, այլ գրեթէ միշտ անոնց կամքին հակառակ: Եւրոպական տէրութեանց վրայ կրթնելով Թուրքիոյ միւս բոլոր հապատակ աղքերը (բաց ի Քիւրտերէն) իրենց քաղաքական պատառթիւնը գտած են: Օտարները պատաս-

խանատու չըոնենք մեր գործած սխալներուն, որոնք մերն են. մէնք մեր գործը վարելու հումար-քաղաքագէտ տաղանդներ չենք-ունեցած, (կամ եթէ ունեցած ենք՝ ինչպէս Պերլինի վեհաժողովին ատեն նուպար փաշա մը (1), չենք ուղած անկից օգտուել: Անշուշտ մեր վերջին շրջանի մեծ ձախողուածներուն ու անօրինակ աղէտներուն մէջ խոչոր բաժին ունին նաեւ մեր կամքէն անկախ պատճառներ, հակընդզէմ դէպ-քերու ճնշիչ շարքի մը բաղիսենիս, մեր փոքրաթիւ ժողովուրդին շատ մեծ տարածութեան մը վրայ այլազդ հոծ զանդուածի մը մէջ ցըր-ուած ըլլալը, Համբարի կամ Թալաաթի պէս անխիղճ ոճրագործներէ կառավարուած Թուրքիոյ մը հետ գործ ունենալիս, մեր երկար դարերէ ի վեր պետական կեանք ունեցած չըլլալը (որ եւ կը բացատրէ մեր մէջ քաղաքական բնազդի, զիւանագիտական տաղանդի պակասը), բայց վերջապէս եղած են՝ այս վերջին շրջանին բրագիներ ուր հանդամանքները նպաստաւոր հանդիսացած են մեզի՝ որոշ սահմանի մը մէջ զրական, ամուր, տեւական արդիւնք ձեռք ձեկելու, բայց մենք՝ մեծամոլութեան ահաւոր ախտէ մը բռնուած՝ կամ այլ տեսակ տկարութիւններով ժտամոլոր՝ փախցուցած ենք այդ թանկագին առիթները:

Այսպէս էր մեր երէկը: Բակ այսօրը՝ արտասահման ցրուած Հայութեան համար՝ «Խը քահայ Հարց»ի առանձին ու լուրջ լուծման որ համար ուեէ յոյսի նշոյլ չի ներկայացներ:

Այս բոլորն աշքին առջեւ ունեցողը եւ անսնց իմաստը լրջօրէն ըմբռնողը կը հասկնայ թէ ինչո՞ւ տարիներէ ի վեր Խորհրդացյին Հայաստանը կը նկատեմ իրը միակ գրկութեան լաստը մեր աղքին ու մեր մշակոյթին համար: Եւ ատոնք աշքին առջեւ ունեցողը պիտի հասկընայ զարձեալ ու բնական գտնէ այն խոր խութիւնը, այն սրտապնդիչ ողեւորութիւնը զոյ զգացի երը բաղդն ունեցայ ամիս մը ապրելու այդ կենդանի Հայաստանին մէջ: Անիկա պիտի հասկնայ նաեւ որ՝ այդ Հայաստանին մէջ տի-

րող այժմեան ըեժիմին թերի կողմէրուն, իու գաղափարներուս չհամաձայնող զիծերուն մասսին վերապահումներս ընելով հանդերձ՝ չծանրանմ անոնց վրայ, անոնց մէջն միայն ամբողջ պատկերը տեսնելու սխալը չզործեմ, այլ առաւելապէս կանգ առնեմ զրական կողմէրուն, անվիճելի առաւելութիւններուն, իրական յառաջդիմութիւններուն վրայ որ՝ ազգային տեսակէտով է մանաւանդ որ խանդավառիչ են ընծի համար:

**

Ես եղեր եմ Կովկաս 1908-1909 շրջանին. Պոլիս գացած ըլլալով 1908-ի աշնան մէկ քանի ամիս մնալու, Մուշի եւ Շապին-Գարահիսարի պատգամաւոր անուանուեցայ կաթողիկոսական ընտրութեան համար, եւ նորահաստատ օսմանեան ուսհմանադրութեան այդ առաջին օրերուն թուրք կառավարութեան կողմէ ցոյց տրուած լայն թոյլուութեան չնորհիւ՝ քառասունի շափ էինք թրքահայ պատգամաւորներո որ մեկնեցանք Կովկաս։ Մասնակցելէ յետոյ էջմիածնի ազգ՝ եկեղ. ժողովին, ուր Խոյի բրիեան սրբազնը բնարուեցաւ Կաթողիկոս, ևս գեռ 15 որ կեցայ էջմիածնի՝ ձեռագիրներուն մէջ հետախուզութիւններ ընելու, շարաթ մը Երեւան անցուցի, ու երեք չորս ամիս՝ Թիֆլիս ու Պաքու։ Այդ միջոցին, հայ պուրդուազին, մէծ հարսաւութեան տիրացած, տնտեսական հզօրագոյն տարրն էր Կովկասի։ Թիֆլիս վրացական քաղաքին մէջ, ինչպէս եւ Պաքու թաթարական մէջ ամենէն գեղեցիկ ու ճոխ տուները հայ հարուստներուն շինածն էին, ամենէն բարգաւաճ արգիւնաբերական ու տուեարական հիշնարկութիւնները Հայոց ձեռքով հաստատուած-

ներն էին։ Մտաւորական մարդին մէջ աւ Հայերը ամենէն յառաջացածն էին։ Ունէին կրթական մէծ հաստատութիւններ (որոնց կարեւորագոյններն էին Գէորգեան ձեմարանը եւ Ներսէան դպրանոցը, եւ տեղի հեռուն՝ Լազարեան ձեմարանը), ունէին հրատարակչական ընկերութեանց պէս հզօր կաղմակերպութիւններ որոնց նպատակը է՞ն առաջ ազգասիրական էր։ Բայց այդ բոլորը, բաց է Գէորգեան ձեմարանէն, օտար երկիրներու մէջ է որ կը գործէին։ Թիֆլիս, Պաքու եւ մասամբ Մոսկուա, մտաւոր եւ նոյն խոկ ազգային կեղրոններն եղած էին արեւելեան Հայութեան, ինչպէս Պոլիս եւ Խոյի արեւմտեան Հայութեան։ Բուն Հայաստանը կը մնար լքուած, հարզացաւ հայ երկիրը զինքը յառաջ մզող, իր յետամնացութիւնէն հանող գործունէութիւն չը չէր տեսնէր։ Իր ամենէն օժտուած զաւակները որ կ'երթային՝ յանախ Թիֆլիսի կամ Պաքուի մէկնաստներու օգնութեամբ՝ ոռւսական, զերմանական կամ Փրանսական համալսարաններ ու կը դառնային վկայեալ ճարտարագէտ, քժիշկ կամ փաստարան, մէծ մասամբ օտար քաղաքներու մէջ կը հաստատուէին եւ իրենց վաստկած մտաւոր ուժը իրենց երկրին մէջ չէին գործադրեր։ Հայաստանի ամենէն ձեռներէց, կորովի գիւղացինները բազդ վնասուերու համար կ'երթուին Պաքու-կամ Թիֆլիս, կը հարստանային հոն յանախ բայց եւ զրեթէ միշտ հոն կը մնային։ Զարական իշխանութիւնը՝ որ անշուշտ մահմետական իշխանութիւններէ լաւագոյն էր, քանի որ պարսիկ ու թուրք լուծէն ազատելով Հայութեան մէկ մասը, անոր ապահովութիւն տուաւ, հանդիսատ ապրելու, բազմանալու, զօրանալու, նիւթապէս ու մտաւորապէս զարգանալու կարեւութիւն ընծայեց — ոչինչ կ'ընէր սակայն Հայաստանի մէջ ճարտարարուեստ ստեղծելու, երկաթուղի շինելու, բնական հարստութիւնները յօդուած տեղական ժողովուրդին շահագործելու

(1) Կարդալ այս մասին Անահիտի նախզին շրջանի քանի մը թիւերու մէջ իմ հրատարակած յօդուածներս։

համար . ան կը քաջալերէր հայ ցեղի լաւագոյն ուժերուն դէպ ի ոչ-հայ կեզրոններ խուժումը , ան կը ձգտէր ձուլել , ուսւացնել Հայութիւնը ինչպէս և բոլոր ոչ-ոռւս ցեղերն իր պետութեան :

Արեւելեան Հայութեան հարուստ դաստիարգը , եւ նոյն իսկ մտաւորականներէն շատեր , ուսւական մշակոյթին բարձրութենէն շլացած , — որոշ մաս մը՝ արդէն ուսւ լիսէներու մէջ կը թուած , — ուսւերէնը իրենց սովորական լնդուն դարձուցած էին , ոմանք հայերէն չէին րընաւ խօսեր ու չէին սորվեցներ իրենց զաւակներուն , այլք կը խօսէին հայերէն մերթընդմերթ՝ իրենց ցեղին չնորհք մը ընելու ձեւով : Երբ իդմիրէան սրբազնը կաթողիկոս ընտրելէ յետոյ , թրքահայ պատգամաւորները եկան Երեւան եւ այդ քաղաքի Հայութիւնը ի պատիւ անոնց գեղարուստական երեկոյթ մը սարքեց , երգուած երգերն ու նուազուած կտորները մեծ մասամբ ուսւական էին , եւ յայտագիրը միմիայն ուսւերէն լեզուով շարադրուած էր : Թիֆլիս , իրիկոն մը հրաւիրուած էի ունեւոր Հայու մը տունը , որուն աղջիկները , ինչպէս եւ անոնց տասնի չափ երիտասարդ բարեկամուհիները , «բարձր դասակարգի» ծաղիկները , որ հոն համախմբուած էին , բառ մը հայերէն չէին դիտեր , իրենց մէջ ուսւերէն կը խօսէին եւ ինձի հետ Փրանսերէն . իրենցմէ մէկուն ըսի՝ «Ֆրանսերէնը օտար լեզու մընէ , ուսուցիչ մը բոներ ու սորվեր էք , ինչո՞ւ ձեր լեզուն չէք սորվեր» : Օրիորդը հետեւսուարօրինակ ու յատկանշական պատասխանը տուաւ . « Հայերէնը կ'արժէ՝ որ մարդ նեղութիւն կը զայն սորվելու» :

Դաշնակցականները , որ հիմայ կը բողոքն խորհրդային բեժմիմին մէջ տիրող հակակրօնական արարքներուն դէմ , որ Հայ եկեղեցւոյ գերութիւնը կ'ողբան , կը մոռնան որ այդ օրերուն իրենք իսկ սկսած էին մամուլի ու դպրոցներու մէջ հակակրօնական ողին տարածել , (թէպէտ եւ էջմիածնի կալուածներու զրաւման չըջանին՝ ամբողջ հայ ժողովուրդին հետ իրենք ալ ոտքի

կանգնեցան ու դիմադրական ընդհանուր պայքարին մասնակցեցան , ինչպէս եւ իդմիրլեանի կաթողիկոսական ընտրութեան ժողովին իրենց ամբողջ սպայակոյտով ներկայ էին) . իրենց թիֆլիսի թերթերուն խմբագրականները « էջմիածնի զերը վերջացած է » կ'աղաղակէին , իրենց պարագլուխներէն ոմանց ճառերը էջմիածնի ազգային-եկեղեցական ժողովի ճաշասեղաններուն , ընկերվարական հով մասնել կը ձգտէին , ինչպէս եւ Երեւան ու Թիֆլիս թրքահայ պատգամաւորութեան ի պատիւ տրուած հացկերոյթներուն՝ « համամարդկային իտէալները … աշխատաւորական մասսաներ … » եւ ասոնց նման բանաձեւներ անոնց ճառերուն լայբ-մորիվը կը կազմէին :

Օր մը , Մայր-Ճաճարի բակին մէջ , Գէորգիան ճեմարանի խումբ մը աշակերտներ , դաշնակցական ուսուցիչներու գաղափարներով տողորուած , զիս պաշարեցին եւ ինձմէ ինդրեցին որ իբր Փարիզէն եկած մարդ , ուրեմն եւ անկրօն (կը կարծէին թէ Փարիզի մէջ ամեն մարդ անկրօն է) , միջամտէի եւ ջնջել տայի աստուածարանութեան դասը , որուն չէին ուղեր հետեւիլ . ապշեցան երբ իրենց պատասխանեցի որ անհնաւը եւ նոյնիսկ անիմաստ էր աստուածարանութեան դասին ջնջումը առաջարկել դպրոցի մը որ Հայ եկեղեցւոյ Մայր Աթոռին հովանուոյն տակ կը գտնուէր եւ զոր հայ կաթողիկոս մը հիմնած էր , թէ հաւատքնին կորսնցուցած տղաքն իսկ հետաքրքրուելու էին Հայ եկեղեցւոյ վարդապետութիւնը , այլ եկեղեցիներէ տարբերութիւնը՝ զէթ պատմական տեսակէտով՝ զիտնալու , եւ եթէ բնաւ չէին հետաքրքրուեր այդպիսի բաներով , պէտք էր ուրիշ զպրոց երթային եւ ոչ թէ Գէորգիան « հոգեւոր դպրոցին » մէջ աստուածարանութեան դասին ջնջումը պահանջէին :

Նկատեցի նաեւ , այդ օրերուն , ինչքան Հայերը , նոյն իսկ « համամարդկային իտէալներ » քարոզողները , քիչ ու ցուրտ յարաբերութիւն ունէին իրենց զրացի ցեղերուն հետ . Վրացւոց Հանդէպ արհամարհու էին , ըստ իրենց « տու-

տուց» (լիմար) էին վերացիք, գործնական ոգիէ զուրկ (մինչ անոնք յետոյ ապացուցին թէ՝ առեւտուրի մէջ թերեւս անձարակ, մեղմէ շատ առելի դիւնագէտ էին եւ առելի գիտակցաքին ու իմաստնօրէն ազգայնական)։ Թաթարիւրուն հետ իրենց յարարերութիւնները բարձրահայեաց էին բայց անթշնամական, մինչեւ թուրք՝ հայ բաղխումները որոնք՝ ինչպէս հանգուցեալ Աղեքսանդր Մելիք-Ազարեան որ մը ինձի կ'ըսէր, երբէք տեղի պիտի ունեցած չրլլային, Եթէ դաշնակցական տէորներն ու յառար սպասնալիքները գրգուած ըրլլային՝ Կովկասի սուսական գրաւումէն ի վեր Հայոց հանգէպ յարգալից բարեկամութիւն մը ցոյց տուած այդ գրացինները, բաղխումները որ անդամ մը սկսելնէն յետոյ՝ անշուշտ շահագործուեցան ու քաջալերուեցան ձարական կառավարութեան կողմէն։ Ռուս պաշտօնական դասակարգին ու հայ գեկալար տարրերուն միջւեւ յարարերութիւնները, ընդհանրապէս կեղծ ու բռնազրուիկ, հիմայ արդէն ճգուռած էին, յորմէնետէ Դաշնակցութիւնը Վիեննայի իր համաժողովին մէջ թրքահայաստանի ազատազրութեան ծրագրին միացուց հակաձարական՝ ընկերվարական գործունէութեան ծրագրերը։ Հայերը կ'ապրէին կղզիացած, իրենք իրենց մէջ քաշուած։ Բացառութիւն էին Ցովէն։ Թումաննեանի պէս տիպարները, որ օտար գրացիններու հետ հաշտ ու բարեկամական կապէր պահելու միշտ կողմնակից եղած էին։ Մերոնք կամ բոլորովին օտար միջավայրի մը կը յարէին, կամ հայ միջավայրին մէջ փակուած կը մնային, գրեթէ միշտ ու միայն սուսերէն խօսելով հանդերձ։

Բան մը որ մասնաւորապէս աչքիս զարկաւ, րուն Հայաստանի գիւղերուն ու քաղաքներուն խեղճութիւնն էր, յետամնացութիւնը՝ բաղդատամք Բիֆլիսի, Պաքուի Յաջողած, Կարլուտ տացած Հայերը, որ այդ երկու օտար քաղաքները չենցուցած էին, շատ քիչ բան բրած էին իրենց հարազատ հայենիքին համար։ Վաղարշապատը, երբեմնի Արշակունեան մայրաքաղաք-

քը, ողորմելի գիւղ մըն էր միայն Երևան, մեծագոյն քաղաքը արեւելեան Հայաստանին, ունչը սիրուն անկիւններ, քանի մը գեղեցիկ չէնքնիւ, քիչ շատ տանելի մէկ քանի փողոցներ, հոն կային լաւ Հայեր, հայ ընտանեկան չերժ ու սիրուն ըրջանակներ։ բայց քաղաքը աղտոտ էր ու ցեխոտ, անշուք, անփայլ միջակէն ալ վար, աւելի գիւղաքաղաք քան քաղաք։ Եւ բնակչութեան — որ հազիւ 30000ի կը հասնէր — կէսը մասնետականներէ կը բաղկանար։ նոյնը Եւ երեւանի ամբողջ նահանգին մէջ։

Հայ ազգի մեացորդներ կային հոն, հայ հին ազատ կեանքին յիշատակներ՝ կջմիածնի Մայր Տաճար, Արայի լիո, Տրգատայ Թալար, Տրգատայ զուռ, Հոփիսիմեանց տաճար, Զուարթնոց եկեղեցւոյ աւերակներ, Ս. Մեսրոպի գլուխման Օշականի մէջ, — բայց «Հայաստան» մը չկար։ Մեր նախնեաց կենզանի, ինքնուրոյն, ինքնիշխան Հայաստանէն, ինչ որ կը մնար, կջմիածնի Մայր՝ Աթոռն էր, որ ազգային միութեան դարաւոր պահապանը եղած էր հայ անկախութեան ջնջումէն ի վեր, որ մեր լեզուին, մեր մշակոյթին, մեր ժողովուրդի ազգային ինքնութեան էական գծերը անկորուստ պահելու նպաստած էր։ Հոն կը բազմէր Ամենայն Հայոց Հայրապետը, որ կրօնական կերպարանքի տակ գերազոյն պեսն էր Հայ ազգութեան, փախանորդը երբեմնի Հայ Արքային։ Եւ սակայն, այդ մեծ զերը կատարող Աթոռը, թէեւ նիւթապէս բաւական լաւ կացութիւն ունեցուի։ թէեւ իր միարանութեան ծոցին մէջ կարապետ և պիտուղոսի, Գալուստ Տէր Մկրտչեան, Մեսրոպ, Գարեգին, Կոմիտաս, Տիրայր, Յուսիկ վարդապետներու պէս հմուտ ու կարող անձնաւորութիւններ պարունակող, պառակտուած՝ իր, քիչ կ'արտազրէր։ միարանութիւնը երկու հատուածներու բաժնուած էր, որ իրարու բարեւ չին տար, միարանական սեղանը ջնջուած էր, եւ իւրաքանչիւր միարան իր ծառան ունէր ու իր սենեակին մէջ կը ճաշէր։ Կոմիտաս վարդապետ ու իր երաժշտական ունէ մէկ զործը չիրցաւ հոն

հրատարակնել։ Գարեգին վարդապետի մեծ աշխատութիւնը հայ մանրանկարչութեան վրայ Մայր Աթոռու իր միջոցներով հրատարակնել շխորհեցաւ երբէք. Տիրայր վարդապետի «Ձրիկ»ը, արժէքաւոր գործ, անտիպ պիտի մնար, ևթէ փրոփ. Մարը Փեթերսպուրկի մէջ միջոցներ զտած ըլլար զայն հրատարակելու, որով եւ ան սկսաւ ալ լոյս տեսնել, բայց յանկարծ ոլայթող պատերազմին պատճառով հրատարակութիւնը մնաց կիսատ:


Այս էր մեր կացութիւնը կովկասի մէջ՝ պատերազմին առաջ, կացութիւն որ ունէր իր դրական ու նոյն իսկ փայլուն կողմերը, բայց որ իր ամրողութեան մէջ անօրմալ էր, պակասաւոր: Եւ այս բոլորին վերեւ կը զգացուէր կապարէ ծանրութիւնը հետզհետէ աւելի բոնակալ ու հալածող դարձած ձարական բեժիմին, որ կը ձգաէր հալեցնել բոլոր օտար ցեղերն ու ժակոյթները ուսւական քուրային մէջ։ Մանրութիւն այնքան զանգուածեղ, եւ այնքան զօրեղ, անխորտակելի կարծուած, որ մեր արեւելահոյ և զգայրները ունեէ յոյս չունէին ազատագրմանը Հայաստանի այն շրջանին որ այդ լուծին տակ կը դանուէր, եւ աչքերնին դարձուցած էին թըլքական Հայաստանին, ուր միայն կը յուսային նոր ու ազատ Հայ պետութեան մը վերականդնումը տեսնել:

Զարական կառավարութեան ձնչումը այդ 1909ի օրերուն աւելի եւս ծանրացած էր, զիսաւորապէս Դաշնակցութեան հակակառավարական յեղափոխական գործունէութեան հետեւանքով. գեռ Թիֆլիս էի, երբ դաշնակցական խումը մը գործիչներ ձերբակալուեցան, եւ ունոնց հետ նաև Յովհ. Թումանեանի, Աւետիք Բառհակեանի պէս մեծ մտաւորականներ. քէչ յետոյ տեղի պիտի ունենար Դաշնակցութեան դատր Փեթերսպուրկի մէջ։ Թուրքիոյ մէջ սամանադրութեան հաչակումը դաշնակցականներուն մէջ յառաջ բերած էր այն զաղափարը թէ Թրքահայաստանի ազատագրումը որոշ չափով ժէօն-թիւրքերուն իսկ ձեռքով պիտի ստացուէր

— զաղափար որուն ես բնաւ համամիտ չէի: Անոնք, տարօրինակ հակասութեամբ մը, ոռու հակածարական յեղափոխական շարժման կը ժամանակցէին՝ առնց այդ շարժման յաչողութեանէն ուսւական հայաստանի ազատագրումը ըսպասելու, իրենց համար ազատագրելի Հայաստանը կը մնար միշտ թրքահայաստանը. ինձի համար ոուս աղջը, նոյն իսկ իր ձարական բեժիմով, աւելի բարերար ուժ էր հայ ժողովուրդին՝ քան թուրքը, նոյն իսկ (ու մանաւանդ) իր «Իթթիհատեան» ձեւին տակ, զոր կը գտնէի աւելի վասնգաւոր, որովհետեւ ներքնապէս շատ աւելի կատաղօրէն ազգայնամոլ։ Թրքահայաստանի ազատագրման ճամբան ես միայն ոուսական գրաւման մէջ կը շարունակէի տեսնել, որովհետեւ այդ ձեւով պիտի կազմուէր ընդարձակ սուսահայաստան մը ուր մեր ժողովուրդը պիտի աճէր, զօրանար տնտեսապէս ու մտաւորապէս եւ օր մը՝ երբ Ծուսաստան արդիական ազատամիտ երկիր մը դառնար իր յեղափոխութեան յաղթանակով զոր անխուսափելի կը նկատէի բայց աւելի ուշ իրականանալի կը կարծէի քան ինչ որ պատահեցաւ, պիտի ստանար տոհմային լայն ինքնավարութիւն մը, իսկ հայ ցեղին համար քաղաքական ազատութեան հասնելու արագ ու ազատով միակ միջոցը՝ Կիլիկիոյ մէջ մեր բոլոր ուժերուն միացումով ապստամբութենէ մը կը շարունակէի յուսալ (անշուշտ օգնութեամբ եւրոպական տէրութեան մը, որ իր իսկ շահուն համար այդ օգնութիւնը պատեհ բուզէի մը մեզի պիտի կրնար տալ). և այդ տեսութիւնս հաստատուեցաւ մեծ պատերազմի տանն Կիլիկիոյ համար Փրանքո – հայ զործակցութեամբ որ պիտի յանդէր Կիլիկիոյ մէջ հայ արդային Տան մը հիմնարկումին, եթէ ծովէ ծով ահազնածաւալ Հայ Պետութեան մը ցնորական մեր ծրագիրը եւ ամերիկեան հողատարութեան մեր վտանգաւոր երազը իսանգարած ըլլային մարմին առնելու վրայ եղող այդ զործնական ծրագիրը։ Մեր մէջ ամենէն աւելի ձիգ տեսնողները, կամ լու եւս՝ ամենէն աւելի բաղդաւոր


գտնուողները, անոնք եղան, շատ սակաւաթիւ, որ ոռւս ընկերվարական յեղափոխութենէն մի-
այն կը յուսային Հայաստանի և հայ ժողովութ-
ղի փրկութիւնը, եւ որ Թրքահայաստանի ազա-
տագրման համար ճիզ մ'ընելու գործը ճգկելով
Թրքահայ գործիչներուն, ամբողջովին նուիր-
ուած էին ոռւս յեղափոխութեան, եւ անոր ծայ-
րագոյն հոսանքին: Այդ յեղափոխութիւնը կար-
ծուածէն աւելի շուտ պայմանացաւ ու յաջողեցաւ,
անոր այդ ծայրագոյն հոսանքը յազթանակեց,
եւ այսօր կը տեսնենք մեր բոլոր միւս ծրագիր-
ներն ու յոյսերը մոխիր դարձած, աղէտեալ
Թրքահայութեան մնացորդները ամենամեծ մա-
սամբ օտար երկիրներ ցրուած, Թրքահայա-
տանի և կիլիկիոյ մէջ ոււէ ձեռվ ու չափով ար-
դարութեան իրականացումը երկար ժամանակի
համար յետաձգուած, ու միսկ Հայաստանը զոր
ունինք՝ Արագածի շուրջ անզրող ու զարգացող
Հայաստանը՝ ոռւս յեղափոխութեան ծայրա-
գոյն հոսանքին չնորհիւ պահպանուած ու ամ-
րացած:

Ով որ եղեր է Կովկաս՝ պատերազմէն քիչ
առաջ, ով որ տեսեր է այն անբնականոն կա-
ցութիւնը զոր Հայերն ունէին հոն (ինչպէս ա-
մէն տեղ), եւ այսօր կ'երթայ Երեւան ու կ'ջմիա-
ծին, կը նկատէ հիմնական փոփոխութիւն մը:
Այդ անբնականոն կացութիւնը – հայ ազգի
լաւագոյն ուժերը օտար կեղրոններու մէջ հա-
ւաքուած, բուն հայրենիքը լքուած, յետամը-
նաց, հայ հին ազատ ազգային կեանքի միակ
մնացորդը՝ կրօնական ձեւի տակ՝ Մայր – Ս-
թոռին մէջ կեղրոննացած, – զոյսութիւն չունի
այլ եւս: Հայ ինքնավար պետութիւն մը կայ
այսօր մեր հայրենիքին մէկ շրջանին մէջ: Մէկ
միլիոնի մօտ Հայութիւն հաւաքուած է հոն եւ
կը կազմէ երկրին բնակչութեան ջախչախիչ
մէծամասնութիւնը (օտար տարրերը, թուրք,
քուրդ, յոյն, ոռւս ազգաբնակութեան մէկ
տասներորդն են միայն, և իրենց գպրոցներն ու-
նենալու, իրենց ազգային մշակոյթը պահպա-



Հողագործութեան Փող. Կոմիսարութեան նոր պաշտօնատունը,
կիսաւարտ. (գործ Ա. Թամանիսան նարտարապետի)

նելու լիակատար ազատութիւն վայելելով հանդերձ՝ ամենքը հայերէն իսօսիլ ու գրել սոր-ված Են) :Այդ պետութիւնը բացարձակ անկա-խութիւն չունի, կապուած է Խորհրդային Միութեան, և ատիկա իրեն համար ոչ թէ վնասարեր այլ, պէտք է կրկնել այս հիմնա-կան ճշմարտութիւնը, փրկարար է՝ ներկայ պատմական չրջանին : Ան նահանգ մը չէ նոր թուալիսական Պետութեան մը, ան ինքնուրոյն պետութիւն է՝ իր ազգային դիմագիծն ունե-ցող, որ իրը անդամ Անդրկովկասեան Հանրա-պետութեանց համագաշնակցութեան՝ մաս կը կազմէ Խորհրդային Միութեան, որուն կեղրոնական էառավարութիւնը, կազմուած՝ Միութիւնը դեկան եղող համայնակարգութեան համաժողով միջամտուած Հայութիւնը հետզետէ կը



Երեւան, Թանուրական Թատրոն

(Գործ Մազմանեան, Հայապեան եւ Քոչարեան նարտարապետներու)

բազկացնող բոլոր ազգերու ներկայացուցի-ներէն, ազգային պետութիւններու դաշնակ-ցութիւն մըն է եւ ոչ թէ զուտ ուսուական կա-ռավարութիւն մը որ կը դեկան ամբողջ Միութիւնը: Փռքը իր հայաստանը՝ իրաւապէ՝ հաւասարագոր է Միութեան անդամակցող հը-կայ Ռուսաստանին կամ մեծատարած Ուքրայ-նային: Եւ եթէ Հայաստանի կառավարութիւնը պարտաւոր է հետեւիլ Միութեան գերազոյն

ստուարանայ թուով, չնորհիւ աիրող խաղա-ղութեան, չնորհիւ իր ազգարնակութեան ար-տակարգ աճումին եւ չնորհիւ ներգաղթի շարժ-ման որուն Հայաստանի կառավարութիւնը այս վերջերս մանաւանդ մեծ զարկ կուտայ եւ պէ-տի շարունակէ տալ: Ամեն տեսակի հայ ուժեր, մտաւորական, արհեստագիտական ու աշխա-տաւորական, փոխանակ ցրուելու օտար կեղ-րոններ, հիմա ամենամեծ մասամբ համախրս-

բուած են Հայաստան եւ կը գործակցին հայրենիքի նիւթական ու մտաւոր վերաշինութեան ու անոնց մէկ մասն ալ՝ Հայաստանի շատ մօտիկ՝ Վրաստանի եւ Ազգակճանի մէջ – ուր 7-800,000 Հայ կայ այս պահուս – թէ՛ իրենց բնակած երկրին յառաջդիմութեան կը գործակցին եւ թէ՛ մեր ազգային մշակոյթի զարգացման իրենց կարեւոր մասնակցութիւնը կը բերեն։ Հայաստանի կառավարութիւնը կազմուած է միմիայն Հայերէ, հայերէնը երկրին պաշտօնական լեզուն է եւ իրապէս կը տիրէ հոն ամէն մարզի եւ բոլոր խաւերուն մէջ։ Ունինք հիմա մեր երկրի մայրաքաղաքին մէջ հայ թատրոն, հայ համալսարան, հայ թանգարան, հայ մատենադարան, հայ երաժշտանոց, հայ կերպարուեստից վարժարան, հայ օփերա, հայ հրատարակչական մարմին, եւն. բոլորն ալ՝ «պետական» հիմնարկութիւններ։ Եջմիածինը այսօր դարձած է կրօնական կեղրոն, որ Հայաստանի ազգային կենաքին մէջ զեկավար ունէ դեր չունի կատարելիք, բայց կը մնայ երկրին հաւատացեալ քաղաքացիներուն կրօնական կենաքին վարիչ եւ իր բարոյական ուժերու աջակցութիւնը կը բերէ նաեւ կառավարութեան հայրենացէն գործին, իսկ հայրենիքն հեռու օտար երկիրներ ցրուած գաղութահայոց համար՝ իրը գերազոյն հեղնակութիւնը Հայաստանեայց ազգային Եկեղեցւոյն՝ կը շարունակէ կազմել ամենամեծ կապ մը այդ տարտղնած Հայորդիները իրարուզոդող, ազգապահական թանկագին ուժ մը՝ օտարացման վտանգին դէմ (այդ երկրորդ Եւրը կատարելով՝ անշուշտ՝ Հայաստանի կառավարութեան հետ զուգընթացարար, որովհետեւ հայ պետութեան մը գոյութեան դաշտափարը, ինչքան ալ ան չկարենայ ուղղակի զբաղիլ հեռուները ցրուած Հայերով, բաց ի անոնց մէկ մասը հայրենիք փոխադրելէն, արդէն ինքնին պանդուխտ Հայերուն օտարացման դէմ ամենազօրեղ զէնք մըն է։

Միթէ այս բոլորը իրականացումը չէ՞ այն

դարաւոր երազին զոր կիլիկիոյ մէջ իր ստեղծած նոր Հայաստանին անկումէն ի վեր հայ ժողովուրդը իր սրտին մէջ կը սնուցանէր։ Եոր Հայաստանն է որ վերածնած է մեր հինաւուրց հայրենիքին ամենէն վեհաշուք շրջաններէն մէկուն մէջ, եւ որուն ազատութեան որոշ սահմանափակումը եւ ընկերական – տնտեսական բեժիմին թերութիւնները անոր «Հայ Ազգային Տան» ճշմարիտ ու հիմնական հանգստմանքը չեն տկարացներ։ Այդ իրականացումը կը սկսի՝ անշուշտ՝ 1918ին, երբ ոռու յեղափոխութեան առաջին պայթումին հետեւանքով կովկասեան Հայաստանի մէջ հիմնուեցաւ Հայ ինքնավար մանրադիտական պետութիւնն մը, որ 1919ին, Դաշնակիցներու յաղթանակէն յետոյ, ընդարձակուեցաւ։ Տասերկու տարիէ ի վեր հոն տիրող հայ համայնավար կուսակցութեան արժանիքն է այդ պետութիւնը 1920ի աշնան իրեն սպաննացող վերջնական կործանումէն փրկած, զայն ամրացուցած, անոր բրնակչութիւնը բազմացուցած, անոր մէջ ազգային ճարտարարուեստ մը ստեղծելու եւ ազգային մշակոյթը զարդացնելու համար իր բոլոր կարելին ըրած ըլլալը։ Ասիկա այնքան մէծ գործ է, որ բեժիմին պակասաւոր զծերուն դէմ ուղղուելիք քննադատութիւնները չեն կրնար ու չպարտին անոր անոր այդ էական բարիքին արժէքն սքօղել։

ԷջՄիԱԾՒՅՆ

Եջմիածնի մէջ կայացած ազգային – եկեղեցական ժողովին վրայ շատ հակիրճ կերպով պիտի զրեմ հոս, քանի որ արդէն մանրամասնորէն նկարագրած ու մեկնարանած եմ զայն Ապագայի մէջ։ Այդ ժողովը, որուն մասնակցեցան վաթունեւեօթը պատղամաւորներ (յեծաղոյն մասը Հայաստանի, կովկասի եւ Ռուսիոյ զանազան հայ թեմերէն եւ վեցը միայն արտասահմանէն), տեղի ունեցաւ ամենայն կանոնաւորութեամբ ու ազատութեամբ։ Ոորհայրենիքին երկիրներու դործիչները ամենքն ալ


ծանօթ ու յարդելի ազդասէր անձնաւորութիւններ էին։ Արտասահմանը գտառապարտելի է (բաց ի Պոլսէն որ արգիլուեցաւ) այդքան քիչ պատգամաւոր զրկած ըլլալուն համար։ Հայ Եկեղեցւոյ բարեկարգութեան եւ անոր տըրուելիք նոր սահմանադրութեան հարցերուն



Էջմիածնի Մայր - Տաճարը

վրայ ժողովը լսեց հրաժարեալ Գեր. Հոդ. Խորհուրդի խմասուն կերպով պատրաստած զեկոյցները, ուր այդ հարցերը պարզաբանած եւ անոնց լուծման համար թելազրութիւններ ներկայացուած էին, եւ ընդունեցաւ Խորհուրդին առաջարկը, այն է այդ հարցերու նկատմամբ իր թելազրութեանց մասին՝ որոնց ժողովը համաձայն գտնուեցաւ՝ Երոսապէմի, Կիլիկիոյ եւ Պոլսոյ պատրիարքութեան եւ Կիլիկիոյ Տան կաթողիկոսութեան ինչպէս եւ արտասահմանի թեմական առաջնորդութեանց հետ թղթակցութեամբ համար ընդհանուր համաձայնութեան մը եւ այդ համաձայնութեան հաստատումը ձգել յառաջիկայ Ազգ. Եկեղ. ժողովին։ Ասիկա լաւագոյն կարգադրութիւնն էր այդպիսի ծանրակշխութեալ հարցերու համար, որոնց կարելի չէր վերջնական լուծում տալ ժողովի մը մէջ ուր արասահմաննեան սոուար Հայութիւնը այնքան քիչ պատգամաւոր ունեցաւ եւ որուն մանաւանդ չէին մասնակցեր վերոյիշեալ երեք մէծ Աթոռ-

ներու գահակալները՝ կամ եկեղեցական ներկայացուցիչները, ինչպէս եւ գաղութահայ թեմակալ առաջնորդները (բաց ի մէկէն)։ Ժողովը 80ի վրայ 60 ձայնով Ամենայն Հայոց Հայրապետ ընտրեց յարմարագոյն անձնաւորութիւնը, Խորէն արքեալ. Մուրատրէգեան, որ ինքինքը սիրելի եւ յարդելի դարձուցած է այն բոլոր պաշտօններուն մէջ զոր կատարած է եւ որ մանաւանդ իրը կաթողիկոսական տեղակալ երկու տարիէ ի վեր զիտցաւ մէծ թաքթով շարունակել այն խոհեմ ու յստակ ուղեղիծը զոր Խ. Հայաստանի կառավարութեան հանգէպ բոնուելիք գիրքին համար ընդգրկեց հանգուցեալ Հայրապետը՝ իրեն օժանդակող Գեր. Հոդ. Խորհուրդին հետ, ու զիտցաւ նաև իր կոնդակներով, նամակներով զաղութահայութեան ու Մայր Աթոռի միջնեւ կազր ամուր պահել։ Ան ընտրելին էր արտասահմանի բոլոր



Ն. Ս. Օ. Խորեն Ա. Հայրապետ Ամենայն Հայոց

թեմներուն եւ խորհ. Երկիրներու պատգամաւորներն ալ ամենամեծ մասամբ միւնոյն կարծիքն ունեցան: Փողովը որոշեց նաեւ պահպանել Գեր. Հոգ. Խորհուրդի նորաստեղծ մարմինը եւ անոր համար ընտրեց Գարեգին, Գէորգ, Արտակ և Արսէն որբազնները, եւ այս չւրս եկեղեցականներուն յանձնարարեց ի հարկի իրենց գործակցութեան հրաւիրել երկու աշխարհական անդամներ վերջին Փողովի պատգամաւորներուն մէջէն զանոնք ընտրելով:

Խորհ. Հայաստանի կառավարութիւնը և Խորհ. Միութեան կառավարութիւնը, հակակրօն ըլլալով հանդերձ, արտօնեցին այս եկեղեցական ժողովին գումարումը և ամէն դիւրութիւն տուին խորհ. Երկիրներու պատգամաւորներուն ընտրութեան և արտօսահմանի պատգամաւորներուն զալուստին, որովհետեւ հանդուցեալ Հայրապետը և Մայր Աթոռի միաբանութիւնը ամբողջութեամբ ուղղամիտու բարեցակամ վերաբերմունք ունեցան իրենց հանդէպ, և որովհետեւ արտօսահմանի Հայութիւնը իր ստուար մեծամասնութեամբ միեւնոյն զիրքը բոնից ու նիւթապէս եւ բարոյապէս Խ. Հայաստանի կառավարութեան զործակցեցաւ անոր Հայրենացէն և ազգահաւաք ծրագիրներուն իրականացման: Այն լաւատեսութիւնը զոր մենք ունեցած էինք այդ մասին, լիովին արդարացաւ ուրեմն:

Փողովի աւարտումէն անմիջապէս յետոյ, նոյ. 13ի կիրակի առաւատուն, նորընտիր կաթողիկոսին օծումը տեղի ունեցաւ Մայր Տաճարին մէջ, ի ներկայութեան բոլոր պատգամաւորներուն (այլ եւս պէտք չկար՝ ինչպէս անցեալին մէջ՝ ամիսներով յետաձգել օծումը Զարին հաստատման սովասելու համար) և հաւատացեալներու խուսն բազմութեան, որ խընդողուած էր տաճարին մէջ եւ մեծ մաս մըն ալ զուրսը զիզուած էր պաշարէր եկեղեցին: Այդ բազմութիւնը կազմուած էր Վաղարշապատի և չըջակայքի հաղարաւոր զիւղացիներէ և զաղթականներէ, որ տոհմային աւանդապահ

զգացումով մը եկած էին ներկայ ըլլալու հայ ազգային կեանքին մէջ դարերէ ի վեր մեծ տեղ բոնած գէպքի մը, ինչպէս եւ իրենց կրօնական ձգուումներուն գոհացում տուող հանդիսութեան մը: Շատ աւելի մեծ կ'ըլլար բազմութիւնը եթէ խորհ. Հայաստան և Պրոլետար թերթերը առաջուց ծանուցած ըլլային ժողովին եւ օծման հանդէսին թուականը. այդ լրագիրները օծումէն յետոյ՝ կաթողիկոսական ընտրութեան լուրը միայն տուին քանի մը առզով:

Դժուար է տափկա մեղագրել կառավարութեան մը որ հակակրօն է. կարելի չէր սպասել որ այդ ժողովն արտօնելի յետոյ, իր լայնամտութիւնը յառաջ տանէր մինչեւ քաջալերել որ այդ ժողովը կառավարութեան հակակրօն ուղղութեան դէմ զանդուածյին ցոյցի մը ձեւն առնէր: Կառավարութիւնը ըրաւ ինչ որ պէտք էր որպէս զի ժողովը կայանայ ամենայն կանոնաւորութեամբ. ուեւ հակացոյց տեղի չունեցաւ ընտրութեան և օծման օրերուն, «ՀԱՂԱՄ ԵԿԵՂԵՑԻ»ի ոչ «ԱՆԱՍՏՈՒԱԾՆԵՐՈՒ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ» կողմէ: Պէտք է ըսեմ արդէն որ «ԱՂԱՄ ԵԿԵՂԵՑԻ»ի խմբակը զրեթէ մահամերձ է. կառավարութիւնը ուեւ ուժ չի տար անոր, մտածելով թերեւ որ երկիրն հաւատացեալ քաղաքացիներուն համար՝ պաշտօնական Եկեղեցին բաւական է, և «ազատ միտք ունեցողները լաւագոյն է անկրօն զանան քան թէ արդիականացնել, վերանորոգել ջանալով Եկեղեցին, կրօնական զգացումը նոր ձեւի մը տակ զօրացնեն ու տարածեն: Այդ խմբակին յանձնուած Եկեղեցիները արդէն իրենց ձեռքէն առնուած են բաց ի մէկ կամ երկուքէն, որ հաւատական է շուտով նոյնպէս առնուին իրենցմէ:

Մայր Աթոռը այժմ չքաւոր է. ինչպէս Խորհ. Միութեան բոլոր Եկեղեցիներուն, իշմիածնի ալ կալուածները զրաւուած են պլուութեան կողմէ և զիւղացուց բաժնուած, բաց ի երկու ջաղացքէ և բանջարանոցէ մը որ միաբանութեան ձգուած են իրենց տարրական ապրուստն աղահովելու համար: Տեսներով

այդ անշքութիւնը եւ կարօտութիւնը որուն մէջ կը զտնուի հիմա Մայր Աթոռը, զայն իր փայլի եւ ուժի օրերուն տեսած Հայ մը,— առանց իսկ ջերմեռանդ հաւատացեալ մ'ըլլալու—սրտի սեղմում մը չի կրնար զսպել։ Կրօնքը, մասնաւրապէս քրիստոնէական կրօնքը, տօկմերուն հաւատալէ դարբած լայնամիտ ապատախոհի մը համար իսկ, յարգելի ու որտաշարժ կը մը նայ իրը հինաւուրց ճիգ մը տիեզերական խորհուրդն ու մարդկային հակատագիրը բացատրել ձգտող, իրը ազնիւ ուժ մը մարդոց մէջ եղբայրութեան, իրերօնութեան զգացում-ները տարածող, հոգեկանը մարմնականէն, այլասիրականը ևսականէն, աշխատանքի եւ ընտանեկան գորովի անշուք, պարզ, մաքուր կեանքը՝ ընչափաղց վայելամոլութենէն նաև խընտրելու մղող, մարդկային գոյութեան անխուսափելի դժբաղդութեանց, ցաւերուն, սու-պէրուն բանաստեղծական մխիթարութիւն մը չնորհող, եւ ինչքան ալ կրօնքի անարժան ու անհարազատ պաշտօնեաններ, կեղծաւոր ու շահարդէտ թարթիւֆներ, կրօնքը աղքերու եւ մարդերու միջեւ պառակտումի, ոճիրի, պա-տերազմի պատճառ դարձնող մոլեռանդներ անոր վնասարեր դեր մը կատարել տուած ըլլան, ինչքան ալ ազատախոհութիւնը՝ իր ս-մնէն անձկամիտ ձեւին տակ՝ զայն ջնջել աշխա-տած ըլլայ, ան կենդանի մնացած է ու պէ-տի մնայ, ցորքան տիեզերական ու մարդկային կեանքի սկիզբն ու վախճանը մնան չբացատր-ուած, ցորքան մարդկային մխտքը պէտք ըդ-դայ իր նիւթական կեանքին վեր՝ հոգեկան կեանքի մը ձգտիլ, ուեւէ չափով հաղորդակցիլ հոգիներու աղքիւր վերին խորհրդաւոր զօրու-թեան մը հետ, ցորքան իր ցաւերուն տակ կըած վիրաւոր մարդկային սիրտը՝ ինքն իր մէջ իր սփոփանքն ու վերականգնումը չկարենալով զտնել՝ Աստուծոյ եւ հանգերձեալ կեանքի տե-տիլներու մէջ ուզէ վնտուել իրեն մխիթարու-թիւն ու նեցուկ։ Իսկ մասնաւրապէս մեր ժո-ղովուրդին համար, այս բոլորէն զատ՝ Եկե-

ղեցին յարգելի եւ նուիրական է նաեւ այն մեծ ծառայութիւններովը զոր մեր աղքային կեան-քին ու մշակոյթին մատուցած է ան դարերով, քանի որ անոր ծոցէն ելած են մեր գիրն ստեղ-ծող ու գրաւոր մատենագրութիւնը հիմնող ու զարգացնող, մեր շեզուն յլկող ու ամենաբարձր կատարելութեան ու ճոխութեան հասցնող, մեր հին տոհմագրում գեղարուեստին զարգաց-ման մէջ մեծագոյն բաժինն ունեցող մը-տաւորականներ, եւ քանի որ մեր ժողովուրդին գերութեան երկար ու ցաւազին ժամանակամի-ջոցին մէջ զայն իր լեզուին, իր աղքային ա-ւանդութեանց կապուած պահող ուժն է եղած անիկա։ Խորհ։ Հայաստանի մէջ այսօր ազա-տախոհ հոսանքը՝ նոյն իսկ իր սուր հակարօն ձեւին մէջ՝ բաւական տարածուած է, այլ եւ բազմաթիւ են անշուշտ հոն հաւատացեալ կամ աւանդապահ հոգիներ, ու բազմաթիւ են Հա-յաստանի այց Եկեղեցւոյ աղքապահապան եւ մշակութային գերը գնահատողները, որոնք չեն արտայայտուիր որովհետեւ անկրօնու-թիւնն է օրուան տիրող նորաձեւութիւնը եւ մտածման ազատ յայտնաբերումը ներկայ շր-ջանին անհնար է։ Բայց լաւ է որ կառավարու-թիւնը, հակարօն ըլլալով հանդերձ, «կրօնքը անհատական խղճի խնդիր է» կը յայտարարէ պաշտօնապէս եւ թոյլ կուտայ հաւատացեալ-ներուն որ իրենց Եկեղեցիներն ու կրօնական արարողութիւններն ունենան։

Ես համոզուած եմ որ երր մտածման ազա-տութիւնը հաստատուի ներկայ ընթիմին զօ-րացման եւ զարգացման, ընդլայնման, կատա-րելազորձման իրը անխուսափելի հետեւանք, աւելի բարձր ու մաքուր որակով, աւելի գաղա-փարական, աւելի հարազատօրէն քրիստոնէա-կան վերածաղկում մը պիտի ունենայ կրօնքը Հայաստանի մէջ, եւ պիտի թարգմանուի աւե-լի իմաստասիրական, վեհաթուիչ միստիքակա-նութեամբ տոգորուած գրականութեան մը մէջ քան ինչ որ էր երէկ՝ եւ քան է այսօր մեծ մասամբ արտասահմանի մէջ՝ մեր կրօնական

կամ կրօնաշունչ պրականութիւնը : Ոչ խելացի և արդար է ուրեմն մեր ազգային եկեղեցւոյն Մայր Աթոռը թողուլ այդ շափապանց աղքատ կացութեան մէջ, և անոր մէղքը՝ արտասահմանի Հայութեանն է գլխաւորաբար: Խորհ. Հայաստանի եկեղեցաէր Հայերը չեն կրնար՝ հասկնալի պատճառներով՝ ու նախ որովհետեւ իրենք ալ աղքատ են՝ լուրջ օգնութիւն հասցնել իջմիածնի միաբանութեան. կառավարութիւնը ունէ արգելք գրած չէ արտասահմանէն իջմիածին նուէրներ զրկուելուն. ընդհակառակն ան տարիներ առաջ հանգուցեալ Գէորգ կաթողիկոսին զիմումին որպէս զի արտանութիւն տրուի հոգեւոր դպրանոցը վերաբանալու և Արարատ պաշտօնաթերթը վերըստին հրատարակելու՝ հաստատական պատասխան տուաւ. բայց ոչ մին ոչ միւսը կրցաւ իրագործուիլ, որովհետեւ գաղութահայութիւնը որ այն ատեն հարստութեան մէջ կը լողար, ոչ մէկ օգնութիւն հասցուց այդ նպատակով: Այսօր, նորընտիր կաթողիկոսը նոյն զիմումը պիտի ընէ կառավարութեան, և լիայոյս ենք որ նոյն գրական պատասխանը պիտի ստանայ: Քանի որ իջմիածին անկեղծօրէն զաղքած է Հայաստանի մէջ քաղաքական ունէ զեր կատարելէ, ազգային կեանքի զեկավարումը կառավարութեան գործն ըլլալն ընդունած է և կառավարութեան աջակից մ'ըլլալ կը ցանկաց հայրենաշչն մէծ աշխատանքին մէջ՝ հրաւիրելով աշխարհի բոլոր Հայերը այդ ազգովուա զործին մէջ կառավարութեան օգնելու, կառավարութիւնը ունէ անպատճեւթիւն չի կը նարնար տեսնել որ իջմիածնի միաբանութիւնը ունենայ իր պաշտօնաթերթը, զուտ կրօնական երանասիրական հրատարակութիւն մը, և իր հոգեւոր դպրանոցը՝ պատրաստելու համար կրօնաւորներ որ յաջորդեն այժմեան փոքրաթիւ ու տարիքով յառաջացած միաբաններուն: Միաբանութիւնը այսօր նուազած է թիւով, բայց իր ծոցին մէջ կը հաշուէ զեր քանի մը մտաւորական կարեւոր ուժեր, Գարեգին ար-

քելիսկ. Յովսէփեանը, որ մէր եկեղեցական դասուն ամենէն մաքուր ու թանկադին զարգերէն մէկն է, բազմավաստակ ու ներհուն բանասէր, մէր հին գեղարուեստի ամենէն հմուտ ուսումնասիրողներէն ու մեկնաբաններէն մին, Մեսրոպ արք. Տէր Մովսէսեանը՝ նոյնպէս հասրածանօթ իր բանասիրական բազմաթիւ յոպնաջան ու կարեւոր աշխատանքներով, Գէորգ արքեալ. Զէօրէքձեանը որ հմուտ երաժիշտ մըն է եւ ունի ինքնուրոյն ոնով մը իր կողմէ զաշնակուած անտիպ պատարագ մը, որուն հրատարակումը ցանկալի է, Արսէն եպիսկոպոս Ղլուճեանը որ հայ եկեղեցական իրաւաբանութեան, մէր հին կանոնագրքերուն վրայ այնքան շահեկան ուսումնասիրութիւններ ունէ հրատարակած եւ ունի անտիպ կարեւոր աշխատութիւն մը «Ալաւեայ որպի Դաւիթ վարդապետի կանոնագրքին» վրայ, և զեռ ուրիշներ: Պէտք է հոս աւելցնեմ նաեւ որ այժմ իջմիածնի մատենագրաբանը որ պետական հաստատութիւն է զարձած, — այսինքն թէ բոլոր գրքերն ու ձեռագիրները պետութեան, ժողովուրդին սեփականութիւն են այլ եւս, և ոչ թէ միաբանութեան, —իրը վարիչ ունի համակրելի եւ կարող բանասէր մը, Սենեքերիմ Տէր Յակոբեան, որ հին ձեռագիրներուն մէջ արդիւնաւոր հետափուզութիւններ է ըրած, զանազան նիւթերու մասին ուսումնասիրութիւններ կատարելու վրայ է և հրատարակելի շատ բան ունի:

Իջմիածին կրնայ ուրեմն ոչ միայն շարանակել աշխարհի ամէն կողմը ցրուած հայ համայնքներու միջեւ միութեան մեծ կապի իր զերը կատարել, այլ և Խորհ. Հայաստանի բանասիրական, զրական զործին մասնակցող աշխատանոցներէն մին դառնալ, եթէ իրեն արրուին, մանաւանդ արտասահմանէն, հարկ եղանիւթական միջոցները:

Արտասահմանեան պատգամաւորները չեն կրնար մոռնալ այն հոգեպարար խորին տպաւորութիւնը դոր ունեցան չնորհիւ Գարեգին

որբազանին, երբ ան զանոնք առաջնորդեց էթ-
ժիածնի զանձարանը եւ հայ եկեղեցական հին
գեղարուեստի հոյակապ նմուշները անոնց ցոյց
տուաւ ու մեկնարանեց, եւ երբ ան օծման հան-
դէսին իրիկունը տարաւ զանոնք Զուարթնոց
եւ նորածագ պայծառ լուսնին լոյսով պտըս-
ցոյց հայ ճարտարապետութեան է. դարու այդ
մեծագործ յիշատակարանին աւերակներ ւ
մէջ եւ հայ հանձարի այդ սքանչելի արտադ-
րութեան նշանակութիւնն ու արժէքը բացաս-
րեց. այդ պատգամաւորներուն պարտքն է զա-
դութահայութեան անտարբերութիւնը ցնցել
եւ մզել զայն որ վերջապէս դրական ձեւով
ցոյց տայ իր սէրն ու յարումը Մայր Աթոռին:
նոյն պարտքն ունին մեր գաղութներու բոլոր
հողեւոր առաջնորդները, եւ երեք մեծ Աթոռ
ներու գահակալները:


Սպասելով որ ատիկա կատարուի, հոս
պէտք է հաճոյքով նշանակեմ, յօդուածիս այս
գլուխը վերջացնելու համար, թէ Գարեգին
սրբազանը, որուն Խաղբակեանց տոհմին նր-
ւիրած մեծարժէք աշխատութիւնը երկու տա-
րի առաջ լոյս տեսաւ Խորհ. Հայաստանի կա-
ռավարութեան օգնութեամբ, կարող պիտի ըլ-
լայ հրատարակել ի մօտոյ իր ամենակարեւոր
անտիս աշխատութիւններէն երկուքը, հին
ձեռագրաց յիշատակարաններու հաւաքածուն՝
իր ծանօթագրութիւններով ու մեկնարանու-
թիւններով (մեր անցեալ պատմութեան շատ
մը շրջաններուն վրայ նոր լոյս սփուռզ ստուար
դործ մը) Մելգոննեան Փօնտի աջակցու-
թեամբ, եւ իր ուսումնասիրութիւնը (հայե-
րէն, ոռուերէն եւ գերմաններէն) հայ մանրը
նկարչութեան արուեստին վրայ, մեծագիր շը-
քեղ հատոր մը հարիւրի չափ պատկերներով,
որոնց մէկ մասը գունաւոր, աջակցութեամբ
Լենինլրատի: «Եիւթական կուլտուրայի պատ-
մութեան ինստիտուտի» ոռուական մեծ կազմա-
կերպութեան:

ԶՈՐՍ ՇԱԲԱԹ ԵՐԵՒԱՆԻ ՄԷՋ

Նորընտիր կաթողիկոսի օծման արարո-
ղութենէն օր մը յետոյ կառավարութեան կող-
մէ հրամիքուեցայ ներկայ գտնութիւ Զորագեսի
բացման հանդէսին: Տեսիլը տարիներու աշխա-
տանքով կառուցուած այդ հոյակապ ջրակենէ-
տրակայանին եւ անոր բացման հանդէսը զիս
իսկոյն էջմիածնի հնաշունչ աւանդական ու
միստիքական մինուլորտէն փոխադրեցին եոր
Հայաստանի արդիական չինարարական աշ-
խարհիկ մթնոլորտին մէջ: Այդ բացման հան-
դէսին նկարագրութիւնը տուած եմ Ապագայի
մէջ եւ չեմ ուզեր զայն կրկնել հոս: Յետոյ,
երկու օր եւս անցընելէ ետք էջմիածնին՝ պա-
տերազմի ատեն Թրքահայաստանէն բերուած
նկարագրոդ սքանչելի ձեռագիրները տեսնե-
լու եւ քանի մը տաղարաններէ քուշակեան ան-
տիպ տաղաշարքեր օրինակելու համար, եկայ
Երեւան, ուր մնացի քսանեւվեց օր: Օդը, որ
մէղմ էր ու պայծառ՝ մինչեւ կաթողիկոսի օծ-
ման հանդէսը, անկից օր մը յետոյ յանկարծ
մոայլացաւ ու ցրտացաւ, ձիւնն սկսաւ առա-
տօրէն տեղալ, խիստ ձմեռ մը վաղահասօրէն
իջաւ ծանրացաւ Հայաստանի վրայ. ճամբա-
ները քանի մը օր յետոյ ձիւնի բարձրագէզ զան-
գուածով մը արդէն փակուեցան, եւ անհնար-
դարձաւ ինծի Սեւան երթալ՝ ինչպէս կը փա-
փաքէի, ոչ ալ Դառնի, Գեղարդ, Յովհաննա-
վանք, Հաղպատ, Սանահին այցելել եւ տեսնել
մեր հին արուեստի այդ յուշարձանները. օրեր
եղան ուր, ցուրտը մինչեւ 12 ու նոյն իսկ 14
աստիճան զերօն վար իջաւ, ու ես որ Փարիզէն
մեկնած էի պրոնշիթի մը մնացորդով, ուժ ըլզ-
գացի երթալ - ինչ օր կարելի էր չոգեկառքով-
նոյն իսկ Լենինական, երկրաշարժէն յետոյ վն-
րաշինուած սիրուն քաղաքն ու իր համբաւաւոր
հիւսուածեղէնի դործարանը տեսնել, որովհե-
տեւ լսեցի որ հոն ցուրտը զէրօն 18 աստիճան
վար էր (Հայաստան ծնած մեր հայրենակից-
ներուն համար ասոնք դեռ համեստ աստիճան-

ներ են ցուրախին բայց ինծի համար՝ ծայրայել էր այդպիսի ցուրտ մը եւ դժուարատանելի): Երեւանի մէջ իսկ, լեռներէն եկող պաղ հով մը տառեցուց գևտինները, եւ փողոցներուն խորտու բորտ մայթերը, ձիւնով ծածկուած ու սառած, անվարժ մէկու մը համար՝ քալելլ գըժուար կը դարձրնէին, ու՝ բաց ի այն պարագաներէն ուր պէտք էր երկար պտոյտ մը ընել քաղաքին մէջ կամ շրջակայ այլ տեղուանք երթաւ եւ կառավարութիւնը հաճեցաւ առողուց համար ինծի օրօ մը տրամադրել, քաղաքին մէջ սու-

անհրաժեշտ կը դարձընէին զգուշութեամբ քաւլել չի յնալու համար: Զեմ ծածկեր որ քիչ մը սրտնեղեցայ Աստուած պատային դէմ որ շատ կողմնակալ վերաբերմունք ցոյց տուաւ եւ իրեն Կետ կազ ունեցող ժողովն ու պատարագը հազիւ վերջացած՝ հեռուներէն եկած պատգամաւորներուն այժմեան Հայաստանի աշխարհիկ կեսարք տեսնելու փափաքին իրազործումը կարծես խանգարելու համար՝ խիստ ձմեռին զալուստը փութացուց: Աւելի եւս մեղադրելի դուայ էջմիածնի Միաբանութիւնը եւ Հայա-



Չորագիս

վորական երթեւեկը ոտքով միայն կարելի էր կատարել. կառքերն ու օրօները սակաւաթիւ են. ելեկտրական թրամվայը, որ խոչոր, գեղեցիկ եւ օգտակար չինութիւն մըն է, աւալուած էր, բայց անոր բացումը ի՞մ մեկնելէս յիտոյ տեղի ունեցաւ, ու ես քաղաքին մէկ ծառքէն միւսը երկարաձգուող անոր ռայլերը դիտելու հաճոյքը միայն ունեցայ, ռայլեր որոնց զետեղման աշխատութեանց հետեւանքով Արբովեան մեծատարած փողոցին մայթերը հողի կոյտերով, քարերով խճողուած, ու սառած,


տանի կառավարութիւնը որ նոյեմբերին որոշեցին ժողովին թուականը, փոխանակ սեպտեմբերին կամ հոկտեմբերին, որով մենք բազգը ունեցած պիտի ըլլայինք Հայաստանը տեսնելու իր է՛ն աղուոր եղանակին մէջ: Այդ քըսանեւալեց օրը անցուցի միմիայն Երեւանի մէջ ու չուրջը տեսնուելիք բաները տեսնելով, ու չեմ յաւակնիր մտածելու որ առոնք ալ ամբողջապէս տեսայ, որովհետեւ խիստ շատ են այժմեան Երեւանին մէջ ու չուրջ տեսնելու արժանի շահեկան բաները: Բայց ինչ որ կրցայ տես-

նել, կը բաւէր զիս համոզելու թէ չէի սփալած եղորհ։ Հայաստանի մէջ կատարուած յատաջ դիմութեանց գովքն ընելով տարիներէ ի վեր։

Բնակարանի և անունդի համար, ևս աւելի երջանիկ եղայ քան արտասահմանէն եկած միւս պատգամաւորները իրենց Երեւան գրանուած միջոցին։ Անոնք իջեւանեցան Երեւանի «Հիւրանոց»ը, միակ պանդոկը զոր ունի մեր մայրաքաղաքը (ուրիշ Երկու պանդոկ, աւելի մեծ, չինուելու վրայ են, բայց զեռ չեն աւալ

ներուն մեծ մասը մշտապէս բանուած են լրենց բնակութիւնը հոն հաստատուած ահմերէ, եւ մէկ քանի սենեակներ միայն տրամադրելի կը մնան գրուն եկողներուն։ Ճաշաբանը ընդհանրապէս միջաւ լեցուն, բայց կերակուրները՝ ընդհանրապէս միջաւ։

Ես վայելեցի ասպնջականութիւնը Լալուարի որսը գիւղական գեղեցիկ վիպերգի հեղինակին՝ Պ. Վահան Միրաքեանի, որ մինչեւ կջմիածին եկած էր զիս հրաւիրել



Երեւանի Հիւրանոցը՝ գործ Բունիաթեան նարտարապետի

տած)։ Կջմիածին, պատգամաւորները բնակեցան Վաղարշապատի պանդոկը, ուր կասավարութիւնը սենեակներ տրամադրեց անոնդ ձրիաբար, եւ որ թէպէտ համեստ չէնք մը, բաւական մաքուր էր եւ հանդստաւէտ (խնդիր չէ թէ պատգամաւորներուն թիւը սենեակներուն թիւէն շատ աւելի բլալով՝ Երկու անկողիննոց սենեակներուն մէջ Երկու հոգի միասին գիշերել ստիպուեցան)։ Երեւանի հիւրանուր մեծ ու գեղեցիկ չէնք մըն է, բայց զէշ պահուած, աղտոտ, ու ամենէն սառուցիկ օրերուն իսկ՝ ուրէ չափով շտարցած։ արդէն սենեա-

ներեւան իրենց բնակարանը իջեւամելու։ ու լաւագոյն յիշատակը պահած եմ այն հիւրասիրութենէն զոր գտայ Պ. եւ Տիկ. Միրաքեանի եւ իրենց երիտասարդ որդուոյն մօտ։ Անոնց Երկու սենեակով համեստ մաքուր բնակարանը կը գտնուէր Հօկի տան մէջ, բարձայարկ ընդհարձակ գեղեցիկ չէնք մը, որ Հօկի Ամերիկայի մասնաձիգերու հանդանակութեան արդիւնքով կառուցուած է։ Այդ տունը փեթակ մըն է հին ու նոր մտաւորականներու, որ մեծ մասում յայտնի անձնաւորութիւններ են, եւ որոնցմէ՝ Դերենիկ Դեմիրչեան, Յով-

հաննէս Յակոբեան, Սիմոն Յակոբեան գրա-
գէտները, Սպիրիդոն Մելիքեան Երաժիշտը,
Միքայէլ Մանուչեան գերասանը, Նորենց ու
Տարօնցի Երիտասարդ բանաստեղծները, մեր
վաղեմի բարեկամ Յակոբ Փափազեանը որ ան-
ցեալ տարի Եղիպտոսէն զնաց Հայաստան և
այժմ Հօկի «Կործերի վարիչ»ի պաշտօնը կը
կատարէ, իմ գրեթէ ամենօրեայ ընկերներս և
դան: Իսկ ճաշելու համար հազիւ Երկու Երեք
անգամ Հիւրանոցը Երթալու պէտք ունեցայ,

չէին մտաւորական Հիմնարկութիւններն ու
անձնաւորութիւնները: Հակառակ որ կառա-
վարութիւնը ինծի յայտնեց որ կընայի մնալ
քանի մը ամիս եթէ ցանկայի, ձմեռնային ե-
ղանակը որ հետզետէ աւելի պիտի խստանաբ
եւ Փարիզ ունեցած աշխատանքներս երկու աւ-
սէ աւելի երեսի վրայ ձգելու անկարելիութիւ-
նը թոյլ շտուին ինծի աւելի Երկար օգտուել
պաշտօնական այդ ազնիւ Հիւրասիրութենէն:
եւ ինչ որ այդ քանուվեց օրուան մէջ տեսայ,



Երեւան, Հօկի Տունը

գրեթէ ամէն օր Հրաւիրուած էի մտաւորական
բարեկամներէ՝ իրենց սեղանակից ըլլալու:


Իմ ծրագիրս էր տեսնել Երեւանի բոլոր
կործարանները, ճարտարարուեստական բոլոր
Հիմնարկութիւնները, մտաւորական ու գեղար-
ուեստական հաստատութիւնները եւ բոլոր
յատկանշական արժէքաւոր անձնաւորութիւն-
ները: Կը խոստովանիմ որ մեր նորաստեղծ
ճարտարարուեստին յառաջդիմութիւնները զիս
մեծապէս շահագրզուելով ու ոգեւորելով հան-
գերձ, զիս աւելի բուռն կերպով իրենց կը քա-

զմաւորապէս մտաւորական, գեղարուեստա-
կան Հիմնարկութիւնները եղան ու Երեւանի
մէջ Համախմբուած հայ վարչական, գիտա-
կան, գեղարուեստական, գրական կարեւորա-
գոյն գէմքերը, եւ ատոնք ալ դժբաղդաբար
չկրցայ ամբողջապէս տեսնել:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԻՒԹԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ
Հայը միշտ եղած է աշխատասէր ու չիսա-
րար, տոկուն Երկրագործ, քո՞յ արհեստաւոր

ու շաւ բանւոր, ինչպէս եւ արտադրած է մեծ արուեստագէտներ, բայց Հայաստանը, որ հին ժամանակներուն՝ ունեցած է իրեն սեփական՝ ու այդ վաղնջական դարերու յասոուկ՝ արհեստներ ու որոշ չափով ճարտարարուեստ, նոր ժամանակներուն մէջ՝ օտար լուծերու տոկ կ կքած՝ ոչ մէկ ճարտարարուեստ կրցած է զալգացնել իր ծոցին մէջ (բաց ի զորգագործութենչն ու ոսկերչութենչն, որ արդէն աւելի արուեստի մարդին կը պատկանին քան ճարտարագործութեան, եւ անոնք ալ՝ վերջին դարե-

տելի արժանիքն է Հայաստանի մէջ բազմաձիւզ ազգային ճարտարարուեստ մը ստեղծած լլլալը եւ զայն որոշ մեթոսով եւ ուժեղ ու յարածնուն թափով զարգացնելը։ Հայաստանը ունի այսօր իր արդիական սարքուածքով մեծ զործարանները, Լենինականի «Թէքսթիլի» նշանաւոր գործարանը, Ղարաքիլիսայի քիմիական գործարանը, Երևանի «մեքանիքական գործարանը», «Արարատ» գինիի եւ քոնեաքի գործարանը, ձէթ եւ օճառի, քարպիթի, քոնսէրվի գործարանները, եւն., եւ զեռ կան կի-




Կառուցուելու վրայ եղող «Ցիմենտի» գործարան, Դավալուի մէջ


րուն՝ մեծ մասամբ Հայերու ձեռքով օտար էր կիրներու մէջ զարգացած են)։ իր ձեռներէց ու բանգէտ զաւակները զացած են իրենց ձիւքերն ու կորովը ի սպաս զնել արեւելեան օտար երկիրներու մէջ ծաղկիլ սկսող ճարտարարուեստին, ինչպէս՝ օրինակ՝ Բագուի մէջ քարիւղի արդիւնաբերութեան։ Կովկասիան Հայաստանի հողամասին վրայ ունէ ճարտարարուեստական ձեռնարկ գոյութիւն չունէր, բաց ի Ալլահ-վերաբի պղնձահանքներուն շահագործումէն, ուր հայ բանւորներ կ'աշխատէին, բայց շահագործողը Փրանսական բնկերութիւն մըն էր։ Հայաստանի մէջ այժմ տիրող բեժիմին անժիւ-

սաւարտ, կամ ծրագրուած, ուրիշ զործարաններ, ինչպէս Դավալուի «ցիմէնտ»ի (կրաղիւս) հակայ գործարանը, քարպիթի նոր ու խոշոր գործարանը որ Ղարաքիլիսայի մէջ շինուելու վրայ է, եւն. եւն.։ Այդ գործարաններու կատարած դերին, անոնց տարուէ տարի անող արտադրողականութեան վրայ պիտի չծանրանմ, որովհետեւ ատոնք արդէն ծանօթ են արտասահմանի Հայութեան, քանի որ ատենէ մը ի վեր ատոնց վրայ մանրամասն տեղեկութիւններ, վիճակագրութիւններ կը հրատարակեն զարութահայ թերթերէն շատերը՝ քաղելով՝ «Խորհ. Հայաստան»էն։

Ես քանի մը խօսք պիտի ընկած միայն Եւ ողիթի գործարաններուն։ Առաջին երկուքը խորհւանի այն երեք գործարաններուն վրայ զոր չոր հաստատութիւններ են, Երոզական գործացայ այցելել՝ ընկերակցութեամբ ենոք։ Տարաններու բազմատուելու արժանի՝ իրենց



Աշխատանքները Զորագեսի մէջ, նկար Փ. Թիրլեմեզիանի




Զորագեսի մէկ մասը

Հայաստանի այն համակրելի ու տղնիւ քաղաքացին որ ձարսարապետ Խաչակը Շատուր- կարգութեամբ, մեթոսիկ գիտական կազմա- քացին որ ձարսարապետ Խաչակը Շատուր- կերպութեամբ, պաշտօնավարութեան կանո- նաւորութեամբ։ «Արարատ»ը կ'արտադրէ մեծ-

քանակութեամբ դինի և քօնեաք, որ թորհ . Միութեան բոլոր երկիրներուն մէջ զնահասուած են ու լայն սպառում ունին այնահեղ, մասսամբ և արտասահման : Քոնսերվի գործարանը կ'արտադրէ պառուղներու, մսեղէնի և ձուկի պահածոներ, որ նոյնպէս մեծ չափով սպառում ունին թէ՛ Խորհ . Միութեան մէջ եւ թէ՛ արտասահման : Այդ երկու գործարանները եկամուռի մեծ աղբիւր են Հայաստանի համար : Քարպիթի գործարանը աւելի համեստ համեմառութիւններով հիմնարկութիւն մըն է, որ սակայն լուրջ ծառայութիւն կը մատուցանէ Հայաստանի շնարարական գործին ու ճարտարարուեստին :

Չեմ կրնար մոռնալ այն սիրալիր ընդունե-

վար ձեւերով : Եօյնը պէտք է ըսեմ քոնսերվի եւ քարպիթի գործարաններու այն բանուորապես-ներուն (contremaitre) ժամին, որ մեզի ընկե-րացան ու բացատրեցին իրենց տան մէջ կատար-ուած գործին մէթոտն ու եղանակը, ինչպէս ե-այն եռանդուն ու հմոււա բանուորապետին որ Զօրագեսի մէքենականութեան գլխաւոր մէկ բաժնին պաշտօնավարութիւնը մեզի բացատ-րեց՝ բացման հանդէսէն քիչ առաջ : Նոր Հա-յաստանի այդ նորակաղմ քաղաքացիները՝ բա-րոյական ու մտաւորական ընտիր միութիւններ են որ լաւագոյն լոյսի մը տակ ցոյց կուտան մեր հայրենիքին աշխատանքները կատարող ու վա-րող նոր սերունդը : Արդէն իւրաքանչիւր գոր-



Անասնաբուժական վարժարանը

Լութիւնը զոր այդ երեք հաստատութեանց պաշ-տօնէութիւնը չնորհնեց ինծի . «Արարատ»ի տնօ-րէնն ու իր աշխատակիցները ժամերով հաճե-ցան ինծի բնկերանալ այդ պատոյտին մէջ, և այն երկու երիտասարդ մասնագէտները, որոնց մին դինիի եւ միւսը քօնեաքի պատրաստութիւսը կը դեկավարէ և որոնք իւրաչիւր՝ բաժինի բոլոր մասերուն մէջ մեզի հետ գոլով՝ կը բացատրէին պատրաստութեան զանազան փուլերը, զիս զմայլեցուցին իրենց յստակ, ճշ-գրիտ ու պարզ խօսուածքով, իրենց մաքուր կո-կիկ հայերէնով և իրենց համեստ ու քաղաքս-

ծարանի մէջ զոր կ'այցելէինք, մեզի ցոյց կու-ռային նաեւ անոր անհրաժեշտ եւ անբաժան մաս կազմող մատենադարան – ընթերցասրահը, ուր իրենց պարապոյ ժամերուն գործաւորները կ'եր-թան կարդալ թերթեր ու գրքեր, իրենց միտքն ու սիրտը զարգացնել . մեզի ցոյց կուտային նաեւ պատի լրագիրները, զոր ունի իւրաքանչիւր գոր-ծարան, պատին վրայ փակցուած մեծատարած լրագրական ճերմակ թուղթ մը, ուր բանուոր-ներէն անոնք որ դիտողութիւն մը, քննադատու-թիւն մը կամ թելադրութիւն մը ունին ընելու՝ յօգուտ գործարանին, կ'երթան զրել իրենց մը-



Երեւան մայորքաղաքի յատակագիծ

Նախագիծ Ա. Թամանեանի

1. Լենինեան հրապարակ . 2. Առեւտրական հրապարակ . 3. Ելեկտրաքարշի հրապարակ . 4. Արդինարերական արուարձան . 5. Երկաթուղու կայարան . 6. Համալսարանական աւան . 7. Ժողովրդական տուն (ամառն . եւ ձմեռն . թատրոն) . 8. Հանգստի եւ կուլտուրայի պուրակ . 9. Կեղրոնական ստադիոն . 10. Գինատանի (այսինքն՝ Արարատ գինեգործարանի ստադիոն) . 11. Թանգարանային արուարձան . 12. Սանատորիայի արուարձան . 13. Զանգույնի լիճ . 14. Շրջանաձեւ պուլվար . 15. Կոմունարների այգի . 16. Արդինարերական մասի պուրակ . 17. Թոխմախան լիճ . 18. Գլխաւոր պուտայ . 19. Արովեան փողոց . 20. Հասարակական հրապարակներ . 21. Պահեստի հողամասքաղաքի ընդարձակման համար . 22. Հիւշշելեկտրակայան :

տածումը, մերթ զծագրութիւններով ընկերացած : Մտաւոր կեանքի նիւթական աշխատանքին հետ այս զուգորդումը, որ կ'երեւայ նաև զինուորներու կայաններու մէջ եւ որ, զօրանոցներուն ու գործարաններուն զօլրոցի գեր նաև կուտարել տալով, զօլրոցներու թիւին յարածուն բաղմապատկումին հետ, մեծապէս կը նպաստէ մեր ժողովուրդի մէջ ուսման տարածումին, մրտաւոր զարգացումին, բացատրող պատճառներէն մին կը դառնայ զիքերու եւ թերթերու Հայոց մէջ աննախարնթացօրէն մեծաքանակ տարածումին, եւ ամենէն բեղմնաւոր, բերկրասիթ ու պատուաբեր երեւոյթներէն մէկն է խորհրդացին բէժմին (այդ կէտին վրայ աւելի պիտի ծանրանամ երբ Խորհ. Հայաստանի այժմեան մտաւոր շինարարութեան մասին զամ խօսելու) :

Քանի որ նիւթական շինարարութեան վրայ է դեռ խօսքս, պէտք է յիշատակեմ հոս դէթ մէկ քանին այն գեղեցիկ շէնքերէն որ Երեւանի մէջ կառուցուած են այս վերջին տարիններուն : Աւտոնցմէ են Անասնաբուժական Վարժարանը, Հողժողկոմատի նոր պաշտօնատուուր, տուաջինը՝ մեծդի ու ներդաշնակ շինութիւն մը, երկրորդը՝ հրարխային վարդապոյն քարերով ու Անիի ոճէն ներշնչուած շքեղ արուեստի դործ մը, երկուքն ալ կառուցուած դեկավարութեամբ նոր Հայաստանի Տրդատէն, Թամանեան ճարտարապետէն սիրուն շէնքեր են Մադմանեան, Հարապեան և Քոչարեան ճարտարապետներուն դեկավարութեամբ կառուցուած արդիական ոճով բանւորական թատրոնը, ինչպէս եւ հիւրանոցը, զործ Բունիաթեան ճարտարապետին, բանւորներու բնակարաններու խումբը, քիմիարանական ինստիտուտը, և լիքարո-Փիղիքորուժական հիւնդանոցը, բանւորներու նոր Ակումբը, նորահաստատ Համալսարաններու շէնքերը, ուսանողներու համար շինուած Համալսարանական զիւղի տունները. Ղըներու ոսողման Թրըսթի Տունը, Պետական մեծ Տպարանը, եւն. գեղեցիկ շէնքեր պիտի ըլ-


լան մեծ հրապարակին վրայ կառուցուող խոշոր հիւրանոցը, նոր հիւանդանոցը, ասողաղիտարանը, որ կիսաւարու են այժմ :

Լաւ ապաւորութիւն կը թողուն նաև այն բոլորնոր տունները որ մէկ քանի թաղերու մէջ փլցուած հին խեղձուկրակ տուններուն տեղ կամ պարապ զետիններու վրայ շինուած են եւ կոկիկ, ամուր ու բարեձեւ արդէն իսկ ամբողջ փողոցներ կը կազմէն : Երբ 8—10 տարիէն լիովին գործադրուի վերանորոգուած Երեւանի համար թամաննեանի յօրինած յատակագիծը, երբ ամէն ինչ որ հին Երեւանէն փլցուելու արժանի է՝ քանդուի եւ կառուցուին ծրագրուած բոլոր շինութիւնները, մեծ հիմնարկութեանց բոլոր կեղբոնատեղիններով, կանոնաւորապէս գծուած ծառապարզ պողոսաններով, լայն ու համաչափ փողոցներով, ճաշակաւոր տուններով եւ բազմաթիւ պարտէզններով, նոր Հայաստանի մայրաքաղաքը, իր մէջտեղն ունենալով ամառնային ու ձմեռնային կրկնակ թատրոնները միացնող հսկայ ու հոյակապ շէնքը զոր թամանեանի զեկավարութեան տակ սկսած են արդէն կառուցանել մեր տոկուն ու խանդավառ աշխատաւոր եղբայրները, պիտի զառնայ մեր ցեղին պատիւ բերող սքանչելի ոստան մը :

Վերեւ յիշուած շէնքերուն վրայ պէտք է աւելցնել նաև այն խումբ մը շէնքերը որ կառուցուած են արտասահմանի Հայոց գործակցութեամբ, Մարի նուպար ակնարուժարանը, Դպրոցասէր Տիկնանց Միութեան նուիրած գումարով շինուած դպրոցը, Մարկոսեան Ֆօնտի օգնութեամբ կառուցուած տեխնիքական վարժարանը, Դարուչի Յակոբեան մայրանոցի մեծաշուք շէնքը, «Պայտքար»ի հանդանակութեամբ կառուցուած գիւղատնտեսական վարժարանը, Տիկին Աւետ Մարգիսի նուիրատութեամբ շինուած կատաղարուժարանը, Ամերիկայի Հօկի մասնաճիւղներուն հանդանակութեամբ կառուցուած բազմայարկ սիրուն Հօկի Տունը : Գաղութահայութեան այդ նուէրներուն թիւը պիսի ստուարանայ ի մօտոյ. Բարեգործականի Տու-

նը, Արտվեան փողոցին վրայ (որ Երեւանի գրեթէ մէկ ծայրէն միւսը կը տարածուի եւ թերեւ օր մը՝ երբ իր արդուզարդը լրանայ՝ «փողոց» անունը մէկդի նետելով պիտի կոչուի «պողոտայ», որուն արժանի է), վարդաղոյն քարերով մեծ ու աղուոր տուն մը պիտի ըլլայ, համալսա-

ցականներուն հանդանակութեամբ արդէն իսկ իրականացած ու ընդարձակուելու սահմանուած շատ համակրելի նոր Սեբաստիան ու նոր Մալաթիան, անոնց կողքին ծայր տուած նոր Թումարդան, որ պիտի մեծնայ ու նոր Կեսարիա պիտի դառնայ, և նոր Տիգրանակերտը



Երեւանի Ժողովրդական Տան (ամսանային եւ ձմեռնային բատրոններ միացած) մաֆէքը. գործ Ա. Թամանեանի

բանի փրոֆէսէօրներու եւ այլ ծանօթ մտաւորականներու բնակարան դառնալու սահմանուած :

Արտասահմանի Հայութեան այս կարգի նույրներուն մէջ են, վերջապէս, Բարեգործականի Ամերիկայի մասնաճիւղերու նախաձեռնութեամբ հանդանակուած գումարներով եւ Պեղոս նուպար փաշայի նուիրատութեամբ կառուցուղ նուսպարաշնը, որ բարձրագիր օգառէտ ընդարձակ հողամասի մը վրայ սկսած շինուիլ եւ գեղեցիկ աւան մը պիտի դառնայ, նոր Արարկերը, որ արդէն իսկ հարիւրէ աւելի տուներով կոկիկ ու կենդանի փոքրիկ գիւղաքաղաք մըն է, նոր Եւղոկիան՝ հանդուցեալ Մէօթէմէտեանի կոտակով շինուած, Խարբերդցիներու հայրէնակցականներուն նուիրատութեամբ կառուցուելու վրայ եղող նոր Խարբերդը, Արտասահմանց, Մալաթիացւոց հայրէնակ-


որ ծնելու վրայ է, Մելգոննեան ֆօնտի գումարներուն մէկ մասով Համալսարաններուն մօտիկ կառուցուելու վրայ եղող նոր մատենադարանը (ուր պիտի ամփոփուին Հայագիտական, կովկասագիտական եւ արեւալագիտական գրքերը). Երիմեան ֆօնտով կառուցուող աստեղագիտարանը:

Ինչքան մեծ ահտի ըլլար ամօթը արտասահմանէն խորհ. Հայաստան գացող Հայու մը, եթէ գաղութահայութիւնը գէթ այլքան մը մասնակցութիւն բերած չըլլար չինարարական այն մեծ, անդադրում, յարաճուն գործունէութեան զոր Հայաստանի կառավարութիւնն ու ժողովուրդը ունեցած են եւ զոր կը շարունակն անխոնջ եւ անդուլ միզով մը: Նոր Արարկերը, նոր Եւղոկիան, նոր Սեբաստիան, նոր

Մալաթիան ու կիսաւարտ Նուպարաշխն ու Նոր Խարբերդը՝ բաց ի իրենց տուներով Հայաստանի շինարարութեան յաւելուած մը բերելէ իրենց մէջ հաստատուած գործարաններով ալ՝ որ արդէն ոկասձ են արտադրել (Նոր Արարկիրի մէջ՝ տարիներէ ի վեր մանուսայի գործարան, գորդի աշխատանոցներ եւ այլն, Նոր Մալաթիայի մէջ կօշկակարութեան և տպածոյի, Նոր Սերաստիոյ եւ Նոր Թոոմարդայի մէջ գորդի, չուանի և պար-

այնուեղ հաստատուել ու իրենց Հայաստանի եղբայրներուն կատարած խոչոր գործին մասնակցիլ, այսօր ուրախ ու հապարտ կրնան զգալինքինքնին, վասն զի ամէն կերպով ճիշդ տեսած են եւ հայրենիքին ու աղդին զերագոյն շահերուն անվիճելի ծառայութիւն մատուցած են :


Գաղութահայութեան մասնակցութիւնը, թէեւ արդէն իսկ նկատելի, գնահատելի եւ զորացի մէջ զի պես է դեռ: Տասնապատիկը կարելի է եւ



Երեւան, Մարի Նուպար Ակնարուժայոն

կի գործարաններ եւն.) կը գործակցին Հայաստանի ճարագացման, նիւթական կուլտուրայի ընդլայնման: Ասոնց վրայ գեռ պիտի տեհլի մանրամասնօրէն խօսիմ յետոյ, որովհետեւ ատոնք Հայաստանի բարոյական ու մտաւոր վերաշինութեան մէջ ալ դեր կը կատարեն, Հայ ազգի զանազան ինքնայտուկ տարրերու ու անոնց ձիրքերուն և փորձառութեանց Հայրենիքի մայր զանգուածին վրայ յաւելումով: Արտասահմանի Հայերէն անոնք որ մղեցին գաղութահայութիւնը Նոր Հայաստանի շինարարական գործին մանակցելու, որ պատճառ զարձան այդ բոլոր շնորհեանց իրականացման, քաջալերեցին պահպատճառ Հայերու բազմութիւնները որ երթան

ողէտք է ընել: Եւ արտասահմանի Հայերը ողէտք է գիտնան թէ այն գումարներով որ զրկուած են Հայաստան, կառավարութիւնը երեւան բերած է, չնորհիւ իր աւելցուցած նիւթական միջոցներուն ու Հայաստանի մեր բանուոր եղբայրներուն անձնուէր ու եռանդուն աշխատանքին, արդիւնքներ որ չինդ անգամ աւելի մեծ են քան ինչ որ այդ գումարներով կարելի պիտի բլլար կառուցանել ունէ երկրի մէջ, չհաշուելով այն մշտատեւ խոչոր ծախքերը զոր կառավարութիւնը իր վրայ առած է՝ Մարի Նոր պար կամ Դարուհի Յակոբեան հիւանդանոցներուն, Աւետ Մարգիս կառավարուժարանին պաշտօնավարման, Դպրոցասէրի չէնքին ու



Խայտակ պատմութեան վրա պատմութեան

Մարկոսեան վարժարանին մէջ հաստատուած արհեստագիտական դասընթացքներուն կատարման, Բարեգործականի և Հայրենակցականներու հիմնած աւաններուն կամ դիւղերուն մէջ (ինչպէս եւ Հայաստանի այլեւայլ կողմէր) բնակելու եւ աշխատելու գացող Հայերու տեղաւորման, այս վերջիններուն գործ հայթայթող եւ օրապահիկն առահողող գործարաններու հաստատման համար :

Տարակոյս չկայ որ եթէ նոյն իսկ արտասահմանի Հայերը ոչինչ ըրած ըլլային, Հայաստանի ժողովուրդն ու կառավարութիւնը իրենց աշխատանքով, երկրին հետզհետէ աւելցող հասոյթներով եւ կեդր՝ կառավարութեան օգնութեամբ՝ պիտի կատարէին այդ ամէնը, քիչ մը աւելի ուշ, բայց վերջապէս պիտի հասնէին այդ բոլորն իրենց ներքին միջոցներով իրականացնելու։ Բուն կորսնցնողը այդ պարագային արտասահմանի Հայերը պիտի ըլլային, քանի որ անմասնակից պիտի մնային

ներու գործակցութիւնը, անոնք ամէն կրցածնին կ'ընեն աճեցնելու, բեղմնաւորելու համար գրսի Հայոց նուէրները մերթ զրկուած գումարը պարզապէս մեկնակէտ մը եղած է խոշոր գործի մը, որը կառավարութիւնը ի յանդէ գործի մը, որը կառավարութիւնը ի յանդէ է



ԱՐԱՄԱԿԻՍ ԵՐԶՆԿԵԱՆ

Հայաստանի Ժողով Կոմիսարներու Խորհուրդի դեր – նախագահ, Երեւանի Քաղ. Խորհրդի նախագահ



ԱՐՄԵՆ ԱՆԱՆԵԱՆ

Անդրկրթական Կենդգործկոմի նախագահ եւ Հայաստանի Կենդգործկոմի նախագահ

Հայրենիքի վերաշինութեան նուիրական գործին։ Հայաստանի կառավարութիւնն ու ժողովուրդը, արտասահմանի Հայոց գործակցութեան նիւթական արժէքն առանց քամահերելու, անոր բարոյական նշանակութիւնն է մահաւանդ որ կը գնահատեն եւ զայն շատ խորապէս կը գնահատեն։ Որպէսզի քաջալերեն գաղութ-

հանած։ Պայքար թերթի հանդանակած 10,000 տոլարով դիւզատնաևական վարժարան մը շինած է եւ յետոյ անոր կից կառուցած է նոյն հիմնարկութեան մէկ ուրիշ բաժինն եղող երկրորդ շէնք մը։ Տիկին Աւետ Աւրգիսի 1000 սակիով կատաղարուժական կայան մը կանգնած է, երկյարկ կուկիլ շէնք մը՝ իր գիտական բոլոր կազմածքով, եւ յետոյ այդ շէնքը եռապատիկ բնդարձակած է, նորակառոյց բաժինին մէջ հաստատելով միքրոպարանական «ինստիտուտ»ի մը կորիզը։ Պ. Արամայիս Երզնկեան, Խորհ. Հայաստանի ամենէն կարող ու սիրելի գործիչներէն մին եւ որ իբր կառավարութեան նախագահի տեղակալ եւ Երեւանի քաղաքային խորհուրդի նախագահ, Հօկի Հայաստանի կեդր. Վարչութեան նախագահ Պ. Գրիգոր Վարդանեանի եւ Բարեգործականի ներկայացուցիչ Պ. Հայկալ Գարակէօղեանի հետ, մասնաւորապէս կը զբաղի նուպարաշէնով, կ'ըսէր ինձի, «Մենք կ'ու-

զենք որ Նուպարաշէնը ոչ թէ աւան, այլ աղպիտի ընենք որպէս զի այդպէս ալ ըլլայ» . ու պիտի ընենք որպէս զի այդպէս ալ ըլլայ» . ու կ'աւելցնէր՝ «Մէր ծրագիրն է արդէն աշխատիլ որ Երեանը հետզետէ ընդարձակուի և տարածուի դէպի ի Նուպարաշէն, Նոր Արարկիր, Նոր Խարբերդ, Նոր Մալաթիա եւ միւս աւանները որ կը շրջապատեն զայն եւ որոնց թիւը կը յուսանք թէ զես պիտի աւելնայ . պէտք է թէ՛ զաղութահայերը եւ թէ՛ մենք աշխատինք նաեւ որ այդ արդէն կառուցուած կամ կառուցուելու վրայ եղող աւանները մեծնան, տարածուին դէպի ի Երեւան, անոր անմիջական պամիլիկօն դառնան, որով եւ Երեւանը դառնայ իսկապէս մեծ քաղաք մը՝ ինչպէս կը ցանկանք, արժանավայել մայրաքաղաք Նոր Հայաստանի» : Միեւնոյն բանը բաւ ինձի Պ. Աղասի Խանջեան, Հայաստանի «Կոմ-կուս» ին կորովի ու խանդավառ քարոզուղարը, որ Երկրին հանրային կեանքին ամէն բանովը կը զբաղի: Նոյնը

ինչ որ տեսայ Նուպարաշէնէն, կը հաստատէ Պ. Երզնկէանի խօսքը: Երեւանէն աւելի բարձրագիր հողածառ մըն է օգտաէտ ու մեծատարած, զոր կառավարութիւնը յատկացուցած է անոր եւ որուն ամէն մէկ կէտէն կ'երեւան՝ մէկ կողմէն Արարատը, միւս կողմէն Արագածը, իրենց վեհափառ գեղեցկութեամբ: Հոն կարելի է արդարեւ հիմնել քաղաք մը, որ ոյն բլլայ ինչ որ են Վերսայլ կամ Նէօյի՝ Փարէիզի



ՍԱՀԱԿ ՏԵՐ ԳԱԲՐԻԵԼԵԱՆ
Խ. Հայաստանի ժող. Կոմիսար-
ներու խորհուրդի նախագահ



ԱՂԱՍԻ ԽԱՆՃԵԱՆ
Խ. Հայաստանի Կոմկուսակցու-
թեան Ընդհ. Քարտուղար

պիտի ըսէր նաեւ անչուշտ Պ. Սահակ Տէր Գարրիէլեան, Հայաստանի ժողովրդական կոմիսարներու խորհուրդի պատուական նախադահը, որ սրտազին հոդածութիւն մը կը նրաւիրէ արտասահմանի Հայոց հանդանակութիւններով կառուցուող հիմնարկութեանց, բայց զինքը չկրցայ տեսնել, որովհետեւ այն բոլոր ժամանակը որ մնացի խորհրդային Հայաստան՝ ինք Մոսկուա կը դանուէլ:

Ժօտիկ: Տուները, (միայնարկ, երկու սենեմակով, նկուղով, խոհանոցով, իւրաքանչյուր սենեակ մէկ լընտանիքի համար) ,քարաշէն, ամրակառոյց, բաւական մեծ էն, իւրաբէ անջատուած՝ իրենց պարտէզ՝ բանջարանոցով, եւ անոնց երկու շարքերուն միջն փողոց մը լայնատարած: Քսանեւհինգ տաւն աւարտած էին արգէն եւ ասանընինդ՝ կիսուարտ, 204 հողի (Յունաստանէն անցեալ տարի Հայաստան գացած գաղթականներէն) հոն կը բնակին, առայժմ երկու ընտանիք մէկ սենեակի մէջ: Կիսաւարտ էր գորգապործարանը, իսկ զպրացին նկուղն ու մէկ յարկն աւարտած էին: Այդ երկու հանրային հիմնարկութեանց չինութիւնը (որ վաղահաս ձմեռուան պատճառով ընդհատուած էր), պիտի լրանայ գարնան: Շինութեանց աշխատանքներուն սկսած են մասնակցիլ զաղթականները իրենք իսկ եւ իրենց աշխատանքին համար վճարում կը ստանան: Իրենց մէջ գտնուող վարպետ որմնադիրները

սորվեցուցած են այդ արհեստը իրենց բնկեր-ներէն քառնեւհինգին որ արդէն մասնագիտ որմնագիր են զարձած : Աւնին իրենց մթերք-ներու «քօօփերաթիվ»ի խանութը և բանութա-կան ճաշարանը : Այս բոլորը զես փոքր-մէջ մասն է շինուելիքին : Պ. Երգնկեան ինձի հո-ւսուեց թէ ձմեռը վերջանալուն պէս աշխա-տանքները պիտի վերսկսին մեծ թափով և յոյս յայտնեց որ մինչեւ յառաջիկայ ձմեռ քա-դաքը Երեք քառորդով արդէն կառուցաւած

կ'ըլլան արդէն այս տաղերուն երեւալէն ա-ռաջ : Երեւանէն քառնեւհինգ քիլոմէթրի հե-ռաւորութիւն ունի Նուղարաշէնը, բայց աւ-գէն սկսած են շինել թոփմախոն լնի ճանա-պարհը, որ Երեւանէն ճեսաւորութիւնը պիտի վերածէ վեց ու կէս քիլոմէթրի :


Ինչպէս յայտնի է, Նուղարաշէնի ծրագրին միցած են հինգ հայրենակցականներ . զիւղա-քաղաքին լաւազայն բաժինին մէջ պիտի կա-սուցուին հինգ թաղամասեր՝ Նոր Ակն, Նոր



Նուղարաշէնի կառուցման աշխատող գաղքականներ

կ'ըլլայ, ըստ այն յառակազմին զոր պատրաս-տած է Պ. Թամանեան և որուն զործադրու-թիւնը կը վարէ ճարտարապետ Պ. Դամբար-եան : Գաղթական : Գաղթական աղայակացին զիս՝ հոն այցելած միջոցիս, և իրենց գոհունակութիւ-նը յայտնեցին Հայաստանի մէջ և այլ զիսի օգաւէտ զեղաղիբ հողամասի մը վրայ աւըրե-նուն, հաւասարեցին թէ հոն հասնելնէն ի վեր ի-րենցմէ ոչ մէկը հիւանդացած է : Առ այժմ օ-թօմօպիլով Երեւանէն խմելու ջուր կը րերեն, բայց Նուղարաշէնը ի մօռոյ պիտի ունենայ իր ջուրը մշտապէս իրեն հայթայթող խոզովակ-ները որ արդէն բերուած են և զետեղուած

թէկատին, Նոր Հաճըն, Նոր Հաղուտի, Նոր Զնքուշ անոււնով . Ակնցի երկու նուղերատունե-րու, հանգուցեալ Գէորգ Սարգիսիանի և Մի-նաս Զերաղի, անունով շինուելիք երկու հասա-րակական հիմնարկութիւնները, ընթերցասրա-մը և արհեստանոց – զպրոց մը, պիտի զետեղ-ուին Նոր Ակնի մօտիկ, գիւղաքաղաքին կեղ-րոնական մէկ կէտին վրայ, և պիտի ծառայեն ամբողջ քաղաքին բնակչութեան : Պ. Երգնկեան ինքն իսկ, Թէկատինցւոց հայրենակցականի ներկայացուցչին, Բարեգործականի ներկայա-ցուցիչ Պ. Հ. Գարակիչօղեանի և ինձի հետ ու-նեցած խորրհգակցութենէ մը յետոյ՝ որոշեց



Նուպարաշեն աւանի ընդի յատակագիծ

Վերեւը՝ կիսաբոլորակին մէջ՝ նոր Հա-
ճըն, նոր Հապուսի, նոր Զնքուչ թազամասերը.
կեդրոնական մասին մէջ, ձախ կողմ, նոր Թըլ-
կատին եւ նոր Ակն:

1. Բնակելի տուներ (սլատրաստ) . 2. Բնա-
կելի տուներ (նախատեսուած) . 3. Դպրոց (3
յարկ) . 4. Գորգի արհեստանոց . 5. Բնաւորա-
կան ննջարաններ . 6. Ընթերցարան . 7. Ճաշա-
րան . 8. Կոռպերատիվ տուն . 9. Լուացքատուն .
10. Դարբնոց - փականագործարան . 11. Հիւս-

նախագիծ ճարտ. Ա. Թամանեանի

նոց . 12. Գոմեր . 13. Կեդրոնական հրազարակ .
14. Ակումբի և թատրոնի հողամաս . 15. Դրո-
րոցի հողամաս . 16. Հիւանդանոցի հողամաս .
17. Վարչական հիմնարկ . 18. Բնակելի հողա-
մաս . 19. Մարմնամարզական հրազարակ . 20.
Տնկարան (ծաղկանոց) . 21. Նոր կառուցուալ
ջրանցք . 22. Երեւան տանող ձանապարհ . 23.
Կառուցքներ . 24. Գլխաւոր փողոց . 25. Նոր
Ակնի հասարակական հիմնարկներ (Գէորգ
Ղարզիսեանի և Մինաս Զերազի անունով) :

այդ հինգ թաղամասերուն ու երկու հանրային հիմնարկներուն տեղը, և յատակապելին վերչնական գծադրութեան մէջ անոնք նշանակուած էն արդէն:

Հանդուցեալ Մէօթէմէտեանի կտակած գումարով ու Բարեգործականի նախաձեռնութեամբ հիմնուած նոր Եւլոկիան դժրաւդարար չկրցայ տեսնել, նոր Խարբերդի նորակառոյց տուները՝ նուպարացէն Երթալու առհնիս տեսայ քիչ մը հետուէն, և նկատեցի որ ան ալ ընդարձակ հոգամասի մը վրայ կազմուիլ սկսած գիւղաքաղաք մըն է որ կրնայ մեծնալինչքան ուզէ, և անշուշտ պիտի մեծնայ, քանի որ Ամերիկայի Հայութեան ստուարագոյն ու կարեւորագոյն մասը Խարբերդցիներ են: Անցայ Ն.Արարելիրի մէջէն, առանց կարենալու կառքէն իջնել (որովհետեւ նոյն օրը մէկէ աւելի ժամագրութիւն ունէի), և բնակիչներուն հետ հաղորդակցութեան մտնել, բայց սքանչացայ այդ կողիիկ, ամուր, զեղեցիկ գիւղաքաղաքին վրայ, որ եօթ-ութ տարիներէ ի վեց դարդանալով, արդէն իր հարիւրէ աւելի տուներով, իր դործարաններով և այլ զանազան

հիմնարկութիւններով Արարելիրցւոց պատիւ բերող պատկառելի ստեղծագործութիւն մըն է: Կարողացայ Երկարօրէն կանգ առնել նոր Մալաթիայի, նոր Սերաստիայի և Եր Թոմարզայի մէջ: Նոր Սերաստիան գեռ ութ տուն ունի միայն, իսկ անոր մօտիկ՝ նոր Թօմարզան՝ Երեք տուն, և արդէն այդ տուներու փոքրիկ խումբին մէջ կը բնակին 330 հոգի: Հաստատած են հոն մետաքսի գործարան մը, գորգի գործարան մը և չուանի ու պարկի գործարան մը, ուր կ'աշխատին և կ'արտագրին: Ունին դպրոց մը փոքրիկներու համար, և զպրոց մը մեծ ալոց համար՝ որոնց ուսուցիչները Երեւանէն կուգան: Այդ Երկու գիւղակները հետզհետէ մեծնալու սահմանուած են, մանաւանդ նոր Թոմարզան, որ ինչպէս ըստ, նոր Կեսարիայի պիտի փոխուի եւ լուրջ գիւղաքաղաք մը պիտի գաւնայ անշուշտ: Նոր Մալաթիան հիմնուած է 1927ին, այժմ կայ հոն 18 տուն որոնց մէջ կը բնակին 175 հոգի: Ունին օթօմօպիլի կառած և գոմ, ճագարարուծարաններ, արհեստանոց մը՝ ուր կան բրիգօի, տպածոյի և կօչկակարութեան բաժին-



Արեւմտահայ ներգաղքողներու խմբակ մը՝ աշխատանքի պահում


ներ, անկած են 4000 պատշաճու ծառեր, անկելու վրայ են 4-5000 թթւնիներ, ունին եօթ հէքթար պատրաստի այդիներ դոր քաղցրութիւնը զնած են եւ եօթ հէքթար իրենց ձեռքով անկուած այդիներ, կը մշակեն հոտաւէտ բոյսեր օ-տը-քօլոյն և այլ անուշահոտութիւններ պատրաստերու համար, եւ իրենց մէջ կայ այդ անուշահոտութիւններու պատրաստութիւնը վարող հմաւտ ու ձեռներց մասնագէտ մը, Պ. Հ. Սեփեթճեան. այս վերջինը աշխատանոց մը հիմնած է, զոր մտադիր են ընդլայնել եւ զարգացնել եւ որուն կ'արժէ որ արտասահմանի Մալաթիացիներու հայրենակցականները հարկ եղած օգուտութիւնը տան: Անին բանորական ճաշարան, ակումբ, ընթերցարան, մանեկապարակ, Եօթնամեայ բանորական վարժարան-դիմած են կառավարութեան և Երեանի Համալսարաններուն մէջ ընդունիլ ալւած են 7 ուսանող, օմանք գիշերօթիկ ու ցւրեկօթիկ: Անին բժիշկ մը եւ դեղարան, ուսնչք կը ծառայեն նաև նոր Սեբաստիային: Իրենց արամադրութեանը զրուած է որոշ չափով եւ լեկորական ուժ զոր կը կիրարկեն զործարաններուն մէջ՝ երբ հարկ է: Շինած են արհեստական լիճ մը, որ 4000 խորանարդ չուր պիտի կարենայ պարունակել: Իրենց Ակումբին մէջ արդէն հաստատած են անթելով սատիօ, եւ փոսթային վարչութեան հետ պայմանագրութիւն կ'արած են որպէս զի սատիօ ունենան իւրաբանչիւր տան մէջ:

Զոլիսի մունամ Երբեք խոր հաճոյքը զոր զզացի այն քանի մը ժամերու միջոցին զոր անցուցի այս Երբեք նորաստելզ զիւզերուն մէջ որ վազը աւաններ պիտի զանան: Աշխատելու, արտագրելու, իրենց հայրենիքին վերականգնման, զօրացման զործակցելու հրայրքով ողեւրուած այդ բոլոր բարի մարզոց զո՞ն ու խանդավառ զէմքերուն ու խոսքերուն վրաս զործած տպաւրութիւնը յուզեց եւ ուրախցուց զիս, ու աւելի քան Երբեք ամբացուց այն համութան մէջ թէ ճիշդ են անկած անոնք որ

արտասահմանի Հայերը հրաւիրեցին գործակցիլ Խորչըլային Հայաստանի հայրենացն գործին, այսինքն էն առաջ Ծամկաղար Ազատական կուսակցութիւնը որ այդ ուղեղիծը ցոյց տուաւ, ու յետոյ Բարեզործականը եւ Հայրենակցականները որ գործնապէս ընդգրկեցին այդ ուղեղիծը: Բարեզործականը պէտք է աւելի քան երբեք եռանգով շարաւակէ յառաջ տանիիլ իր նուպարաշնին հանգանակութիւնը որուն մէկ նուպարաշնին և անոնց պէտք է իր գործունէութեան մէջ հետզհետէ աւելի լայն տեղ տայ Հայաստանի նիւթական ու մտաւրական վերաշնման ալբումած աշխատակցութեան: Այն Հայրենակցականները որ արդէն խել գործ մը հիմնած են Հայաստանի մէջ, զայն ընդլայնելու, ձոխացնելու պէտք է աշխատին եւ ասոնց օրինակին պէտք է հետեւին այն Հայրենակցականները որ ոչինչ ըրած են: Բոլոր այդ արտասահմաննան կազմակերպութեանց պատեհութիւն արուած է Հայ ժողովուրդի բոլոր այլազան տարրերը, ուժերը, ձիրքերը համախմբող ու զեղեցիկ, հզօր, բեղմնաւոր ազագայի մը սահմանուս ծերիտասարդ ու կենսունակ նոր Հայաստանի մը կազմաւորման ու բարգաւաճման մասնակցելու, պէտք է արգահատիլ անոնց վրայ ու չեն ուղեր այդ պատեհութենին մէր ազգին ու Հայրենիքին բոլոր կարելի բարիքը յառաջ բերելու պարտականութեան մէջ իրենց բուօննեց ունենալ:

Քանի որ խօսեցայ նոր Մալաթիայի, եսը Սեբաստիայի եւ նոր Թոմարզայի վրայ, աշղարտութեան պարտք մըն է յիշատակել հոսանունը Զօկի Հայաստանի Դեղը, Վարչութեան այժմեան նախազահ Պ. Գրիգոր Վարդանեանի, այդ ձեռներէց հնարամիտ ու անձնուէր զործիչին, որ կարեւոր զեր ունեցած է, ինչպէս մօնէն զիացողները ինձի հաւասարեցին Երեւանի մէջ, այդ նորահաստա զիւզերու կազմաւորման, ինչպէս եւ նոր Արարկիրի յառաջացման մէջ իրենց բուօննեց ունենալ:

թեան մէջ։ Հոս տեսայ զինքը եւ դիտեմ որ իր խորհի արգին իր ընելիքներուն յօդուտ նոր Տիգրանակերտի որ ի մօտոյ պիտի սկսի կոռուցուիլ նոր Աերաստիային ու նոր Մալաթիային միջև։ Անոր իր պալոտինք Երեւանի



ԳՐԻԳՈՐ ՎԱՐԴԱՆԵԱՆ
Նախագահ Հօնի Երեւանի Գլխ.
Վարչուրեան


այն ինքնատիոլ ու համեզ հաւաքավայրը որ է Քաֆէ Թուրիսթը, գետնայարկի մը մէջ հաստատած բաւական բնդարձակ ու կոկիկ ուրան մը, ուր բանուրը, զիւղացին, նախարարը, մտաւորականներու բոլոր տեսակները կ'երթան իրար զանել, բան մը խմել կամ ուտել, չաղփաղիւ, հանդչիւ, փարիզիան կեանքի սիրուն անկիւն մը Երեւանի մէջ։ Աւ զիտեմ նաեւ որ արգին սկսած է զործաղրուիլ իր մէկ ուրիշ ծրագիրը, այն է ընտութիւնը Հօնի Տան մօտիկ, Արովեան վաղացին վրայ, Համալսարանական թաղին մերձակայքը, արգիական բոլոր յարմարութիւններով օժտուած մէծ ոլանդոկի մը, ուր սենեակներուն պատերը զարդարուած պիտի ըլլան Հայաստանի արգի լաւագոյն նկարիչներին յօրինուած եւ եւկրին բնական զեղեցկազոյն տեսարանները եւ այժմ մեան աշխանանքի կեանքին զանազան պատկերները ներկայացնող որմանկարներով եւ որ պիտի ունենայ կեզրոնական ջերմութիւն, մէկէ աւելի բազնեարահներ, հոչարան, հաւաքմանց եւ համերգներու համար մէծ որան, բնիքերցու

որան, պիտարոսի եւ այլ խաղերու որան, եւն . . Երանելի պիտի ըլլան անշուշտ Հայաստան այցելող այցելուները որ այդ տիպար «հիւրան» ցըն աւարտումէն յետոյ պիտի երթան հոն։

Հայաստանի նիւթական շինուարարութիւնը, որուն նուիրուած է հոն մէր ժաղավուրզը՝ կուսավարութեան նախաձեռնութեամբ ու գեկսվարութեամբ, իր կատարուի նաեւ երկրին բընական հարաստթեանց արտահանումով եւ օգտագործումով։ Այդ ալ բացարձակ նորութիւն մըն է Հայաստանի համար։ Մեր երկիրն ունի զանազան հանքեր, ուր բաց ի Ալբահնիքունիք պատերազմէն առաջ շահագործուած ողնձահանքին ։ Երրեք չէին շահագործուած ան ունի իր լեսներուն կողքին եւ իր հողին մէջ բարգատեսակ քարեր, չինութեանց համար թանկազին յատկութիւններով լի, եւ բաց ի ուր հին ճարտարապետներէն որ ատենավ Անիի մէջ եւ այլուր օգտագործուած էին հրաբխային վարերը եւ Հայաստանի այլ սեսակի քարեր ալ՝ իրենց կերտած զեղեցիկ չինութեանց համար, ոչինչ եղած էր զարեր։ ի վեր այդ քարերը արտահանելու եւ ի շահ երկրին զարծածելու համար, ան ունի իր բարձմաթիւ բարձրաբերձ լեսներէն վազող անսազա ջուրեր, ինչպէս եւ Աեւանի վիթխարի չրամբարը, որոնց ահազին ուժը կը կարուեէր ցարդ արուել։ Հայաստան չունէր կանոնաւոր ճամբաներ, չունէր երկաթուղի, բաց ի Թիֆլիսէ էջմիածին ու Երեւան եկող միակ խեղճուկրակ գիծէն, չունէր թիրամիայ, չունէր օթօմօպիւներ, այդ կովկասեան Հայաստանի հողամասին մէկ մէծ մասը անրնակ էր եւ անժշաներ, որովհետեւ ճահիճներով ապականած էր, որ համաձարակ հիւնդութեանց տարածման շրագէտ աղդակներ էին զարձած, կամ անջրգի մնացած րլլարով՝ խոպան էր ու ամայի։ Տաւերկու տարիի ի վեր կատարուած աշխատանքին արդիւնքով այսօր մէր հայրենիքը դուրս երած է այդ նախնական յետամենաց կացութենէն ։ ւ դիտութեան բարիքներէն օգտուող, իր ծոցին

մէջ զանուած ուժերն ու հարստութիւնները ժողովուրդին բարօրութեան համար շահագործ ծող արդիական երկիր մը սկսած է զանոայ։ Մէկ սոսւար մասը ձահիճներուն չորցուած են, անջրդի հողերէն շատեր սոսկուած են՝ ջրանցքներու բացումով, ու ինչ որ կը մնայ դեռ այդ ուղղութեամբ ընելիք՝ ծրագրուած է եւ պիտի կատարուի. Արարատեան գաշտի բնակչութեան մէծագոյն աղէտն եղող մալարիան՝ որ այդ ձահիճներուն հետեւանքն էր անոնց

մէր վոքրիկ Հայաստանը իր ոյժմեան բնակչութեան երկու երեք անգամը իր ծոցին մէջ պահելու և սովորեցնելու կարող պիտի զանոայ։ Ժողովուրդին առողջական վիճակը զգալապէտ բարելաւուած է, բազզատմամբ մանաւանդ այն վատուծ վիճակին զոր ան ունէր պատերազմի առեն եւ պատերազմէն յետոյ՝ իր վրայ խուժած բազմատեսակ աղէտներուն հետեւանքով։ Էջմիածին, Զորագես ու Երեւան եւ հաղարաւոր Հայեր տեսայ, չեմ կրնար ըսել թէ



Եինուելու վրայ եղող Հօկի նոր Հիւրանցը

(Նախագիծ Մազմանեան և Քոչարեան ձաւուարագետներու)

մեթոսիկ չորացմամբ (ինչպէս եւ Կարմիր թաշիք եւ Առողջապահական Կոմիտարութեան ձեռք սուած միջոցներուն չորցիւ) մէծագոյն նուազած է՝ ինչպէս եւ նուազած են ուրիշ համաձարակ հիւմոնդութիւններ ալ որ առենօք տարածուած էին մէր Երկիրին մէջ։ Առկից զոտ, Երկիրը ներքնազէս բնոլայնուած է, ախտարէր կամ անջրդի հողերուն բնակիելի եւ մշակելի զանոալով։ Երբ այդ չորացմանց ու սոսկուած ծրագիրն իր ամբողջութեան մէջ պարագաներ առաջակայացներ շինուած էին, իմ Հայաստան հասնելէս քիչ սոսա՞ հոկտեմբերի վերջերը բացուած էր Երեւանի Ելեկտրակայանը, նոյեմբեր 14ին աեղի ունեցաւ Զորագեսի


ամենքն ալ աղէկ հագուած էին, բայց կը նամ բաել թէ ամենքն ալ սոսոյդ էին։ Հայաստանի անհատնուուծ չուրը կը զործածուի նաեւ այժմ արտագրելու յասաջդիմութեան այն հրաշալի զործիքը որ ելեկտրականութիւնն է։ Վերջին տար տարիիներու բնթացքին՝ արդէն խումբ մը ջրաելեկտրակայաններ շինուած էին, իմ Հայաստան հասնելէս քիչ սոսա՞ հոկտեմբերի վերջերը բացուած էր Երեւանի Ելեկտրակայանը, նոյեմբեր 14ին աեղի ունեցաւ Զորագեսի

Հոյացէն Ելեկտրակայանին բացման հանդիսը, որուն ներկայ գտնուելու բաղդն ունեցայ: Եթէ առենէն պիտի աւարտի Լենինականի ու մասաւանդ Քանաքեռի շատ աւելի մեծ Ելեկտրակայանին շինութիւնը, ու այս ուղղութեամբ ամենէն հոկայ գործը պիտի ըլլայ Սեւանի ահազին ջրամբարին օգտագործումը՝ շարք մը

մը ստիլովուած են դայն յասկացնել: Երբ չինուելու վրայ եղող այլ կայաններն աւարտին և երբ մանաւանդ Սեւանի խոշոր ծրագիրն իրականանայ և Սեւանէն մինչև Երեւան շարք մը կէտերու վրայ հաստատուելիք Ելեկտրակայանները կառուցուին, արդ պակասներն անշուշտ միովին պիտի լրացուին:

Հայաստանի ուրիշ բնական մեծ

հարստութիւն մը, որ ցարք շատ քիչ օգտագործուած էր, հանքերն են և հանքային չուրերը: Այս վերջիններէն՝ Արգնիի ջուրը արգէն սկսուած է կիրարկուել իրը որոշ հիւանդութեանց դէմ բուժման միջոց, իսկ Հայաստան գտնուած միջոցիս կառավարութենէն խռոց որ նոր գտած էին Դիլիջանէն չորս քիլոմէտր հեռու Բլթան Չայի մօտ բացուած հանքային ջուրի աղբիւր մը, համբաւաւոր Պոլժումի ջուրին տեսակէն, քանակով անկից շատ աւելի առատ եւ որակով աւելի հարուստ, քանի որ կազ աւ կը պարունակէ մեծ քանակու-



«Ոլոք» երրու ուսուցան Թիրապի նոր տունը,
Երեւանի մէջ

Ելեկտրակայաններ կառուցանելու եւ գեռ ան ջրի մնացած կարգ մը հողեր ուսուցելու համար, գրամական մեծ միջոցներ պահանջող ծրագիր, բայց որուն զործագրութիւնը ապահովուած է արգէն՝ Խորհրդային Միութեան կեդր: Կառավարութեան աջակցութեամբ: Սեւանի հինաւուրց լիձը, առանց Հայաստանի բնական գեղեցկութեանց վեհագոյններէն մին ըլլալէ զազրիլու, պիտի զատնայ բարիքներու աղբիւր մը իր չուրջ աղբոզ ամբողջ Հայաստանի ժողովուրդին համար: Ճիշդ է որ հակառակ զոյտութիւն ունեցող կայաններուն, արտադրուած ելեկտրականութիւնը գեռ այս պահուանկարու անկարող է բաւելու բոլոր կարիքներուն որ բազմաթիւ են ու բազմատեսակ տուններու ջերմացումը շատ պակասաւոր է գեռ, լուսաւորումը զեռ հեռու է համատարած ըլլալք: այն տեղուանքն ուր Ելեկտրականութեան ջերմացումն ու լուսաւորումը հաստատուած է արգէն, մերթ որոշ առեն անսնք կը զադրին, որովհետեւ ուրիշ տեղ աւելի էական պատքի




Ալլահիվերտին պղնձահանիքի հարուածային
բանուրմերու դէմքեր - Գծագրութիւն Փակու
Թիերէմէզեանի

թեամբ . Պորժոմը օրական 80,000 լիթր կու-
տայ , իսկ այս նորադիւս աղբխարը կրնայ տալ
օրական 180,000 լիթր :

ցանել հիմքութեակարակայններ : Այդ կայսե-
նիքը՝ երբ ամբողջութեամբ շինուին՝ ոլխու-
տան տարեկան երկու միլիոն քիլովայթ էլեկ-

չանքերու համար , բայց ի ողղնձահանքերուն
որ ծանօթ էին , բայց այժմ մեծ չափերով էր
չահազործութին ի նորաստ Հայաստանի և առ-
բողջ Խորհ . Միութեան , վերջին չըջանին ոչչ
երեւան հանոււած են՝ գիտական հետախուզու-
ներու աշխատանքով՝ այլ մետաղներու և քի-
միական նիւթերու հանքեր , որ հետզետէ պա-
տի չահազործութին , և մանաւանդ ոմէն ան-
սակի քարերու հանքեր , հրարխային վարդա-
պոյն քար , կրանեիթ , ոլեմզա , մարմար՝ զանա-
զան զոյներով , տուփ՝ որ շինութեանց համար
այլազան յատկութիւններ կը ներկայացնէ ,
եւն : Այդ բազմազիսի քարերը սկսած են ար-
դէն արտահանել ու զործածել Հայաստանի
մէջ կասուցուող մեծ ու փոքր չէն-
քերուն , ինչպէս և մեծ քանակութեամբ ծախել
Միութեան միւս երկիրներուն մէջ և նոյն իսկ
արտասահման :

Նիւթական շինարարութեան այն մեծ ծր-
բազիրներուն մէջ որ շուտով պիտի զործաղւու-
ութին , առաջին տեղերէն մին կը բռնէ Երեւան -
Ազգաֆայի ծրագիրը , որ կենսական ու բար-
մազիմի ծառայութիւններ պիտի մասուցանէ
Հայաստանին : Այդ զիծը , անցնելով իմա բը-
նակչութեամբ շատ մը զիւղերէ որ իր ճան-
րուն վրայ կը զանուին , պիտի սպասարկէ մօտ
կէս միլիոն ժողովուրդի , որ ցարդ կը բա-
րուած կը մնար երկրի արդիւնաբերական կեղ-
րուններէն , մասնակից ընելով այդ չըջաններու
բնակչութիւնը երկրի կուլտուրական ու տնտե-
սական կեանքին , զարկ տալով արդիւնաբերու-
թեան նոր ձիւղերու զարգացման և զիւղատն-
տեսութեան վերակառուցման : Այդ զիծը պի-
տի անցնի այնպիսի վայրերէ ուր կը գտնուին
ջրային ուժի շարք մը հզօր աղբխարներ , ին -
ողէս Աւեանի լիճը , Զանդի և Ազգաֆա գետե-
րը և անոնց վտակները , որոնց վրայ կը կա-
ռուցուին այժմ ու զեռ ծրագրուած է կառու-



Կառուցութեան վրայ եղող Քանսութեան գրանցուականական

տրական ուժ : Այդ նոյն երկաթուղարձի չըջա-
նին մէջ Երեւանէն մինչեւ Աւեան՝ կասուց-
ուած են ու զեռ պիտի կասուցուին խումբ մը

գործարաններ, ազօթի, պղնձի, ալխոմիկոսի, ոլորտալիթ հալեցնելու, աղակիթի, ափակոմիտի հանքերու արտահանման և վերամշակման, օքսիտանի, պինդայի, մարմարի, պարփակի վիճական քարի արդիւնահանութեան գործարաններ, Աւանույ լճի ափերուն մօտ, իւրամիտի, հառկայսւն աղբասի, առափի արդիւնահանութեան, հանքային ներկերու գործարաններ, Արդնիի, Բյիշանչայի մօտ հանքային ջուրերու գործարան, մարմար մշակող գործարան, պղոցարաններ, փայտաղործարաններ, կիրի գործարաններ, ևն. : Այդ բոլոր ձեռնարկութիւնները նընկարական ուժ պիտի ստանան Զանդի և Աղողափառ կետերու վրայ կառուցուած և կառուցուելիք հիարծ-կայաններէն. ու Երեւան-Աղողափառ երկաթուղարկիծ որուամբուն վրայ պիտի շինուալիք այդ բոլոր գործարանները, առանց պիտի սպասարկէ, առանց արտաղրութեանց փոխաղբութիւնը պիտի զիւրացնէ, այդ արտաղրութեանց աժանացման և վաճառման պիտի նպաստէ, ինչպէս և այդ վայրերու մէջ զանուող զիւրերու, առանձ բնակիչներուն արագ հաղորդակցութեան միջոցներ պիտի բնածիլ :

Զանդի և Աղողափառ կետերու և անոնց վտակներու աւագաններուն լիսնալանջերը հարուստ ևն վերին Ժիւրայի քարտումներու հոգաչերակրով, հոն կը հանդիպինք նաեւ Միջին և Սոսրին Ժիւրայի հոգաչերակրու, պահրի հետքերով. առանց մէջ մէծ տեղ կը բնեն կուճային տեսակները, կրաքարերը, փորֆիրիթը, քվարցը, թրաչիթը, պղակալիթը, կրանիտը, առափի, մարմարը :

Դիլիջանի, Ռնուամալի, Մաղկաձորի, Իշխանի, Թարսաչայի, Հաղարծնի մօտ՝ կան պղնձի, զինկի, կաղպարի, արծաթի, մանկանէզի, մագնիսային երկաթաքարի, քլորային երկաթաքարի, քարածուիսի և այլ նիւթերու հանքեր, որոնց մասին նախկին բէժիմի օրով ուսումնասիրութիւններ եղած են արդէն, բայց ուրուազուած ծրագիրները չեն գործաղըր-


ուած. վերացիչներ վայրերու մէջ կան նույն արջասոլ-ծծուածը, մանկանէզ, և սոկի՛ քլարցի, կրանիթի, թրաչիթի բիւրեղային թերթաքարերու հետ խառն :

Այդ երկաթուղարկին վրայ գանուող հանքային ջուրերու հարուստ աղբիւրները զիւրացուածուած էն: Առանցէ զրբխաւորապէս Արզնիի թթու ջուրերու և երկաթաջուրերու մէծ աղբիւրն է որ սկսուծ է քանի մը տարբէ ի վեր օպատազործուիլ. արդ աղբիւրին օրական կարողութիւնը (Քիսլովստաքէն զերազանց) կը հասնի կէս միլիոն լիթրի, միայն այդ աղբիւրը կրնայ բաւարարն օրական 5000 հիւանդի, առանց այդ հանքաջուրին սովորական ջուր խառնելու՝ ինչպէս կ'ընեն այլուր: Ծրազրուած է Արզնիի ջուրերու գործարանը ընդարձակել, նոր շնչքեր, բուժարաններ, սահաթորիսմներ չինել, առելի բարձաթիւ հիւանդներ ընդունիլ կարենալու համար: Հակառակ որ երկաթուղի չանի, Արզնին արդէն համբաւաւոր է ամրող Կովկասի մէջ. եթէ երկաթուղին կառուցուի, այդ ջրառուժարանը համաշխարհային կարեւորութիւն կրնայ ստանալ:

Նարզանի ջուրերու աղբիւրներ կան նույն Մաղկաձորի ձորակին մէջ, Դիլիջանի ըրջանին մէջ՝ արդէն վերեւ յիշատակուած Բլթանչայի մօտ, Գիւմաչի ըրջակայքը, ևն:

Երեւան-Աղողափառ երկաթուղարկին նշանակութիւնը մէծ է ոչ միայն «կուրորտական» (հանքային ջուրերով զարմանուածի) ահսակուազի, այլ և թուրիստական ահսակչուուզ, ոչ միայն Հայաստանի, այլ և Խորհրդ. Միութեան ինչպէս և Միութենին զուրս զանուուշ երկերներու համար: Հոս կ'ուղեմ ամրող ջապէս մէջ բերել Աղողափայի զծին նուիրուած ուսումնասիրութեան մը - որմէ քաղած եմ վերեւ ի տեղեկութիւնները - այդ կատին վերաբերող բնդուրձակ և մէծապէս շահեկան ու հրապուրիչ հունածուածը:

«... Իջևանից, Աղիսակ Զրից մինչեւ



Ապօվիկ հոգինյիլ շուրջինը


Սեւանայ լիձը և արդտեղից գէնը Զանգուի Ճարտարագութիւնը կազմակերպին ընթանում է Ազատամքու-
Զանգու, Շամլուզ, Բալբչ, Գևոսար գետերի և
Սեւանայ լճի գեղատեսիլ ափերով, ասլազոյ Կրկաթուղային կայարաների և Հիմնական կէտերի՝ Մպիտակ Ջրի, Շէնքար - Զարչերի, Ե-

Հաղարծինի, Դիլիջանի, Գողոսղիւզի, Հանքո-
ջի, Գալապինոյի, Անտառատի, Ծաղկաբլի, Վարդաղբիւրի, Գաղաթի, Ասորուսի, Բար-
ձունքների, Տեսարանի, Մայմեխ-Մէջտանի և ալաղների, Աւմենովկայի, Զիրութուսի, Ե-

«Անտառները .— Այդուհեղ երկաթուղթն ընթանաւմ է թէ՛ սաղարթաւոր և թէ՛ փշատերն խիստ անտառների միջով, որոնք գտաւուրուած են լեռների զեղեցկաչարք ծալքերում, որակղ կան հրաշալի սառը ազրիւրներ, հանգային ջրեր, զետեր, գտակներ, զետակներ, ջրվէ՛ներ, լճեր, որոնք լաւագոյն վայրերն են հանգտացողների և բուժւողների համար: Ա աղբեզիւնեքի, Շահանգի, Մայմեխ — Ա էյտանի, Թայչարուխի, Ասյուղ-Բուլաղի, Արմաղանի:

բնիկութիւններ, թէ՛ Միութեան սահմաններից և թէ՛ օտար երկրներից:

«Հերոյիշեալ ալովիական բարձրութիւններում, Անտառնայ լճի ամիերին և կուրորտների ըրջակայքում զոյտութիւն ունեն և նոր կառուցւում են օրինակելի կաթնային անտեսութիւններ, զործարաններ, որոնք արտազրում են լաւորակ իւզեր, կարագ, պանիր, այդ տնտեսութիւնների արտազրանքն իր որակով և յատկութիւններով մրցում է օտարերկրեայ կաթ-



Ալահիկարտի ճուլարաններ, նկար Փանոս Յիերլէմեզեանի

Մուրիսուղի, Ասր — Ազրիւրի, Ճանձաքարի, Մարտիճի, Մաղկունքի և այլ գյական բարձունքներ, Անտառն իր զեղեցկատառք բազմազիսի բանզամֆաններով, այժմ էլ երկաթուղու բացակայութեան պայմաններում հանդիսաւում են բնակչութեան լայն խուերի համար որպէս ամարանոցային — կուրորտային վայրեր. այդ տեղերն այցելում են բազմաթիւ անդամական, ակտիվական, ֆիզկուլտուրային ճանապարհորդներ. Եւ

նաև անտեսական արտազրանքի հետ և զէսլի լրեն է զրաւում բազմաթիւ մարզկանց, որոնք հանգստի և բուժւելու կարիք ունեն. այդտեղ լեռնային պուղչարար օդը, ալովիական ծաղիկների թարմ բուրմունքը, միջու կանաչազարդ զարդ զաշտերը մինչեւ աշնան վերջը, լաւորակ կեֆիրը, կաթնային մթերքները, բիւրեզային մաքուր ու սառն ազրիւրները, Անտառի թարմ ձուկը, «իշխանը», թոչնեղէնը և առանց կարձ ժամանակով այցելու ամէն մէկին, որ կարձ ժամանակով այցելու

լուս է այդ վայրերը հանգստանալու համար; Նման տեսակի վայրեր են հանդիսանում Զրչութ, Ծաղկունքը, Շահրիզը, Դումաշէնը, Ռնգաժամալը, Ծաղկաձորի ըրջանը, Ջրաղացները, Մաքրավանքը, Ախտան, Քախսը, Սոլակը, Ալտփարսը, Աւգանլարը, Արգնին, Քանաքեռը, Նորքը և այլ վայրերը, որոնք տեղաւորւած են Զանգուի և Աղստաֆա գետերի և նրանց վտակներ՝ Գետափ, Տեղունի, Դրիբուշաղը սքանչելի աղբիւրների մօտ: Վերջին աղբիւրից ջուր է մատակարարւում Հայաստանի մայրաքաղաք Երևանին. նմանապէս Շամբուզը, Հաղարձնին, Բասարչայը, Սպիտակ Զուրը, Վահա-քաջուրը և այլն:

«Այդակ կուրօքաների հոչակ են սուսեւ Դիլիջանը, Ծաղկաձորը, Արգնին, Հանքաջուրը (Նեկիտինօ) այդակ զուր տարուայ բոլոր սամանակներում կը հանդիպէք կուրորտային այցելուների, որոնք եկել են Միութեան գանազան ըրջաններից, սուսնանապէս Հայաստանի, Վրաստանի և Աղբեկչանի արդիւնաբերական կենորոններից՝ Բիթլիսից, Երևանից, Բաղ-սից, Գանձակից, և այլն:

«Բացի այդ, ամէն ամառ յիշեալ վայրերն այցելում են հազարաւոր և տասնեակ հազարաւոր մարդիկ, որոնք սովորում են մօտուկայ ըրջաններում, նոյն իսկ Արտքս և Քուռ գետերի համբաններում. այդ մարդիկ, փրկւելով անսան տաքից, իրենց ունեցած չունեցածով, չարժական զուրով տեղափոխւում են գէալի արգիտական արօտանեղերը ամուսն հանգստի համար: Այդ արօտանեղերը, որոնք զանուում են Մայրեիս-Մայզան, Թայշտրուխ, Ծաղկունք, Մազրագինի, Շահզադ, Դիլիջան, Առյուղ-Բուրազ, Մորքիւդ, Ճանձաքար, Զարիսիջ, Արմաղան և այլ լուների բարձունքների վրայ, ծածկուած են արդիւնական ծաղիկներով և խիտ ու թարօն խոսով:

«Տուրիզմ՝ Տուրիզմի (ինտուրիզմի) բորգացման տեսակէաից Երևան-Աղստաֆա երկաթուղու խիստ արժէքաւոր մօտն է հանդի-

սանում իջևան, Դիլիջան, Սեւան գծամասը, առանձնապէս Դիլիջան-Սեւան շրջանը:

«Այդակ Դիլիջանից Միմիոնովկայի լեռնանցքով մինչեւ Սեւանայ լիճը զիծն ընթանում է այնպիսի զառիվայրերով, որ ամառանոցներ

հանգիստացող երկաթուղային կայարանները,

նաեւ ալպիական լեռնակլիմայական կայանները տեղաւորւել են սանդղաձեւ, մէկը մէւսից բարձր, լեռների անտառախիտ լանջերի վրայ:

«Դիլիջանի, Պօղոս գիւղի, Վարդ-Աղբիւրի, Մաղկարլուրի, Գաղաթի, Հանքաջրի, Խիունասոսի, Տեսարանի, Ստորոտի, Բարձունքների, Մայմեիս և Մազրա-Դիլիջանի, Միմիոնովկայի և այլ վայրերի կից

համարեա 2-200 մետր բարձրութեան լեռնալանջերն ու ձորերը ծածկւած են խիտ անտառներով, կանաչագեղ խառերով, ալպիական բազմազիսի ծաղիկներով. այդակ աղմկելով ու փրփրալով արագօրէն հոսում եւ զահավիժում են պարզ և սպազ աղբիւրներ, վտակներ, զետակներ, ջրվէժներ, որոնք զոյանում են լեռնազագագաթներում հալող ձիւներից:

«Դիլիջանի խճուղու հոչակառ վերնլով, որն իր բարձրութեամբ հաւասար է Մազմազիլրատան ճանապարհի Դուղանուրի լեռնանցքնեւ, ըթազաւուած է լեռների սրածայր զագաթներով, այդակ վիհ և հոյակատ բնական ժայռերը փոփոխում են խորը և ահուելի ձորերով:

«Այդ լանդշաֆտների հոյակատ տեսաբանն է աւելի մեծ ուժ է սուսնում, չնորհիւ սպիտակ ու խիտ ամպերի, որ հանդարտ լոզում էն արտեղի երկնակածարի ու լեռնազագաթների վրայով:

«Անհանուն Դիլիջանի Միմիոնովկայի (լեռնանցքը իր բարձրութեամբ ու վեհութեամբ զարմացնում է ամէն մի ճանապարհորդի: ՀՀ Կողմէ լեռնանցքից սկսում է վայրէջքը, մոխրագոյն գարագոյրը բացում է եւ ձեր առջեւ Երեսում է լայնատարած Սեւանայ լճի մուգ կազուր ջրերի գեղեցիկ տեսարանը, որը զեղարինառական եւ սքանչելի է իր ամբողջու-

թւամբ : Պահ մը ժաքով ոլտնալով իտալիս , ժարդ յիշում է նախոլիի ծոցը , այնքան ժաքուր , պարզ , ձաձանչափայլ , բիւրեղային , կապտագեղ : Սեւանայ լճի ժակերեսը :

«Աչ ոք չի կարող զերծ մնալ հիացմունքուց ու բացականչութիւններից , երբ նրա հորիզոնի առջեւ բացւում է այդ ծովի , ըստ հայ պատմագիրների՝ Գեղամայ ծովի , սքանչելի տնօսքանը :

«Սեւանայ լիճը չըջապատուած է բարձր լուներով և գտնւում է ծովի ժակերեւոյթից 1916 մետր բարձրութեան վրայ , որպէս հայելանման տարածութիւն , հոկայական մի թաս : Նրա ջուրը Միջերկրականի նման կապոյտ է , ցերեկը մեծաւ մտամբ հանդարա , սակայն իրիկնադիմին հիւսիսից փշող քամու չնորհւ ալեկուծում է ու մեծ աղմուկով նրա ալիքները փրփրալով ուժգնօրէն խփում են լճամերձ ժայռերին և հոչակաւոր կղզու ափերին : Յամաքարերգից ոչ հեռու (3 կիլոմետրի վրայ) գտնւում է Սեւանայ կղզին , իսկ նրա վրայ պատմական վանքը :

«Կղզու վրայ կայ հանգստի տուն , հիանովի պլած : Լճի այլ ափերի մօտ էլ ըստ պլածներ կան : Լճի չըջապիծը 228 կիլոմետր է , երկարութիւնը՝ 79 կիլոմետր , լայնութիւնը հասնում է 42 կիլոմետրի , խորութիւնը՝ 90 մետրի : Զուրը անուշ է :

«Լճի հիւսիսային բարձր ափերի դոյնը արշալոյսից մինչեւ վերջալոյս փոփոխութ և դառնում է վարդագոյն , կարմրագոյն , ժանիշակագոյն . նոյն դոյները գեղեցիկ կերպու՛ արտացոլում են լճի ջինջ կապոյտ ջրերում : Լուսնեակ գիշերներին լճի տեսարանը դառնում է միանգամայն Փանոսաստիկ ու հեքիաթային :

«Երեւան-Ազգագաֆա երկաթուղու նեղ գիծը Սեւան նուահանգստից ընթանում է լճի ափերով , բարձրանում է Յամաքարերգի մօտով մինչև Չիրախուրու գիւղը , ապա աստիճանաբար հեռանալով լճից բարձրանում է սարալանչերի

վրայով և ծածկում խորը տուներում . Երկարութուղին 15 կիլոմետր ընթանում է լճի ափերի մօտով :

«Սեւանի ափերը և կղզին - ազգագայի բարեկեցիկ կուրորտներ են , եւրարդային Հայաստանի , ամբողջ Միութեան և օտարերկրեայ տուրիստների հանգստի բազան .

«Այդուղի տեսարանը յիշեցնում է Հարաւային Ֆրանսայի հոչակաւոր Արվիերան . պատմերը լիւ կը լինէր , եթէ այդանդի բուսականութիւնն հարուստ լինէր կակտուսներով , արմատենիներով . սակայն Սեւանի բարձրութեան վրայ աճում են ալպիական գօտու բուսեր ու ծաղիկներ :

«Եոյն իսկ չնայած նմանօրինակ բարձրութեան (ծովի ժակերեւոյթից բարձր է մօտ 2 կիլոմետր) , արևոտուկն այդանդ զգալի է դարձնում իր ձառագայթների ջերմութիւնը ինչպէս հարաւային երկրներում և լուսաւորում ու ջերմացնում է լայնատարած լճի կաղայութերը : Այսուեղ լճի չնորհիւ օդը դով է , կակուզ և մեղմ :

«Սեւանայ լիճը կենդանանում է ձկնորսական մակույկներով , սակագաւառանաւերով , նաւերով և փոքր չոփենաւերով , որմնք կտրում են լճի ջրերը զանազան ուղղութեամբ : Լճի վրայ կատարում է մարդատար փոխագրութիւն . լիճն ունի մի քանի նաւահանգիստներ՝ Սեւան , Եորագուգ , (Եոր Բայազէդի մօտ) , Մարտունի , Զաղալու (Բասարգէշարի մօտ) , Շորժա (Նաղեժդինո) կղզու մօտ , և այլն :

«Սեւանի յայանի ձուկը («Խշանը») հուշակ է ստացել ոչ միայն Ասոհներդային Միութեան սահմաններում , այլ և օտարերկրեայ շուկաներում . թարմ ձուկը եւ պահածոները արտահանում են Գերմանիա , Ֆրանսիա , Անգլիա և այլ երկրներ :

«Վերջին տարիներու ձկնարուծական կայտնի ջանքերի չնորհիւ լճում բազմացնում է լազուկա լճի Սիզ ձուկը . լիճն հարուստ է նաև

ձեների՝ գեղարքունիք, կողմակ, բախտակ տես-
սակներով»:

Մեր Երկրին համար յառաջդիմութեան
անուանման հետապատկերներ ներկայացնող ե-
րեսն-Ալպաստֆա երկաթուղարքի այս ծրա-
գիրը, որ նաև մեր Երկրին զիւրութիւն պիտի
տայ իր այդ զծով ուղղագի հաղորդակցու-
թեան մանել Մոսկուտ, Պարու, Պարսկաստան
տանող զիժերուն հետ, այս բոլորի զործագու-
թիւն սկսած է արգին: Մեծապէս ուրախ եղայ
իմանալով՝ որ Բարեգործականի Կեդր. Լաւշո-
թիւնը այս ծրագրի արագ իրականացման նը-
պատճ որոշում Ֆը տուեր է: Երան՛ թէ
արտասահմանի մեր հարուստներուն մէջ այս
ծրագրին կենաւկան կարեւորութիւնն ըմբո-
նովներ եւ անոր զործագրութեան սեւէ չափով
անձնապէս աջակցելու մզումն ունեցողներ
դունուկին:

Այդ երկաթուղարքի մեծաշուք ու բազմո-
գուտ, միանգամայն բարձօրէն բանաստեղ-
ծական ու խորապէս գրական ծրագրէն յետոյ,
կուզեմ յիշատակել նաև ծրագրի մը՝ տեսլի
համեստ, բանաստեղծականութենէ բոլորովին
զուրկ, բայց որ իր մէծ կարեւորութիւնն ունի,
այն է Երեւանի կոյուղիին (canalisation) կա-
ռուցման ծրագրը, որուն իրականացումը քա-
ղաքարին մայրաքենան եւ առողջութեան առաջին
ծառայութիւն պիտի մասուցանէ: Յայտնի է
որ մեր մայրաքաղաքին ձեմիշները, հարիւ-
կան վիճակի մէջ պահուած, հեռու են մեր ժո-
ղովուրդին պատիւ բերելու ոչ շիխյն անոնք
ամենամեծ մասամբ կը մնան այն այլանդակ
ձեւերուն մէջ զոր սենէին զարեր առաջ շամալ
եւ նոյն իսկ կանոնաւոր արաւաքնուներէն որ
վերջերս շինուած են՝ ոմանք, ու ինչպէս արի
նակ՝ Քափէ Թուրիսթինը կամ չհիւրանացժիւր,
— չառ ազատ կերպով կը գործածուին և զու-
գուրդին անառաջ կամ անհոգ տարբերուն կող-
մէ: Այդ արաւոր պիտի Ծնչպէի: Կապավարու-

թիւնը, ինչպէս ինձի յայտնեց, ♦ Երգնեկնան,
արգին իսկ որոշած է այս տարի սկսիլ Երեւա-
նի «քանալիզատիոն»ի աշխատանքները որ յա-
սանիկայ տարի պիտի աւարտին: Օրագիրնե-
րէն քիչ օր առաջ իմացանք որ այդ աշխա-
տանքներն սկսած են: Ցանկալի է սակայն որ
Երեւանն իր արգիտական կոյուղին ու կանոնա-
ւոր ձեմիշներն ունենալու յլույ, միջոցներ
ձեռք առնուին որպէս զի այդ ձեմիշները ան-
քաղաքակիրթ կերպով զործածողները չչառ-
նակն նախազատմական սովորութիւններու
մէջ յամենալ: Աւ կը մազթեմ որ ձեմիշներու
արգիտականացման կարգը զայ նաև էջմիած-
նին: այդ սրբավայրին արտաքնոցներն ալ, ո-
ւա՞զ, կը պահն ցարդ այն նախական ձեւը
զոր ունէին պատերազմէն առաջ, զոր ունէին
շատոնց ի վեր . . .

* *

Մեր Երկրի ներկան բոլորի պարզած վե-
րաշինական տեսնուու ու բազմածեւ շարժման
այս ոգեւորիչ համապատկերը ու չփեղ ապա-
զոյի մը հրառեցուցիչ հետակարը զիս ան-
շուշու չեն արգիլիք տեսնելէ Հայաստանի ժո-
ժողուրդին այժմեան կեանքին ժխտական կող-
մէրը, որոնք են՝ նիւթական մարզին մէջ՝
կարդ մը էական իրերու (Հաց, շաքար, զա-
ռուիիք, հազուսա, կօշիկ, լուցկի, եւն.) նուօ-
զութիւնը եւ զանոնք ձեռք ձեկերու համար կր-
ուած նեղութիւնները, փաղոցին մէջ՝ Երկա-
րաւու «սոլոչ»երը, եւն: Առիկա ձարտարար
ու հաստական, երկրագնրծական եւ շինարարա-
կան այլպիսի համատարած եւուն աշխատան-
քի մը քով՝ տարօրինակ, հակասական կը
թուի, բայց կը բացարարուի այն իրողութեամբ
որ Երկրին մէջ ծանր՝ արգիտական բարութիւնը
զարգացնելու ձգուող հեղամեայ փլանի յաջո-
ման համար, խորհրդացին կառավարութիւնը,
պէտք ունենալով զրամի, եւ բարձր արձէք
ունեցող օսնար զրամի: որպէս զի զործարան-

ներու, ելեկտրակայաններու, երկաթուղիներու հաստատման համար անհրաժեշտ եղած նիւթեզները, մեքենաները, ռայլերը զնել կարևոր արտադրութեանէն, երկրինը բերքերէն ու գործարաններուն արտադրութեաններէն սոսուար մաս մը արտաքին չուկաններուն մէջ ծախէլ որոշած էր: Խորհրդային երկիրներու ժողիկ ապագայի մը մէջ ճարտարարուեստականօրէն ու տնտեսապէս ինքնարաւ դատնալ կարևորուն համար՝ ներկայ որոշ շրջանի մը մէջ ժողովուրդին զոհարերութեան կեանք մը կը պարտադրուէր: ինչ որ արդէն բացէ ի բաց քանիցս յայտարարուած է խորհրդային պաշտօնական ածնաւորութեանց ճառերու և յօդուածներու մէջ: Մամաւորապէս Հայաստանի համար, անցեալ տարրւան սաստիկ յաշկուոր, որ բերքերուն մէծ վնաս հասցւած էր, իր որոշ անդն ունեցած է կեանքի էական պիտոյքներու նուազութեան մէջ: Այսիկա կը բացատրուի նաև վարչական, կադրակերպական մերութիւններով, փոխադրական միջոցներու զեւ անբաւական ըլլալավիր ու մերթ պաշտօնեաններու թուլութեամբ, դանդադութեամբ, առվիկարութեամբ, որովհետեւ՝ ինչպէս նոր Հայաստան թերթին մէջ այդ մասին երեւցած կծու քննազատութիւններով երբեմն ցոյց կը արաւի՝ նոյն իսկ երկրին մէջ գործածուելու համար թուլուած բերքերով ու նիւթեզններով համեմատարար աւելի առատ ու արագ գուշացաւմ կարելի եր տալ ժողովուրդին քան ինչ սր կը տեսնուի, եթէ փոխադրութեան ու վահաման գործը լաւագոյն կերպով կատարուէր: Այսիկա կը բացատրուի նաև, վերջապէս, բացարձակ ջնջումովն անհատական սախածնենաւթեան, քանի որ ճարտարարուեստական, երկրագործական, առեւարական ամէն նախաձեռնութիւն, ամէն գործասնութիւն կապավութեան և անոր քօնթրոյին տակ գրագարականներու ձևոքն անցած է բար մարքուան գաղափարարանութեան: Անհատական նախաձեռնութիւնը յառաջդիմու-

թեան մզիչ ուժ մըն է, արտադրութեանց աձման ու կատարելազործման աղբիւր է՝ ըստ մեր գաղափարներուն: Ճիշդ է որ մեր սամակարական երկիրներուն մէջ աւ, անհատական նախաձեռնութիւնը, շարաչար գործածուելով, յառաջ բերած է մէծ անհաւասարութիւններ, տկարներն ու միամիտները հոն յաճախ կը ճպմուին զօրաւորներէն ու խորսմանկներէն: Խորհրդային Հայաստանի մէջ, ընդհանուր աղքատութիւն մը կը տեսնուի, բայց անզործ մարդ չկայ, անօթութենէ ծիւրելով մեօնող կամ յաւահատութեան անձնասպան եղող չկայ (գոնէ ևս այդպիսի ու եւ է պարագայ չիմացայ մէկ ամսուան միջոցին զոր երեւանի մէջ անցուցի, ոչ ալ ու եւ է մուրացչան տեսայ կամ գիշերը փողոցներուն մէջ պատկաղ մարդ, ինչպէս կը տեսնենք Արեւմուտքի մէծ քաղաքներուն մէջ): Մարքսեան գաղափարարանութիւնն ալ արդէն իսկ լիակատար ու անխառն կերպով գործադրելու չեն յամասիր այլ եւս, որովհետեւ անհնար է: ընութեան հիմնական օրէնքները կան, կեանքի տիրական արամարանութիւն մը կայ, որոնց կարելի չէ երկար ընդգիւմանալ բացարձակ հաւասարութիւնը զոր կ'ուզէին՝ աղնիւ խռէալ մը Հետապնդելով՝ հաստատել խորհրդային երկիրներուն մէջ, չէ կրցած իրականանի: Հին զասակարգերուն առելով որ շնչուած են, նոր ձեւերով զասակարգեր երեւան երած են: մասնապէտներ, օրակենալ բանաւորներ, վարպետ արշեւատուններ առելի լաւ կը վճարուին քան անզէս անփործ աշխատաւորները: Համայնավար քուզացին առելի տառաջ կ'անցնի շատ բանի մէջ՝ քան ոչ-համայնավարը: ամէնքը պուչ չեն բաներ: կան վակի համազործականի յանութիւններ, որ որոշ զասակարգի մարդիկ կը նան երթալ առելի արագօրէն Հայթայթել ինչ որ որէտք է, եւ կան բաց յանութիւններ աւքմիւնները պարտին երթալ եւ պուչ բանել: Անհաւասարութիւնները գէթ մէկդացած են մէծար լիս, ու որոշ չափով արամարանական են. երկարա-


առև պոչերն ու պոչ բոնելով իսկ էական նիւթեզները մերթ զանել չկարենալու անպատճենութիւններն են որ ցաւալի են, եւ ատոնք աղահավագէս վաղանցուկ թերութիւննել են, որ պիտի ուզզուին, լրացուին ժամանակի ըսթացքին: Արդէն իսկ, երկրորդ հնգամեազին համար որ սկսած է, եղորհ: Միութեան կեզր կառավարութիւնը որոշած է աւելի ուժ տալ մանր արդիւնարերութեան, որով խորհրդաց է երկիրներու ժաղավորդներուն կեանքի էակաս ովհաբերուն զոհացում տուող արտակրութիւնները այսուհետեւ պիտի առատանան եւ անոնց արտաքին չուկաներու մէջ վաճառումը պիտի նուագի: Հետզհետէ բազմացող գործարաններուն, չինարարական ձեռնարկներուն յարս ձուն արդիւնքները, ու ժանաւանդ հաւաքական ու անհատական նախաձեռնութեանց արդար ու չափաւոր ներդաշնակումով մը միացման գրժուար բայց ոչ անլուծելի խնդրոյն լուծումը, որ ձեռք պիտի բերուի անշուշտ, վերջ պիտի շնեն այժմեան նեղութիւններուն եւ պիտի հաստատեն ու զարգացնեն խորհ: Երկիրներու մէջ համատարած բարօրութիւն մը: Ինծի կը թուիթէ այժմեան համաշխարհային տաղնապը որ տարրեր ձեերով կ'արտայատուի սամկավարական ու խորհրդացին երկիրներու մէջ, պիտի յանդի - եթէ նոր մէծ պատերազմ մը գժոխքի շփերածէ մէր երկրագունոր, - բնկերական երկու սիստեմներու յաւազոյն տարրերուն խառնուրդի մը: Եւ ասիկա արդէն իսկ սկսած է կատարուիլ մասմաք: այդ խառնուրդը, տառաց նորէն կատարեալ լուծումն ըլլալու ընկերուան հարցին, - բացարձակ կատարելութիւն անհար րլլալով մարդկացին գործերուն համար, բաց ի գեղարուեստական մարզէն, - պիտի կազմէ յառաջիմութիւն մը երէկուան զրայ, ինչու ո նոր ժամանակներու քաղաքակրթութիւնին որ յայնդասին չեթանուական, կուլտուրային և քրիստոնէական գաղափարախօսութեան խառնուրդի մը արդիւնքը եղաւ, յառաջդիմու ի՞ւ: մը կազմեց մարդկացին քաղաքակրթութեան

պատմութեան այդ երկու նախկին գույքերուն վրայ:

Մեր խօսքը մասնաւորելով Հայաստանին, այս նոր բէժիմը, արուած ըլլալով մասնաւոնդ այն ողբալի կացութիւնը ուր ան կը զանուելը խորհ: բէժիմին հնո՞ւ հաստատուելին առաջ, անտարակուսելի կերպով անոր չառ աւելի բարիք բերած է քան վնաս: բարիք որ տեսական է եւ խոր, մինչ վնասը ժամանակաւոր է և մակերեսային, բարիք որ հանրութեանն կը տարածուի, աղդին էական շահները կը պաշտպանէ եւ աղազան կ'ամրացնէ, մինչ վնասը անհատական է եւ ներկայ բաղկին յատուի: Հայաստանի մէջ տիրող համատարած «թշուասութեան» պատկերը զոր խորհ: բէժիմի երկուու թշնամիները կը զծնի, անձիւտ է նեղութիւններ կան, բայց ոչ ընդհանուր թշուասութիւն: կեանքը սակաւայէտ, պարզ, աղքատիկ է հնո՞ւ ընդհանրապէս, բայց տարածուն սպասիչ մաշեցուցիչ չքաւորութիւն մը չկայ, սովոր գոյութիւն չէ ունեցած Հայաստանի մէջ տասերկու տարիէ ի վեր:

Զկայ այլ եւս վաշխառուի տիպարը, կամ անզործ հաստառուինը, իր զանազան միջոցներով զիզուծ միլիոնները հեղդ ու չուայտ կեանքի մը մէջ մսխաղ, ամենքը պիտի է աշխատին, եւ իրենց աշխատանքով վաստկին իրենց ապրուարը: ու զործ կայ ամենուն համուր, անզործ մարզ չկայ Հայաստանի մէջ, ու կասաւուող եւ կատարուելիք զործերն այնքանչ չառ են, որ զես տասնեւեկ հազարուար աշխատաւորներու պիտքը կը զզացուի: Եւ ասիկա մինչ զիխաւոր պատմաներէն որոնց համար կասութիւնը հետզհետէ աւելի կը քաջալիրէ արտասահմանէն Հայաստան ներդազթուզ Հայերու չարժումը եւ կ'օգնէ անոր, — չարժումը զոր արտասահմանի հայ կեանքի զեկուգար կազմակերպութիւններն ու զործիչները աւելի քան երեք պիտք է յարտիսուեն, որովհետեւ օտարութեան մէջ, յաճախ անզործութեան մատնուած, անսաոյզ ու իսկապէս թշուաս

կեանք մը բաշկրուող այդ պանզախտ հայերուն համար, որոնց գուտիները մեծ մասով օտարանարու զանազարսուած են, փրկութիւն է Հայուսան փախազբուիլ, և ինչ թերութրուներ ալ որ ունենայ իրենց պիճառիւած կեանքը Հայուսանի մէջ, իրենց այժմեան փարբայի, անհայրենիք թափառականի կեանքն անշուշտագոյն է. տակից զատ, մեր ազգին ու Հայրենիքին ազազային համար, ահաղին բռրիք է Հայուսանի մէջ Հայութեան թիւն սուստրացուածը. ու վերջապէս Հայուսանի մէջ կոստրուազ շինորայտական կենսական ձևուարկերու աշխատաւորներուն բազմացումը՝ անոնց արող ու լիակատար իրականացնակ իրենայ նորասակել եւ երկրին ազազայ բարօւութեան թուականը փութացնել: Ճիշդ չէ արդէն որ բռնուորները հան կը շահազործուին իրը զինուորը, ուստիովը, մտաւորականը, ինչու և կառավարական պաշտօնեան, ապրուսանիք ազատագիրու շափ վճարուած կը ստանան, ուստի աւելի, ոմանք պակաս, բայց Ե՞ն պակասը Համեսա օրապահիկի մը համար բաւարար: Եւ ձաւորները զոր տեսայ այն քանի մը գուծաւ ձաւուներուն մէջ զոր այցելեցի, ինչպէս եւ Զարագեսի բացումին, զանազարսուած զերիներու ձեւ բնաւ չունէին: տառյգ, շարքաչ, տրեկոն, աշխատանիքը սիրով կատարող, խանգումա քաղաքացիներ են, զէթ ամենամեծ սասամք: Անոնք գիտակցութիւնն ունին լի ենց երկրին տէրն ըլլալու եւ ոչ թէ բռնակալ կառավարութեան մը կամ սիրող ու շահագործող զասակարգի մը ծառաները: Իրենցմէ շատ' բաշխատանիքի կրօնքի մը համոզուած ու ողերուած համեսրողներն են: Պարզ ու ալքասէի



Բանտորներու Նոր Ակումբը Երեւանի մէջ

ճորտեր: թէ անսնք զօնով, չուզելով, ստիուուած՝ կ'աշխատին, պատաս մը սեւ հաց միւտյն ունենալով իրը վարձատրութիւն: ինչ որ աշխախտ տեսայ, չի հաստակեր բնաւ թունայից մերանով զծւուած այս պատկերը անոք որ արդպէս կը ներկայացնեն իրերը, կը մասնան նախ որ այդ բռնը հայ աշխատաւորները օտար Փարաւոնի մը, Սուլեմանի մը կամ Զարի մը համար չէ որ կ'աշխատին, առ իրենց երկրին, իրենց ժողովուրդին համար, և ասուր մէջ արդէն կայ բարոյական հրձուանք մը որ ինքնին մեծ վարձատրութիւն է. կը կարծեմ, յետյ, թէ զործաւորը, ինչպէս եւ

կեանք մը ունին, բայց անգործ մնալու լայն զոյտութիւն չունի իրենց համար, եւ աշխատանիքի ժամաներէն զուրս իրենց միուքը բարգայսուլու միջոցներն ունին, չնորհիւ իրենց հասու բաստատուած զարդնթացքներու, չնորհիւ ու մէն զործաւորնի մէջ ստեղծուած ընթերցաւուածներու, ինչ որ նախկին բէժիմին՝ ու եւ է հայ զործաւոր չէր ունեցած երեկը:

Գիւղացիներուն հարցը տարրեր է. անոնցմէ քիչ մարդ կըցայ տեսնել. բայց յայտնի է արդէն որ գիւղացիներուն մէջ զժզուներ տաշուշտ զանուելու են: Կոլխոզն ու սովխոզը, բանկարծակի հիմն ի վեր յեղաշրջելով ու

գիւղացիներուն աւաճղական կետնքը, շնոնց մէջ արմատացած անհատական սեփականութեան և անհատական աշխատանքի զաղագ առները տապալել քանդելով, բնական է որ մինչդեռ մէջ կան կետեր որ քննազատելի են, և ինչ շուարում ու վրզովմանք յառաջ բերէին, աշխատելու փափաքն ու եռանդը պակրցնէն, բացառութեամբ երիտասարդ և համայնակար գիւղացիներու, որ փոքրամասնութիւն մըն են, — և արտադրութեան ալ նուազման պատճառ դառնային: Առեկա չի նշանակեր թէ գիւղացիական աշխատանքներու համագործակցական ձեւը, որ ինքնին՝ շահեկան նորութիւն մըն է, հիմնովին սխալ պէտք է նկատել. միայն թէ՝ պէտք էր համայնական աշխատանքի այդ նոր ձեւը, որ իր որոշ առանելութիւններունի անհչուշ, գործադրել՝ արդ ձեւը յօւրակամ նախընտրող տարրերու ձեռքով՝ նոր հաստատուած գիւղերու մէջ, իսկ չին գիւղերու բնակիչներուն աշխատանքի ձեւերու և ընկերական կարգուարքին արդիականացուած կատարել քայլ առ քայլ, զգուշութեամբ, որոշ չափով անհատական սեփականութեան՝ ինչպէս և նախաձեռնութեան՝ իրաւունքը յարգելով: Այդպէս կ'ընեն սխանականները Պաղետինի մէջ, ուր իրենց նոր և ստուար գիւղական զաղութեանքն ունաք համայնական սեփականութեան և աշխատանքի սխանմին ըրայ հիմնուած են, այլք՝ անհատական զորունիւթեան վաղնչական նկարագրով, և ամենքն աւ շատ բարգաւաճ են ու արդիւնաւոր: Անկարելի չէ որ խորհ. երկիրներուն մէջ ևս գիւղացիական հարցը, որ այնքան բարդ է եւ կարեւոր, այդպիսի աւելի այլազան, աւելի ճապուկ և ազատ լուծման մը յանդի վերջ ի վերջոյ, որպէս զի համագործակցական սօսումը շանէացնէ անհատական սեփականութեան իրաւունքը՝ որ՝ սահմանափակ ձեփ մը ճաշարգար է, նուիրական է և բարեկար, ու շրիեզգէ անհատական նախաձեռնութեան ու ազատ աշխատանքի իրաւունքը որ համայնքին


իսկ յաստջղիմութեան նպաստող մէծ ուժ, : Ամէն պարագայի մէջ, անհնար է չընդունիլ որ, եթէ համայնակար լնկերական սիսնութիւն մէջ կան կետեր որ քննազատելի են, և ինչ զայն իրագործներու եղանակին մէջ կան ձայրայիշ իստութիւններ, այդ բոլուին զերբու կը տիրէ արզարատենէ զաղափարապաշտութիւնը մը որուն աքքութիւնն ու գեղեցկութիւնը՝ անժխտելի են: Այդ խստութեանց մէջ յայտնուող մոլեւանդութիւնը, արգիւնք չ' ոչ թէ բնակալ անհատներու կամ ընչաքազ ու տիրամուլ սակաւազեատութեան մը եսական ձգուուններուն, այլ մարտկային իրական եղայրութեան, լնկերական լիակատար ալ զարութեան իսկաւլի մը, որ շահագործուած, լեզեքուած, չքաւոր զանգուածներու դարսուր տառապանքներէն ծնած է: Այդ խոչալլ յասած բերած է շարժում մը որ մեծազոյն է առաջին քրիստոնեաններու յարուցած շարժումնի վեր, այն տարբերութեամբ որ քրիստոնէական վարդապետութիւնը, համամար լկային հոգայլութեան, բանկալ ու շահագործու հարուստին տակելութեան, յանարհ աշխատ ու ուրներու պարզ, սակաւազէտ, չարքաչ կետնքի նախընտրութեան միւնույն հասկաւութեան քարտելով՝ հանդերձ, երկրատեաց, մարմնատեաց, երկնարազ ու հոգեպաշտ միստիքականութեամբ մը տոգորուած էր, բայր կենդանի էսկներու հայր, արքայ և զատուոր Աստուծոյ մը հետանկարն ուներ իրենի մէկնակէտ ու ժամանակէտ, իր ուժի աղբիւրն այդ միստիքական զաղափարին մէջ ու զանկը և աշխարհի վաղանցուկ ու անկատար կեանքը նախապարաստութիւն մը լոկ կը նկատէր բանի կեանքին, յաւերժական զեանքին որ մահէն յետոյ՝ արգարներուն համար՝ զժոխային անշէջ բացերուն մէջ՝ անվախճանօրէն շարչարալից, — մինչ համայնակարութիւնը, հետեւորդ ազատախոն իմաս-

տունկրներուն, մարզակերպարկան Առաջածոյ մը և և երազաւոծ հանգերձեալ կեանքի մը տեսիլներուն կոնակ զարձնելով, հաւատք ունի թէ մարզը՝ այս աշխարհիս վրայ իսկ իր ահուց կ կրնայ և պարար սուեզել համատարած արզարութեան և երջանկութեան կեանք մը, որով և մարզապաշտուկան տեսակ մը կրօնք է որ այդ հաւատքին խորութենչն ու բացարձակութենչն ուղիսած է, կրօնք մը որ «աս ենակոն» միստիքականութիւնն ունի, աղեւացուցիչ ու բազմաւորիչ խանդավառութիւնուրով ինչպէս եւ մոլեսանդ ան երազութիւններով:

Այդ շարժումը, ինչքան ու իր յդացան ու զործագրութեան մէջ ունենայ սխալ կամ պակասուոր կէտեր, անտարակուսելի է որ չեր երկրագունութիւն վրայ առըսդ մարզկույն հանկրնեկան կեանքին վերանորոգման, մաքրագործման, կտարելագործման ուսած է ն առուել, ու հետզհետէ աւելի զօրաւոր կերպով պիտի նպաստէ, ինքն իսկ տակաւ ու տակաւ զառելով, իր ծոյրայելութիւնները մեզացնելով և իր անձիչդ ու անզործնական տարրերը շարեփոխելով:

Եւր հինաւուց Հայտատունն մէջ այդ քաղաքական ու ընկերական նոր վարզապատութեան մուտքին ու աբրասիւթիւնը սխալ է ուրեմն հայ հայրենիքի և հայ ազգաւունեաւ կոթեանն խոկ սպանացող վառնոց մը նկատել: Ըստ հակառակն, — եւ այս կարծիքը ևս արզէն յայտնած եմ եօթը տարի առաջ «Հայկական Յարութիւն» տիտղոսով յայուածաշարքի մը մէջ զար Պայյքար հրատարակեց, — անիկա վերականգնման, երիտասարդացման, զօրացման ազգակ մը պիտի ըլլայ, եւ սկսած է ըլլալ հայ հայրենիքի և հայ ազգութեան համար: Քիչ կարեւորութիւն ունի որ «Հայրենիք», «ազգ» բառերը «երկիր», «աշխատաւորութիւն» բառերով փոխարինելու, «ազգաւորութիւն», «հայրենասիրութիւն» բանաձեւին տեղ «օմիջազդայնականութիւն», «համամարդ-

կային բանաօրուգիւղացիական համերաշխաւթիւն» բանաձեւերը զնելու ձգումը իշխող նորաձեւութիւն մը զարձած է ներկայ բոզէին այնակ, ինչպէս բոլոր խորհրդացյին երկիրներուն մէջ (չմոռնանք որ քրիստոնէութեան առաջին շրջանի Հայրենի ալ իրենց խօսքը քրիստոնայ հանուր մարզկութեան կ'ու զգէին ու ոչ թէ լոկ իրենց ցեղին ու երկրին): Օր կուգայ որ այդ նորաձեւութիւնն ալ կը մաշի, եւ ամեն ոք կ'ըմբռոնէ թէ մարզ իր ազգին ու հայրենիքին ինչպէս եւ մարզկութեան հանդէալ զարտականութիւններ ունի, որ անզատած չեն



Երեւանի ջրաելեկտրակայանը

հակասեր իրարու: Իրականութեան մէջ, հայ երկիրն է որ կ'ամբանայ ու կը բարգաւաճի, հայ ժողովուրզն է որ իր երկրն մէջ իր ազգային մարտարարութեանով և ինքնարտառուկ մշակոյթով կը զարգանայ ու կը յառաջդիմէ՝ նիւթազէս ու մտաւորազէս: բարյական կեանքը, մտաւորական գործունէութիւնը ու այժմ զարդիւթէ՝ նիւթազէս ու մտաւորազէս: բարյական կեանքը, մտաւորական գործունէութիւնը ու զարդիւթէ՝ նիւթազէս ու մտաւորազէս: նիւթազէս ու մտաւորազէս: Առանց առոր, զարդարանները, ելեկտրակայանները, ջրանցքները չառ յարաբերական արժէք մը պիտի ու-

նենային։ Երդ բարոյական ու մտաւորական վերածութեանի մեջ երեւոյթին մեծ երեւոյթին վրայ է որ ըստի խօսիմ ուսումնասիրութեանս յաջորդ գլուխներուն մէջ։

Երերկայ յօդուածը պիտի աւարտեմ յիշաւակելով այն յատկանչական խօսքերը զոր ինձի ըստի՝ Երեւան գտնուած միջոցին՝ ելկ և արժեքաւոր Հայեր։

Ճարտարապետ Քաջազնունի, նախկին դաշնակցական պարագլուխ, Հայաստանի Հանրապետութեան նախկին վարչապետ, եւ որ օր մը «Դաշնակցութիւնը այլեւս անելիք չունի» հոչակաւոր զբաղոյկը մէջուղ նետելով՝ գնաց Խորհ։ Հայաստան եւ հոն լովիկ մէջիկ շինարարական դործին իր հմտութիւնն ու տաղանը ի սպառ զրած է, երբ իրեն տուած այցելուքին վերջացաւ ու հրաժեշտ պիտի առնէի, ընծի ըստ։ «Ասացէք իմ նախկին ընկերներին ու բոլոր այն հայրենակիցներին որ իմ մասին տեղեկութիւն հարցնեն, թէ ես շատ ուրախ եմ որ որոշեցի զալ այսուղ, եւ շատ երջանիկ եմ որ մեր հայրենի երկրին մէջ մեր ժողովուրելուն համար աշխատելու կարելիութիւն ունիմ։»

Հրաչեայ Աճառեան, մէծանուն լեշուարանը եւ իմ զոլրոցական սիրելի ընկերս, լնքը հոն վերջին անդամ տեսնելուս (Տրոսկական Հիւանդանոցին մէջ, ուր բժիշկները տաւն օրէնք պատահեցին աղիքներու տկարուլ է) մը որ տաենէ մը ի վեր զինք կը նեղէր), ըստ ինձի. «Երբ Երթաս արտասահման եւ զէ՞ս կատարուած աշխատանքը, թերութիւններուն

վրայ մի՛ ծանրանար, այդ պակասները կը լրացուին, մեծ աշխատանք է որ կը կատարուի կոր հոս, այդ է էտկանը. ասոր վրայ իսօտէ միայն»։

Երկուքին ալ հետ, առանձին էի այդ ուսկցութեանց մէջ. իրենց սրտին խորքն է որ կը պարզէին ուրեմն։ Իրենց պէս արտայատուցան ուրիշ մտաւորականներ ալ որ գացին հոն կատարուած աշխատանքին մտնակցելու, Շիրվանղաղէ, Յ.Արէլեան, Փանոս Բերլէմէզեան, Յովհ. Յակոբեան, Սիմոն Յակոբեան, Արա Սարգսեան, եւն։

Այս բալորին վրայ դեռ պիտի խօսիմ։ Հոս ատոնցմէ երկուքին ինքնարուիր արտայատութիւնը յիշատակելով կը շատան ոմ, արտայատութիւնը որ մէծապէս թելաղբական է ու բնորոշ, քանի որ կուզայ երկու Հատընտիր Հայերէ, որ համայնավար չեն, եւ որ նոյն իսկ ատեն մը իրենց զիտական կամ դնդարուերատական զործունէութեան մէջ՝ սիստեմի կամ ոճի հարցերու համար՝ երիտասարդ, տաքղուիր տարրերէ բաւական քաշքուած ըլլալով հանդերձ երեւանի մէջ՝ ատկից ո եւ է զառնութիւն չեն պահած։ Առիկա միայն պիտի բաւէր ցոյց տալու համար թէ ինչքան ծիծաղել են Աշոտ Արծրունիի ու Կիպարեանի պէս մանր Հայեր, կամ «ոչ-Փարփացիցի» պէս Սաղուկեցիներ, որ զեռ արտասահմանի մէջ կը շաշունակեն Խորհ։ Հայաստանը անլոյս դժոխքի մը ձեւով ներկայացնել։

(Նարումակելի)

Ա. 20ՊԱՆԵԱՆ